



ՀԱՅՈՒ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ
ԱՏՐԻԱՐՔՈՒԹԵՄՆ
ՀԱՅՈՒ
ԵՐՈՒՍԱԳԼԵՒԻ

ԿԲ ՏԱՐԻ



Ա-Բ-Գ

1988



3891 - Հայութ - Հայութ - Հայութ

Սիոն

ԱՄԵՐԻԿԱԿԻ
ԿՐՈՆԱԿԱՐ - ԳՐԱԿԱՐ - ԲՈՒԼԱԿԻՐԱԿԱՐ

ՊԱՇՏՈՆԱՔԵՐՔ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ

ԿԲ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՀՐՁԱՆ

1988

ՅՈՒՆԻՎԵՐ - ՓԻԵՐՈՒՆ - ՄԱՐՏ

Թիւ 1 - 2 - 3

1988

January - February - March

No. 1 - 2 - 3


S I O N

VOL. 62

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem

Գ Ա Ր Ե Գ Ի Ն

**ՆԱՌԱՅ ՅԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԿԱՄՈՔՆ
ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԸՆՏՐՈՒԹԵԱՄԲ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ
ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀԱՅՈՑ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ**

ՃՆՈՐՉՔ, ՍԵՐ ԵՒ ԽԱՂԱՉՈՒԹԻՒՆ Ի ՏԵՍՈՒԷ ԵՒ ՈՂՋՈՅ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
Ի ՄԷՆՉ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՅԱԶՈՅ ՄՐԲՈՅ ՀՕՐՆ ՄԵՐՈՅ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՒՈՐՁԻՆ

ԹԵՄԱԿՈԼ ՄՐԲՈՅ.ԶՈ.Ն Ա.ՈՒ.ԶՆՈՐԴ.Ո.Յ, Ա.ՐԳԵՊԻՍԿՈՊՈՍՈ.Յ ԵՒ Ե.
ՊԻՍԿՈՊՈՍ.Յ, Վ.Ա.ՐԴՈ.ՊԵՏՈ.Յ ԵՒ Ք.Զ.Ա.Ն.Յ.ՅԻՅ, Ա.Զ.Գ.Յ.ՅԻՅ ԸՆԴՀԱՅ.ՆՈՒԻ
ԺՈՂՈՎ.Յ ԵՒ ԿԵԴՐՈՆ.Ա.ԿՈ.Ն Վ.Ա.ՐՉՈՒԹԵԱ.Ն, ԵՐԵՍՓՈԽ.Ն.Ա.ԿՈ.Ն, Պ.Ա.Տ.
Գ.Ա.Մ.Ո.Ն.Ո.Ր.Ա.ԿՈ.Ն, Գ.Ա.Խ.Ո.Ռ.Ա.ԿՈ.Ն ԵՒ ԹԵՄԱ.ԿՈ.Ն ԺՈՂՈՎ.Յ, Թ.Ա.Դ.Ա.ԿՈ.
ՆՈՒԹԵԱ.ՆՅ ԵՒ ՀՈԳ.Ա.Բ.Ո.Ր.ԶՈՒԹԵԱ.ՆՅ, Բ.Ա.ՐԵՍՈՒՐ.Ա.ԿՈ.Ն ՄԻՈՒԹԵԱ.ՆՅ ԵՒ
Ծ.Ա.Ո.Յ.ՅԻՅ ՀՈ.Յ ԳՊՐՈՒԹԵԱ.Ն, Գ.Ա.ՍԻ.Ո.Ր.Ա.Կ ՈՒՍՈՒ.ՅԶՈ.Յ ԵՒ Մ.Ա.Մ.Լ.Յ
ՊՊՈ.ՍԱ.Լ.Ո.Ր.Յ ԵՒ ՀՈ.Մ.Ո.Ր.Ե.Ն ՀՈ.Խ.Ո.Տ.Յ.Յ ՀՈ.Ր.Ա.Զ.Տ.Յ ՄԵՐՈՅ ՀՈ.Յ
ԿԱ.Զ.Ն.Ե.Յ.Ն Ա.Զ.Գ.Ի ՈՐ Ի ՍՓԻԵՈՍ Ա.Շ.Խ.Ո.Ր.Հ.Ի.

ՔՐԻՍՏՈՍԱՆԴ ՄԵՐՈՅ ԵՒ ՀՈ.Յ.Բ.Ո.ՊԵՏԱԿԱՆ ՈՂՋՈՅ Ի ՄԷՆՉ ԵՒ
ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՅԱ.Զ.Յ ՄՐԲՈՅ ՀՕՐՆ ՄԵՐՈՅ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՒՈՐՁԻՆ.

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ՀՕՐ Ա.ՍՏՈՒԾՈՅ, ՍԵՐ ՈՐԴԻՈՅ ՄԻԱԾՆԻ ԵՒ
ԵԿՈՐԾՔ ՀՈԳԻՈՅ ՄՐԲՈՅ ԵՊԼԻՑԻՆ ԸՆԴ ԶԵԶ ԸՆԴ Ա.ՄԵՆԵՍԵՍՆԴ. Ա.ՄԷԿՆ:

Յառաջիկայ տարին, 1988թ., պիտի ըլլայ Քսաննինգամեակը Մեր Եր-
շանկայիւատակ նախորդներէն՝ ԶՈ.ՐԵՀ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍի վաղաժամ վախ-
ճանման: Ահա խանհինգ տարիներ սահեցան այն չարաբախս բռւականէն
ասդին (18 Փետրուար 1963), երբ սրի կարուածի նետեանքով եւ յանկա-
ծական մահով 48ամեայ հասակին, կմիուեցաւ դեռ այնքան առոյգ եւ կայ-
տառ կեանքը մեր ամենասիրելի Վեհափառ Հայրապետին:

Իր սրբահոգի անձին առինենող գրաւչութիւնը, իր բարութեամբ օծուն
եւ անհիւազարութեամբ զեղուն նոզիին նանախումը, իր նանդարտախոն եւ
լայնամիտ կեցուածին ազլեցութիւնը, իր նուիրումի անպարագրելի մղումը
եւ դեռ այնքան այլ առամինութիւններ եւ արժանիիներ աղամանդիայ հա-
րստուրին մը եղան Մեծի Տանն Կիլիկիոյ Կարողիկոսութեան նոզեւորակա-
նութեան եւ աշխարհական ժողովուրդի բազմութեան համար: Քիչ մարդերու
վրայ կարելի է կեանենվ նշարտուած տեսնել մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի
ոսկեղին պատուիրանը՝ «Սիրեցէք զթշնամիս ձեր, օրհնեցէք զանիծիչս ձեր,
բարի արարէք ատելեաց ձերոց, և աղօթս արարէք ի վերայ այնոցիկ որ լկենն
զձեղ և հալածեն» (Մատ. Ե. 44):

Կարողիկոսական իր գահակալութեան եօրը սարիները՝ վերակենսաւորումի, վերածաղկումի եւ նառազայրումի նոր շրջան մը բացին Կիլիկիոյ Կարողիկոսութեան դարաւոր պատմութեան մէջ։ Դպրեվանի զարգացման, Միաբանական ուխտի զօրացման, ազգային - Եկեղեցական կեանքի կազմակերպումի, հոգեւոր ծառայութեանց ընդարձակումի, մշակութային գործունեութեան մղումի, միջ - Եկեղեցական յարտիերութեանց ծաւալումի, պետական յարաբերութեանց սերտացումի եւ այլ մարզերու մէջ այնքան նշանակալից եւ երբեմն անկիւնազարձային նուանումներ իրազործուեցան, առանց որոնց իր գահակալութեան հետեւող աւելի քան եւկու տանամեակները պիտի չըլային այնպէս պայծառ ու բեղմնալից ինչպէս եղան, ի վայելումն եւ ի բարզաւանումն հայ ժողովրդեան։

Քաջատեղեակ էֆ բոլորդ այն դառն իրողութեան, որ իր ընթրութեան օրերուն եւ ընթրութենէն (20 Փետրուար 1956) եսf, լրի. եօրը սարիներ, ամենածանր տեսակի եւ աստիճանի խոռվայոյզ եւ տագնապալից ապրումներու եւ դէպերու ողբայ մը եղան իր Կարողիկոսական գան բարձրացումը եւ գահակալութեան այնքան կարեատե շրջանը։ Բոլորիս գիտակցութեան մէջ՝ ան զոհ զնաց աննկարագրելի նոգեկան այն տառապանքին եւ անձնամաս անդոհինանքին, որ պատճառուեցան իրեն իր կարողիկոսութեան առիրով ստեղծուած բնիդիմադրական, մերժողական շարժումներու կողմէ։ Քաջարի եւ հայատարիմ իր կեցուածքով՝ ան իր անձը վերածեց ամրակուռ սինի՝ Կիլիկիան Ա. Արոնի պահպանման նամար, այնպիսի նակատագրական օրերու մէջ, երբ խնդրոյ առարկայ կը դարձուէր Կիլիկեան Կարողիկոսական Արոնի դարաւոր եւ անսակարեկի անկախութիւնը։ Օրհասական այդ օրերուն, իր կողմէ կամաւոր եւ ինքնանուէր յանձնառումը Կարողիկոսական բարձրագոյն պատասխանատութեան՝ արդիւնն էր իր անշափելի սիրոյն եւ խորագոյն հասկացողութեան Հայց. Եկեղեցւոյ եւ Հայ Ազգի գերագոյն շահերուն եւ Կիլիկիան Ա. Արոնի նոգեւոր, ազգային, Եկեղեցական, կրթական, մշակութային, ընկերային եւ յարաբերական առաքելութեան։ Եօրը սարիներու բնիքացքին, անեւեր դիրքով ան մնաց եւ տոկաց Կիլիկիան Կարողիկոսական Գահին լրայ անձնամոռաց զնուղութեան գերագոյն աստիճանի գիտակցութեամբ։ Խնջ հրակեց սիրով իր անձը մատադ ըրաւ այս սուրբ Արոնին եւ Հայց. Եկեղեցւոյ առաքելութեան առողջ ըմբռնումին։ Եօրը սարիներ շարունակ Անքիլիասի մէջ մնալով եւ գերմարդկային բլլալու առտիճան տոկալով, իր անձը վերածեց վահանի ընդուէմ բազում կողմերէ եւ բազում ձեւերով հասնող խորուածներուն։ Ի վերջոյ, եօրը սարի եսf, իր սիրու պայքարեցաւ, բայց Արոնը մնաց անսառան, նոր ծաղկումի մը զարունք բերելով, ուղիւ իր անձին գերագոյն վկայութիւնը Հայց. Եկեղեցւոյ եւ Հայ Ազգի կեանքի անդասանին մէջ։

Ցես խորհրդակցութեան Ազգային Կեղրոնական Վարչութեան զոյզ ժողովներուն հետ, իր վախճանման Քանիճնզամեակը գեղեցկագոյն առիր նկատեցին մեր երախտիի արդարագոյն եւ գերագոյն տուրքը մատուցելու իր մշապայծառ յիշատակին, եւ մեր ժողովուրդի կեանքին մէջ վերածարծելու

իր անձին փառասահիպ լրյար ուղակ հոգեւոր եւ ազգային վերանորոգումի եւ զօրացման աղբիւր:

Ուստի, այսու Հայրապետական Կոնդակաւ, կը հրահանգենք մեր բոլոր քեմերու Սուաջնորդ Հայրերուն եւ Թեմական Ազգային Խևանութեանց, որ արծանաւորագոյն ձեւով եւ լայնագոյն տարողութեամբ նեն իր վախճանման Քսանինգամեակը՝ յառաջիկայ Փետրուար ամսուան ընթացքին կամ տարւոյն որեւէ մէկ այլ ամսուն, ըստ յարմարութեան իւրաքանչիւր քեմի տեղական պայմաններուն: Կը յանձնարարենք որ մասնաւոր Ս. Պատարագ մատուցուի, հոգեհանգստեան արարողութիւն կատարուի եւ ոգեկոչական այլ ձեռնարկներ կազմակերպուին պանծացնելու համար անմեռ յիշատակը անմահանուն Հայրապետին, վերակենդանացնելու անոր անձին ու հաւատին անստուեր արժեքները եւ սեւեռեալ ուսադրութեան, յարգանքի, երախտազիտութեան եւ օրինակեիտութեան առարկայ դարձնելու անոր զործունելութեան բազմակողմանի արդիւնքները մեր ժողովուրդի կեանքին մէջ:

Երջանկայիշատակ ԶՈ.ՐԵՀ ԿԱՅ.ԹՈՂ.ԻԿՈՍ իր ողջ կեանքով եղաւ վկան աւետարանական այն նշմարտութեան, զոր մեր Տէրը Յիսուս Քրիստոս պատգամեց իր առաքեալներուն եւ նետելողներուն ըսկով. «Որ ոչ առնու զիած իւր և զայ զկնի իմ՝ չէ ինձ արժանի: Որ գտանէ զանձն իւր՝ կորուսց զնա. և որ կորոյս զանձն իւր վասն իմ՝ զացէ զնա» (Մատք. Փ. 38-39): Այսու, մենք բոլորս կոչուած ենք իր վլայութիւնը վերածելու կեանքի մեր ուղիին, որովհետեւ այդ ուղին իր սկիզբը կ'առնէ Քրիստու, կնուուած է մեր եռամեծ Հայրերու հայլերով, կ'անցնի Զարենեան նամբով եւ կ'երքայ զէպի պայծառատես նորիզոնները մեր ապագային: Թող իր վախճանման Քսանինգամեակը դառնայ նոր զնացի ոյժ այդ սրբաւէն եւ հայաւէն ուղիին մէջ:

Ողջ լեռու ի Տէր, զօրացեալ ընորհօֆ Սուրբ Հոգւոյն եւ յաւէս օրինեալ ի մէնջ. Ամեն:

ԳՈ.ՐԵԳԻՆ Բ.

Կարողիկոս Մեծի Տաճն Կիլիկիոյ

Տուաւ Կոնդակս ի Կարողիկոսարանիս

ի Դուռն Մայր Տաճարիս Սպանակու Մերոյ Գրիգորի Լուսաւորչից

Ու յԱնդիլիսաւ, Լիբանան,

ի 266 Դեկտեմբերի, 1987 բուին Քրիստոսի,

ի Տօնին Մերոյն Ստեփանոսի Նախավկային, եւ

ի բուին Հայոց Ռուլը

Ընդ համարաւ Վ. ՃԺ.Դ.

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Տ. Տ. ՎԱԶԳԻՆ Ա.Ի ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ՔԱՐՈՉԸ

Ս. Է Զ Մ Ի Ա. Մ Ն Ի Մ Ա Յ Յ Ր Տ Ա Ճ Ա Ր Ե Ն

Յանուն Հօր եւ Արդևոյ եւ Հոգուց Արքոյ. ամէկ:

«Փառք ի բարձունս Ասուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն»:

Հարազատ զաւակներ Մայր Եկեղեցու ի Հայաստան եւ ի սփիռս աշխարհի:

Այս առաւոս Սուրբ Էջմիածնի բարձունքից Մայր Տաճարի զանգերը վերստին ղողաճում են ազատ ու յաղքական, աւետելով մեր ժողովրդին Քրիստոսի հրաւալի ծնունդը եւ նրա յայտնութիւնը երկրի վրայ իրեւ Արդին Աստուծոյ, որ իջառ երկնից մարդկային աշխարհը փրկելու մեջի ու մահուան կապահեններից: Քրիստոսի Սուրբ Ծննդեան առաջին խոկ պահին, երկնիք նրեւակները աւետեցին մեծ հրացք՝ «Խաղաղութեան եւ ի մարդիկ հանութեան» պատգամով: Դա պատահական պատգամ չէր, այլ բացայացում էր Յիսուսի մարդեղութեան իմաստը եւ առամելութիւնը, այն է՝ փրկել մարդկութեան մեղքի և մահուան նիրաններից «խաղաղութեան եւ ի մարդիկ հանութեան» իրազործումովը մարդկային աշխարհում:

Յետազայում, Յիսուս իր բարոզութեան ողջ ընթացքում մարդկանց միջեւ սէր, համերաշխութիւն, խաղաղութիւն պատգամեց եւ նոյնիսկ խաչափային վրայ իր թերեր տարածած՝ վերջին մի անգամ բացականչեց՝ «Խաղաղութիւն եմ բողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ ասլիս ձեզ»:

Մարդկանց միջեւ սիրոյ եւ խաղաղութեան Քրիստոսապարգիւ պատգամը հանդիսացաւ մի պայծառ լուսոյ առաւոս աշխարհի բոլոր խոնարհ մարդկանց համար, որոնք ծարաւի էին դարեւ ու դարեւ շարունակ՝ այդ լոյսին, այդ նրացին: Մեղքի ու մահուան, անարդարութեանց եւ չարինների կապահենների մէջ սառապող բազմութիւնների երազանքն էր, որ անա Քրիստոսի ծննդեամբ ժիփորւսում էր երկնիք նեռուներից:

Երկու հազար տարիների պատմութեան նորիզօնի վրայ, միւս նոյն հզօրութեամբ, նոյն խաղցրութեամբ հնիցեց Քրիստոսի ծննդեան պատգամը մահախունապ սերունդների յուսալից սրտերում:

Լսենք յուզիչ հրաւերը Սուրբ Օզոստինոսի՝ «Խաղաղութիւնը Աստուծոյ կտակն է, որ բոլոր ազգերը, որոնք ապրում են երկնիք ներքոյ, կոչուած են իրազործելու, լինեն նրանք Քրիստոնեաներ կամ ոչ Քրիստոնեաներ, վասնզի խաղաղութիւնը բանի է բոլորին հաւասարապէս»:

Նաեւ մեր օրերին, մարդիկ եւ ազգութիւններ աշխարհի, Քրիստոսի Սուրբ Ծննդեան աւետիսը դիմաւորում են նոյն յոյզերով, նոյն սպասումներով, նոյն երազանքով, այն է՝ վերջապէս տեսնել իրազործումը սիրոյ եւ համերաշխ յարաբերութիւնների մարդկանց ու ազգութիւնների միջեւ, իրազործումը խաղաղ մի կեանի համայն աշխարհի վրայ, զի պատերազմները, ցե-

զասպանութիւնները, աւեռումները գործիքներն են մահուան եւ համագումարը բոլոր չարիքների, բոլոր մեղքերի:

Սուրբ Յովիաննես Ասկերեւանը գոչում է՝ «Խաղաղութիւնը մայրն է ամենայն բարեաց»:

Քրիստոս իշաւ երկեցից եւ ծնուեց իբրեւ մարդ, բարողեց ու տառապեց, մահը նաևակեց խաչափայի վրայ, փրկելու նամար մարդկութեանը մեղքերից ու մահուան գործիքներից:

Այսպէս է, որ այսօր էլ, մեզ բոլորիս եւ համայն մարդկութեան համար գուցէ աւելի քան երեք այժմէական է եւ նրամայական Սուրբ Ծննդեան պատգամը:

Հայաստանեայց մեր Առաքելական Եկեղեցին ու ազգը մեր Հայկազնան, որ պատմութեան ընթացքում բազում զարեւ տեսապէս տառապէլ ու յանախ նահատակուել են մեր հայրենի երկիրը նրով եւ սրով ներխուժած բռնակալների ձեռնով, եւ ապրել են մանաւանդ պատմութեան մեծագոյն ողբերգութիւնը՝ 1915 բռականի ցեղասպանութիւնը, այսօր աւելի մեծ իղձ ու սպասում չունեն, քան վերջնական հաստատումը խաղաղ մի աշխարհի, ամրապնդումը համերաշխ գործակցութեան ազգութիւնների միջեւ եւ ընդմիւն նեռացումը պատերազմների ուրուականի, ընդհանուր զինաքաղաքումովը բոլոր պետութիւնների:

Մեր օրերին այս է մանաւանդ այժմէական իմաստը մեր Փրկչի Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան:

Մենք հայեր, ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի, այս օրերին, այս սպասումներով ոգեւորում ենք, հենում եւ առաւել լաւատես դառնում դեպի մեր Եկեղեցու ու դեպի մեր ազգի ապագան, ոգեւորում մեր մայր երկրի, մեր մայր Հայաստանի Երեկայ կեանքով, որ խաղաղ ու անվտանգ պայմաններում քայլ առ քայլ անում է եւ զարգանում, քայլ առ քայլ կառուցում է ու ծաղկում, քայլ առ քայլ ընթանում է դեպի իրազործումը իր արդար երազանների:

Մենք՝ Հայրացի Ամենայն Հայոց եւ առաջին սպառաւորը մեր Մայր Եկեղեցու, Սուրբ Ծննդեան այս առաւտեան աղօրում ենք առ Փրկչին մեր Քրիստոս, որ խաղաղութիւն բերող իր ընորհները առատապէս բաւին նաև մեր Մայր Եկեղեցուն, մեր հաւատացեալ զաւակներին բոլոր, բաւին մեր վերածնուած Մայր Հայրենիքին, որ գերազոյն ստուգութիւնն ու ապաւենն է համայն մեր ազգի:

Այս՝ բոլոր հայերի սեպուն պարտեն է իրենց հայրենակութ նպաստը ընծայաբերել, որ մեր մայր երկիրը նեղինքէ աւելի բարգաւանի եւ զօրանայ, ու անի նաև նրա բնակչութեան բիւթ, վասնիք նայ ազգի տպագան այսեղ, միայն այսեղ, Արարատի սուրբութ է կերտում:

Ուզի ապրող ու ընչող եւ օրէ օր վերաբենուող մեր երկիրը՝ Սովորական Հայաստանը, արգասիքն է աւելի քան հարյուր տարիների ազատագրական ներոսական մատուումների, արգամիքն է Սարգարապատի հաշարի մարտիկների յաղքանակի, մօս եօրանասուն տարիների հայրենաւէն իրազործումների:

ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐք ՀՕՐ ԾՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

ԲԵԹՈՆԵՀԵՄԻ ՍՈՒՐԲ ԱՅՐԵՆ

ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅՈՑ ՈՐ Ի ՍՓԻՒՌՍ ԱՇԽԱԲՀԻ

Կը խօսիմ ձեզի նորէն Բերդեհեմի մեր Տիրոջ Ծննդեան այրէն, փոխանցելու ժաղցր աւետիսր այս զիւերուան, որ դարեւ առաջ աշխարհի տրուեցաւ հրեւսակներու բերնով, Ծննդեան բոցալառ ասդին ներէն:

Ցիսուսի Ծնունդը սրառուչ դրուագ մը չէ միայն, այլ անսօդ նըմարտութիւնը, մանուկի մը կերպարանեով մեզի եկած: Այդ հրաւալի դէպիք մարդկային նակատագրի մեծագոյն յեղաւոչումին յիշատակին է, բայց մանաւանդ այդ յեղաւոչումին եւ տեւականութեան տօնը: Քրիստոսի ծնունդով պիտի փոխուէր մարդոց Ասուծոյ նկատմամբ ունեցած ըմբռնումը, որքան խոր՝ այնքան սրառուչ: Քրիստոնեան այս ծնունդով իր Արարիչին մէջ պիտի կրնար զզալ տիեզերական խորհուրդին էութիւնը, մարդկային կեանին պատճառն ու զոյութիւնը, ամենասփիւռ ներդաշնակութեան նախախնամողը եւ մարդոց ազնուացման եւ մեծացման յարացոյցը:

Ասուծոյ յայտնութիւնը յեղաւոչում մըն էր, բայց ոչ յեղափոխութիւն: Ցեղափոխութիւնները մլաւանչներու եւ տագնապներու արդիւնք են: Ցեղա-

Ահա թէ ինչու դժուար է Մեզ համար հաւսուել արտագաղիքի զաղափարի նես: Դժուար է հաւսուել, որ հայեր լին իրենց հայրենի տունը, հայեր, որ հրամարուեն իրենց խաղաքացիական ինքնութիւնից, հայեր, որ մերժեն իրենց աշխատանքի ու զոհաբերութեան բաժինը բերել մեր վերածնուած Հայրենիքի առաւել լուսաւոր ապագայի կերտման:

Մայր հոգի վրայ հայ ժողովրդի համախմբման ու զոյատեւման հրամայականը զերագոյն մարդկային ու ազգային իրաւունքն է ամէն հայ մարդու:

Սիրելիներ Մեր, այս հաւատամեռով, այս սպասումներով դիմաւունք աւետիոր Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ երկնառաք պատգամը խաղաղութեան եւ ի մարդիկ հանութեան:

Մեր այսօրուայ խորոզը կամենում ենք վերջացնել այն աղօրենվ, որ արտասանեցինք անցեալ տարի Հոկտեմբերին Նիւ Եղբում, Միացեալ Ազգերի Կազմակերպութեան բեմից՝ «Ասուած մարդասէր, Ասուած ստեղծիչ տիեզերաց, Ասուած արդար դատաւոր, տուր աշխարհի խաղաղութիւն եւ բարի կամեցողութիւն մարդկանց»:

Ենորիք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Ցիսուսի Քրիստոսի, եղիցին ընդ ձեզ, այժմ եւ յաւիտեան: Ամէն:

Եցումը սակայն կեանի տեսական եւ անընդմէջ ուղին հարբող ձգտումն է, մարդուն ազնուազոյն ուժերու, շնորհներու գերազոյն սատարը հանդիսացող կոչումի ուկի բանալին:

Սյս մեծ իրողութիւնը չէր կրնար իրազործուիլ ո՛չ բնական օրէնքով, ո՛չ ալ ազատ կամքովը մարդուն, այլ միայն ամենազօր փափառովը նախախնամողին: Ասուած կ'ընտէր կուսական էութիւն մը, անոր մէջէն ծնունդ տալու կենդանի բանին՝ իթեղինին: Աւեմն ո՞վ է մեր Ասուածը, որ այսօտ կը ծնի վերստին, պիելու իր երկնային կրակը մեր ցաւին, պիտոր ու գունաս մեր խորհուրդներուն պարզեւելու ստղծումի սուրբ եւ մեծ նրամբը:

Մենք չենք կրնար սահմանել Գերազոյնը, առանց սահմանելու մարդը իրեւ պատկեր Գերազոյնին: Եթէ մարդը պատկերն է անտեսանելիին, ուրեմն մարդկային պրիամակէն պէտք է նային Գերազոյնին, անոր էութեան շնորհներով եւ զգացումով խալելու իրմէ իրեն: Աղբերգութիւնը կը սկսի երբ Ասուած կը մեռնի մեր մէջ եւ մարդը կը վերածուի խեւրանի, բայց ոչ արժէի, եւ կը դառնայ կեր մահուան:

Մենք այսօտ կ'ապրինք շատ դժուար ժամանակի մը մէջ, ուր կործանարար սպառնալիները չարիին՝ տակաւ կը բազմանան: Խորունկ անհամաձայնութիւններ եւ անհասկացողութիւններ իրենց բեմը կը յարդարեն ամէն օր, մին ի նենուկս միւսին: Տրում անարդարութիւններ կան որոնք անբուժելի կը մնան, որովհետեւ անոնք նզօրներու արգելիչ ձեռքերու մէջն են: Ի վերջոյ, պէտք չէ մոռնալ թէ խաղականութիւն ըստածը մաղ մըն է, ժամանակի բեւերով շարժող: Մեծ կոռները կը մնան մաղին մէջ, փոքրերը վար կը բափին: Հոս է ահա փոքր ժողովուրդներու ողբերգութիւնը:

Կեանի հրամայականները փոխուած են: Քրիստոնէական ողին եւ զասական մշակոյրը դարեւուն՝ որ կը պատմունանէր այդ ողին, այսօտ զեղեցիկ վերջամնացութիւններ կը բուին ըլլալ: Դրամը արծիչափն է դարձեր կեանին, ամէն ինչ առինքնող եւ դիմազեղծող ուժը: Կ'ապրինք անկրան մէջ եղող աշխարհի մը մէջ, փեռեկուած՝ անբուժելի հակասութիւններով: Զկայ նոզեկան ապահովութիւն, մարդ կ'ապրի ոնիրի եւ սուիրներու աշխարհը: Մարդկութիւնը իրեւ բարոյական հասկացողութիւն նոզելարտէ մը կ'անցնի, նման անո՞ւ զոր ոնեցաւ հին աշխարհի վախճանին, երբ քրիստոնէութիւնը այդ կործանումին կը բերէր կարելի փրկութիւնը, եցիլով արծէներու ասիստակը եւ նիւթէն դուրս խաչելով անդիդասոյզ ովելէնը մարդուն: Օեւը որ մերն են՝ լիցուն են աղմուկով ու անձկութեամբ: Տնտեսական զործները հարիւրամեակէ մը ի վեր կը բաժնեն մարդուն հոգեկանը իր միւս մասէն:

Քրիստոնէական բարոյականը սիստեմ մը չէ եւ չէ եղած բնաւ, այլ կեանի յացք մը, աղբիւր մը, որ բնաւ չէ դադրած հոսելէ: Քրիստոնէական բարոյականին գետք շատ առուներ է բնգունած իր մէջ ժամանակի ընթացքին, բայց իր էութիւնը կը մնայ հարազատ, որուն հայելիին մէջ կը ցոլայ միւս Ասուածոյ պատկերը, կանչելու մարդը իր նմանութեան: Աշխարհը զուցէ

կիսով չափ խոկ կրիստոնեայ չէ այսօր տակաւին. բայց ոգին, որ կը վարէ մարդկային կեանքը, տռանց թերեւս անունին՝ քրիստոնէական է անտարակուսելիորէն։ Քրիստոնէութիւնը ինչպէս զիցցաւ բացատրել տիեզերական զոյտքեան խորհուրդը, կըցաւ նոյնպէս մարդկային կեանքը դնել իր բուն արժէին մէջ։ Քրիստոսի ծնունդը, այսպէս, այսօր կրնայ իւրաւապէս նկատուիլ տարիին սկզբնաւորութիւնը, որովինեւ իւրապէս եղած է սկզբնաւորութիւնը բուականի մը, որ բացուած է անգամ մը՝ շարունակելու համար ընդմիւ։ Ա.ն. ոչ թէ հասարակ տարեզլուս մը, այլ աննախընթաց եւ անփակ դարագլուս մըն է այլեւս մարդուն բարոյական, իմացական եւ քաղաքակրթական, այսինքն հոգեկան կեանքին պատմութեան համար։ Այն ասուղը, որ երեմն, իր ծագած վայրկեանին, իր ետևէն քաշեց հոգիւներ, մոզեր եւ բազաւորներ, նոյն այդ աստղն է որ ցայսօր կ'առաջնորդէ մարդը՝ բարի հաւատի, մասուր գիտութեան եւ ընկերային ազնուական նուանումներու՝ բոլոր մարզերուն վրայ։

Ցիսուսի ծնունդը մարդուն եւ Աստուծոյ երջանիկ հանդիպման, այսինքն կորսուած որդիին եւ Հօրը վերագիւտին տօնն է, ոսկի օղակը երկենքին եւ երկրին։ Մանուկը որ կու զար իրեն իրեւ օրօրոց ընտելու բովանդակ աշխարհը, մարմնացած սէրն է, աշխարհ տացնող նոգին, որ կը բանար երկենքին սիրտը եւ մարդուն արգանդը սմանչելի եւ նոր խորհուրդով մը։ Առանց վերնաշխարհին եկած այս լոյսին եւ երազին, մարդը կեանքի այս հասուին մէջ հարկադրաբար պիտի իյնար լուծումներու ամենէն յուեզոյնին եւ պիտի մնանէր շարժին մէջ հաս եւ մուր իրերուն, որոնք կեանքի սորուն սանդղամատերը կը կազմեն։

Բանը որ կը ծնի այս զիւեր, մեր մեղմերու քաւութեան համար չէ միայն, ինչպէս վարժուած ենք ըսելու, այլ որպէսզի ցնձայ մեր աշխարհը այն բանին համար որ երազն է մեր ամբողջ էութեան, կարօր, պապակը մարդկութեան, որ արեւի կարիլէն մինչեւ երջանկութեան տրոփը կ'երկարաձգուի եւ որ Հայ Եկեղեցւոյ մեծ աղօրողի ցրեներուն կը վերածուի սրազին աղերսանքի մը, պաղատելով որ փարատին մէզն ու մառախուղը, չխնան չարին ու յուսահատութիւնը, տարագրուին տազնապն ու ժիրութիւնը մարդոց սիրտերէն եւ վերսին արձագանգէ մեծ զիւերը լեցնող նեւսակներու աւետաւոր ձայնը. «Յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն»։

Խաղաղարարներ սիրով կը տանին պայմանը չարին դէմ, որոնք զիտեն քանդել պատճառները խոռովութեանց, վերածելու ժայռերը պարտէզներու եւ կոմակները՝ խաղաղ ջուրերու։ Խաղաղութեան կարօր նիշն է եղած դարերով տառապող մարդկութեան, կեանքի մուր, նեւազին եւ արիւնոս ծփանքներուն դիմաց։ Այդ նիշը այսօր աւելի հան տացած եւ բարձրացած է կեանքի անհամաշափ եւ տրում զիացքին համբերաց եւ դարձեր է սուր եւ ցաւազին աղաղակ մը, միլիոններու նոգիէն բարձրացող։

Այս մտածումով ու հաւատեն է որ Քեզի կ'աւանդեմ, ժողովուրդ Հայոց, Ցիսուսի ծննդեան աւետիսը, դուն՝ որ միւս ընդունած ես զայն իրեւ

Ս. Էջմիածին, Ս. Ծննդեղ 1988

Ամեն. Տ. Եղիշէ Արքապս. Տէրտեան,
Պատրիարք Հայոց,
Երուսաղէմ

Ուրախ ենք Ձեր Ս. Ամենապատութեան յիշու մեր Փրկչի Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան առեքութ, մաղրելով Ձեզ առեւաս երկար տարիներ երջանիկ զահակալութեամբ եւ եկեղեցաւն իրազուժումներով։ Ա. Ծննդեան խաղաղութեան պատգամը հորիզոնէ հորիզոն քող բարձր հնչի համայն աշխարհի վրայ եւ բոլոր մարդկանց հոգիներում, ուպէսզի մարդկութիւնը հասնի բաղձալի նաւահանգիսը արդարութեան եւ խաղաղութեան։

Տօնական սուրբ զգացումներով կը մնանք աղօրող ի խնդիր մեր Մայր Եկեղեցւոյ անսասանութեան ու պայծառութեան եւ համայն մեր ժողովրդի հոգեւոր ու ազգային կեանի շինութեան։

«Փառք ի բարձուն Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն»։

Եղբայրական սիրոյ ողջունիւն

Վ. Ա. Զ. Գ. Է. Ա.

Կաթողիկոս Ամենայն Հայոց

կեանիդ քուակը եւ ապագայի առնաւատչեան։ Շարունակէ հաւատալ յաւերժի ծննդեան եւ մարդուն աստուածացումին։ Մի՛ ամպուեր յոյսիդ պայծառութիւնը, որքան ալ դառն ըլլան օրերու տաճանքը եւ ըրբներու մատուցուած բաժակները։

Դուք, զաւակներ Հայաստանեայց Եկեղեցւոյ ի սփիւռս աշխարհի, որ կը հաւատաք Աստուծոյ Արդին մարմնով երեւալուն, մեզի հետ միասին այս զիւեր ձեր երկիւլած էութեան խորեւէն երգեցէք Հայ ներողին Ծննդեան օրհնութեան սրառուց հրաւերը. «Խորհուրդ մեծ եւ սիանչելի, որ յայսմ առուր յայտնեցաւ, որդիք մարդկան օրհնեցէք, զի վասն մեր մարմնացաւ»։

19 Յունուար 1988

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ ԱՆԹԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ

Թիւ 429:87

Ա. Յըթիլիս, 1 Դեկտեմբեր 1987

Ամենապատիւ

Տ. Եղիշէ Արքան. Տէրտէրեան

Պատրիարք Հայոց Ա. Երուսաղէմի

Երուսաղէմ

Սիրեցեալ Եղբայր ի Քրիստո,

Ամանորի եւ մեր Գրկչին՝ Յիսուսի Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստուծայայնութեան տօնին առիրով, կ'ողջունենք Զեզ Եղբայրական սիրոյ զգացումներով եւ ուրագին բարեմաղբութիւններով:

Ո.հա տարի մը անցաւ այն օրէն ասդին, երբ նոյն առիրով վերանորոգեր էինք Զեզի նես Մեր նոգեկան միութեան եւ Եղբայրութեան ապրումները: Ա.նցնող տարին, հակառակ բազմատեսակ յառաջդիմութիւններու, խաղաղութեան արեգակին լուսատրած նառագայրումը չըերաւ մեր աշխարհին, եւ մանաւանդ Միջին Արևելիքին ու յատկապէս Լիբանանին: Բայց մեր յոյսը սեւեռուած կը մնայ մանկացեալ Ասուծոյ Բէրդինէմեան աստղին: Խաղաղութեան այնքան կարօս այս աշխարհին եւ հայ ժողովուրդի կեանքին համար որբա՞ն յուսագրիչ եւ բելադրական է Առաքեալին խօսքը որ կը յորդորէ հաւատացեալները փետուիլ, հետապնդել խաղաղութիւնը. «Խնդրեսցէ զխաղաղութիւն եւ երիցէ զիես նորա» (Ա. Պետրոս, Գ. 11):

Մեր բոլորի խորագոյն իղձն է որ կեանքի ստեղծիչ եւ խաղաղութեան աղբերացուցիչ Տէրը խաղաղութեան գաղափարին, կամքին ու ջանքին զօրութեամբը զօտեպնդէ մեր ժողովուրդի բոլոր զաւակները, իր նոգեւորական եւ աշխարհական առաջնորդներով եւ պատասխանատու մարմիններով, որպէսզի Հայց. Եկեղեցւոյ միութիւնը ամեանայ, Թորգոմայ ազգի ժառանգործներուն սրերը իրար զօդուին Մայր Հայրենիքին մինչեւ Սիփիւռի չորս ափերը, որպէսզի Եերին խաղաղութեան ներգործութեամբը փարատին արտաքին ալեկոծութեան փորորիկները մեր ողջ հայութեան կեանքին մէջ:

Կ'աղօրէնք առ մարդացեալն Աստուած, որ Զեզի պարզեւէ բարինները քաջառողջ կեանքի եւ արեւատութեան: Թող Արքոց Յակոբեանց ոխտեալ Միաբանութիւնը յարաւեւ հաւատարմութեամբ շարունակէ իր նույրական առափելութիւնը Ա. Տեղեաց պանպանութեան եւ Հայց. Եկեղեցւոյ ու հայ ժողովուրդի ժառայութեան անդասանին մէջ:

**Մնամք Եղբայրական սիրով
Աղօրակից**

Գ. Ա. Բ Ե Գ Ի Ն Բ.

Կարողիկոս Մեծի Տաճն Կիլիկիոյ

LAMBETH PALACE, LONDON, SE1 7JU

CHRISTMAS 1987

His Beatitude Yeghishe Derderian

Armenian Patriarch of Jerusalem.

Your Beatitude,

The prophecy of Isaiah spoke of the Prince of Peace "of whose government and of peace there will be no end". As we prepare to celebrate again the coming of the Christ-child, that Prince of Peace, all our Churches are called to re-dedicate ourselves to work for that peace which Christ's coming represents.

Yet, that peace remains elusive for in worldly terms peace is merely the absence of war. Such a peace can be negative and sterile, held by the balance of terror. But even in these terms, 1987 has seen a significant step forward in the agreement between the leaders of the super-powers to eliminate part of our world's nuclear arsenal and this can also be positive.

The biblical vision of Peace is much more than this. It is a vision of human community in its wholeness — it is "every man under his own vine". I see this clearly wherever I travel — men and women who long for the realisation of that biblical vision of wholeness which is Peace. This longed-for Peace is far more than the absence of war.

As Christians, we believe that this vision of wholeness starts and ends for us with the Prince of Peace, whose birth we celebrate. My prayer is that our vision of Peace for the whole human community may sustain our Churches throughout the coming year as we work more and more closely for its realisation. At this joyful time, I send to you and to your Church my warmest Christmas greetings.

Your Brother in Christ

DR. ROBERT RUNCIE

Archbishop of Canterbury

His Holiness Eghiche

Armenian Patriarch of Jerusalem

Your Holiness,

Beloved Brother in the Lord,

I am cordially greeting you on the feast of the Nativity of Christ carrying heavenly joy to all people as the great mystery of our religion is fulfilled: God is manifested in the flesh (Tim. 3, 16).

We prayerfully glorify the greatest event and confess that the Incarnation of God eliminated the obstacle between God and people, it made men "partakers of the divine nature" (2 Peter 1, 4), and laid the foundation of the Holy humanity, the New Adam.

May the Son of God who descended to the Earth fill you with His peace, mercy and love. May He work with us for the Glory of God and the salvation of our pious flock.


May the coming year of God's clemency become the time of beneficial peace for all the peoples on Earth striving for the world without weapons and wars.

I ardently pray to the Divine Infant that He might grant you good health for many years and blessed success in your high service.

"Glory to God in the highest
and on earth peace among men..." (Luke 2, 14).
With unalterable love in our Lord,

† PIMEN, PATRIARCH OF MOSCOW AND ALL RUSSIA

Moscow, Christmas 1987/1988



ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

Ամանորի և Ս. Ծննդեան տօներուն առիթով, Ամեն. Ս. Պատրիարք Հօր Կողմէ Եկեղեցւոյ Սրբազն Պետերուն յղուած են հետեւել շնորհաւորական հեռագիրները.

Երուսաղէմ, 23 Դեկտեմբեր 1987

Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վաղգէն Ա.

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Ս. Էջմիածին

Նոր Տարւոյ և Ս. Ծննդեան տօներուն բարեբաստիկ առիթով, խոնարհարար կը ներկայացնենք Զերդ Սուրբ Օծութեան մեր և Ս. Յակոբեանց Միաբանութեան արտագին շնորհաւորութիւնները, խնդրելով Բարձրեալն Աստուծմէ որ շնորհէ Զեղ յաղողութիւններով լի երկար և առողջ կեանք, և Մայր Աթոռ Ս Էջմիածնին՝ անսասանութիւն և բարգաւաճում:

Եղիշէ ԱրքեպՈ. ՏէրՏէրեան

Պատրիարք Հայ Երուսաղէմի

Երուսաղէմ, 23 Դեկտեմբեր 1987

Նորին Սրբութիւն

Յովհաննէս - Պողոս Բ. Պատ

Վատիկան

Ս. Ծննդեան և Նոր Տարւոյ բարեբաստիկ առիթներով, յարգանօք կը ներկայացնենք Զերդ Սրբութեան մեր սրտագին շնորհաւորութիւնները մաղթելով Զեղ, շարունակական առողջութիւն և Զեր մեծ Եկեղեցիին՝ բարգաւաճում: Թող Ամենակարողն Աստուծած յաղողութեամբ պատկէ Զեր բարի ջանքերն ու ծրագիրները:

Եղիշէ ԱրքեպՈ. ՏէրՏէրեան

Պատրիարք Հայ Երուսաղէմի

Երուսաղէմ, 23 Դեկտեմբեր 1987

Ս. Ամենապատութիւն Պիմէն

Պատրիարք Համայն Խուսիոյ

Մոսկով

Ս. Ծննդեան և Ամանորի առիթներով, կը ներկայացնենք Զեղ մեր եղբայրական և Զերմ շնորհաւորութիւնները, սրտագին մաղթանքներով Զերդ Սրբութեան առողջութեան և բարգաւաճ գործունէութեան համար:

Եղիշէ ԱրքեպՈ. ՏէրՏէրեան

Պատրիարք Հայ Երուսաղէմի

ՓՈԽԱԿԱՆ ԽՄԲԱԴՐԱԿԱՆԻ

ՈՒՂԵՐՁ ԱՌ ԶԱՐԵՀ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Քսանհինգ տարիներէ ի վեր ուղերձ մը չեմ կարդացած քու անձին ձօնուած, այնպէս ինչպէս կ'ընէի, և ինձի պէս կ'ընէին Միաբան Հայրեր և Դըպրեվանքի սարկաւագներ, քսանհինգ տարիներ առաջ, երբ Անթիլիասի Վեհարանի Դահլիճն մէջ քու շուրջդ կը համախմբուէինք քու օրնութիւնը ստանալու համար: Բայց քսանհինգ տարիներ շարունակ, քու ֆիզիքական գոյութեանդ յաւէտ բացակայութեան այս ժամանակաշրջանին, երբեք շդաղրեցայ քու մասին մտածելէ, խօսելէ, զրելէ, քեզի համար աղօթելէ, և՝ քու աղօթքդ ինձի համար խնդրելէ:

Հիմա այստեղ, քեզի համար ամենասիրելի այս պարտէզին մէջ եմ, զորդուն քու ձեռքովդ, և այնքան հայրախնամ զուրգուրանքով, մշակեցիր, որպէս Մեսրոպատունկ «փոքր ածու» և ուր հազարաւոր հայ մանուկներ, պատանիներ և երիտասարդներ ահա քառասուն տարիներէ ի վեր լոյս կ'ըմպեն և լոյս կը բուրեն իրենց չորս դին, ի չորս ծազս աշխարհի: Այստեղ, ուր կու գայիք այնքան յաճախ և կը լսէիր փթթումը մարդկային ծիլերուն և կը հրճուէիր անոնց հասակաւորումով և հասկաւորումով, այժմ քու կիսանդրիիդ անրարբառ դասաւանդումի անդադրում մատուցումովդ կը ներչնչես նոր սերունդները Սուրբիական օրհնեալ հոգին վրայ, ահա եկած եմ իմ ուղերձը ընծայելու քեզի+ կիսանդրիդ հիմա աղօթքի, սիրոյ և երախտագիտութեան անթառամելի զգացումներու ջերմութեան տակ ինձի համար դաղրած է պրոնգ ըլլալէ և վերզեցած քու կենդանի դիմազիծը և շարժուն ու սրբաճանանչ անձնաւորութիւնը: Հետևաբար, բնաբուխ զգացումով կը բերուիմ ըսելու.

— Վեհափա՛ռ Տէր,

Տե՛ս, քսանհինգ տարիներ ետք, որպէս ուխտաւոր, բայց ոչ որպէս սզաւոր, եկած եմ քեզի այնպէս ինչպէս կու դայի ամէն անզամ երբ հարկն զդայի քու ճառազայթող ողիէն շող մը աչքերուս մէջ շաղախելու, քու իմաստութենէն լոյսի ուղիսք մը իմ միտքիս մէջ միախառնելու, քու հաւատքէն մանանեխի հատիկ մը հոգիիս մէջ ցանելու, քու բարութենէն երանդ մը իմ սիրտիս արիւնին հետ միազանդելու, քու հոգեկան արիութենէն պիրկ ջիղ մը իմ կամքիս մէջ հիւսելու, քու անսպառելի էութենէն, նարեկեան սրբահիւտ բառերով, քումդ մարդկային կուսութենէն կաթիլ մը իմ անձիս մէջ անձրեսուած զգալու:

Եկած եմ, սակայն, ո՛չ սոսկ անձնապէս: Եկած եմ յանուն այն ժողովուրդին, յանուն այն հոգեորականներուն, կիլիկեան Ա. Աթոռի ուխտեալ միա-

բաններուն, հոգեսնունդ որդիներուդ, բարեպաշտ քահանայից դասուն, քեզմով համագրաւուած աշխարհական ժողովականներուն, յանուն հանուր հաւատացելոց պաշտելի Եկեղեցւոյդ և անխորի համայն զաւակաց քու ամենասիրելի կիւլիկեան Կաթողիկոսութեան՝ հայցելու քեզմէ որ դուրս յառնես կիսանդրիէդ և այցի զաւ իրենց ի չորիս կողմանս Սուրբական հայրենիքին՝ ի Հալէպ, ի Դամասկոս, ի Ճէզիրէ, ի Լաթաքիա, յեազուպիէ, ի Ղընէմիէ, յԱրամօ, ի Քէսապ, ապա վերադառնաս յԱնթիլիսա, ի Լիբանան, և յետոյ երթաս յամենայն տեղիս ուր չկրցար երթալ Կաթողիկոսութեանդ եօթը տարիներուն — ի Կիպրոս, ի Միացեալ Նահանգս Ամերիկայի՝ յԱրևելս և յԱրևմուս, ի Պարսկաստան՝ ի Թեհրան, ի Նոր Ջուղա և ի Թաւրիդ, ի Յունաստան՝ յԱթէնս և ի Թեսաղոնիկէ, ի Քուեյթ և յայլուր, որպէսզի անդրչիրիմեան ոսկիացեալ և ոսկիացօղ կեանքովդ նոր կորով ներշնչես բոլոր անոնց, որոնք քու անունը միշտ լսեցին և արտասանեցին խորագոյն սիրով, մեծագոյն յոյսով և առատագոյն հաւատքով, քու մտածումներուն և զգացումներուն ճշմարտութեամբն ու ազնուականութեամբը զրաւուեցան, բայց, աւազ, քեզ անձամբ տեսնելու և հոգիիդ հետ անձնապէս հաղորդուելու հազուադէպ բախտաւորութենէն զրկուեցան։

Ելի՞ր, դուրս եկուր կիսանդրիէդ և արծուատես հայեացքդ օրհնութեան ամպեղէն լոյսի նման տարածէ այստեղ հազարաւոր սա աշակերտներուն և հաւատացեալ ազդայնոց վրայ՝ կը զզաս անպայման — զզացումներդ յորդազոյնն էին բոլոր ապրումներուդ մէջ —, որ քասանինդ տարիները շեն կրցած ստուերի նօսրագոյն շղարշն իսկ նետել քու անձին շուրջը։ Պայծառութիւնդ այնքան է բորբ ու առինքնող, այնքան լուսառատ և շղարձակ, որ ո՛չ ժամանակ և ո՛չ տարածութիւն կրցան — և երեկից կրնան — զայն պարփակել ու սահմանափակել, աղօտել կամ այլայլել։ Իր մնաս այսօր ինչ որ էիր երէլ, և վաղը պիտի ըլլաս ինչ որ ես այսօր։ Ո՛չ մէկ մարդկային ոյժ, չանք կամ հասրք կրնան մշուշ ցանել շուրջդ կամ վարագոյր իջեցնել անձիդ դիմաց։

Այստեղ, Հալէպի մէջ, ուր ապրեցար դժխեմ, զրեթէ կիսանդրային կեանքի մը դժնդակ պայմանները, ըմպեցիր տարագրութեան դառնութիւններն ու զրկանքները, և սակայն Հայկազեան ցեղիդ լեզուն, Լուսաւորչեան հաւատքիդ կրակը, Մեսրոպեան գիրիդ հոգիակերտ պատկերը, ազգիդ երազներուն տեսիլը տարրացուցիր ողջ անձիդ հոգեխառնութեան մէջ և թշուառական պայմաններէն հոգեկան շքեղութեամբ փարթամութեան մը վերածեցիր անձդ, ահա եկած եմ այստեղ, այս սիրասուն մանուկներուն ըսելու։

— Հետեհեցէ՞ք անոր որ զիտցաւ հետեիլ Յիսուսի և Յիսուսանման հայրերուն Հայկազնեան ցեղին։

Այստեղ, Հալէպի մէջ, ուր տասնեվեց տարիներ Առաջնորդական պաշտօնիդ մէջէն անշահախնդիր, անձնամուաց, ինքնանուէր հոգեորական ու ազգային ծառայութեանդ սերմերը բարեցանեցիր,

— Հայց, Եկեղեցւոյ սրբազնասուրը շունչը հողեխօս բարողներով քաղցրօքէն տարածեցիր,

— Հայ դպրոցին և հայ լեզուին անչափելի նախանձախնդրութիւնդ արժեորեցիր անխորտակելի հաւատքէդ և անդուլ չանքէդ թելադրուած երթեկու-

թեամբդ ի մայրաքաղաքն Պամասկոս և խոհական տեսակցութիւններովդ պետական գեկտվար ու պատառվսանատու դէմքերու հետ,

— Սուրիոյ Արարական ազգային անկախութեան կերտումին մէջ լիառատկերպով հայութեանդ բաժինը բերիր, արդարօրէն արժանանալով Պատուոյ Եքանչանի,

— Հայ երիտասարդութեան ասպետական հոգի ներշնչեցիր,

— Քարէն Եփիէ այս լուսարանը ահա այստեղ հիմնեցիր:

Եկած եմ ըսելու Զերդ մշտակենդան և յարաճաճանչ Վեհափառութեան; որ ցանած սերմերդ պարարտ հողի մէջ ինկան և այսօր արդիւնք կը բերեն Ս. Աւետարանի բառերով. «մէկի փոխարէն երեսուն, մէկի փոխարէն վաթսուն և մէկի փոխարէն հարիւր» :

Ելի՛ր, դուրս եկուր կիսանդրիէդ և միասին երթանք Անթիլիսս, ուր հոգեորակտնի կերպարդ դիմանկարեցիր և չնչաւորեցիր Դպրեվանքեան աշակերտութեամբդ և ուր կեանքիդ վերջին եօթը տարիները ապրեցար Կաթողիկոսական Գահով և Հայրապետական Գաւազանով, որոնք սակայն քու կեանքիդ մէջ թարգմանուեցան անձկութիւն, հոգեկան մտալլիում, ներին խոցուում անուններուն տակ: Այստեղ պիտի տեսնես որ տառապանքդ ու արիական ճգնութիւնդ՝ անցնող քսանհինգ տարիներու ընթացքին, փոխակերպուեցան նորահրաշ իրազործումներու, որոնց մղիչ ոյժը հանդիսացաւ քու անձիդ բարոյական հրիտու կը և որոնց պատուանդանը, ամրակուռ խարիսխը՝ զերանձնական բացառիկ տոկունութեամբ և համրուրելի հաւատարմութեամբ ստանձնած Կաթողիկոսական եօթնամեայ գահակալութիւնդ:

Քու մեծ և ամենասիրելի ուսուցիչդ, որ դեռ առոյզ միտքով կ'ապրի ու կը ստեղծագործէ, Բիւզանդ Եղիայեանը, վախճանմանդ կոկիծը իր սիրտին մէջ բայց մտածումի պայծառութիւնը անայլայլ՝ իր միտքին մէջ, երբ դեռ դագաղիդ վրայ թափուած հողը թարմ էր և արտասոււքով ու մոմի իւղով թաց, թաղմանդ ութօրէքին, հետեւալ տողերը գրեց որպէս վկայութիւն քու եօթը տարիներու Կաթողիկոսական սպասաւորութեան.

«Եօրնամեայ վիլան մը չէր, ԵՅԹՆԱՄԵԱԾ ՀՐԱՆՔ մըն էր որ Աստուած գործեց իրմով (քեզմով) Կիրկեան Ս. Աթոռին վրայ»:

Եկո՛ւր երթանք, տե՛ս և հրճուէ՛ այդ հրաշքով, որուն աղրիւրը Աստուած էր, բայց աղբերացումը դուն եղար:

Վեհափառ Տէր,

Եմ հոգեորական եղբայրներուս և աշխարհական գործակիցներուս հետ այս տարի որոշեցինք քեզ դուրս բերել Հալէպի պրոնզեայ կիսանդրիէդ, Անթիլիսսի մարմարաշէն դամբարանէդ, թերթերու և զիրքերու էջերէն ու մեր յիշողութեան մէջ խաւ կապող ծալքերէն: Ասկէ քսանհինգ տարիներ առաջ, երբ՝ դեռ առոյզ հասակիդ՝ աշքերդ յանկարծ փակուեցան աշխարհի լոյսին դիմաց, երբ շունչդ ի սոլառ բաժնուեցաւ մարմինէդ և մարմինդ անվերադարձ հեռացաւ մեր աշքերէն, քու շատ սիրած բանսատեղծներէն Մուշեղ Խշանը իր զրչով ձայնեց քեզի և աղաչեց.

«Մնա՛, Վեհափառ, մնա՛ մեր մէջ միշտ՝ քու հոգիիդ անսպառ բարու-

թեամբ, քու դէմքիդ սրտազրաւ քաղցրութեամբ, քու նայուածքիդ վարակիչ սէրով և քու առաքելութեանդ անսասան հաւատքով։
«Մնա՛, աննմա՞ն վեճափառ, մնա՛, մի՛ մեկնիր . . .»։

Չմնացիր, մեկնեցար աշխարհի օրէնքին զօրութեամբը. բայց մնացիր այն բոլորով որ զնալոց չէին քու մէջդ և վեր կը մնային հունաւոր աշխարհի զօրութեան հասողութենէն։

Այս տարին ահա քսանհինդամեակի նշումի ու յիշատակիդ ոգեկոչութեան տարի հռչակեցինք. կ'ուղեմ որ դուրս զաս սա պաղ մետաղի ձևակերպերէն և ինձի հետ երթաս Անթիլիաս ու մնա՛ս մեր մէջ տաք ու չնչող, քաղցրախօս ու բարերարբառ ներկայութեամբ մը, որ դառնայ ներչնման ոյժ և պայծառաւ կերպութեան զօրութիւն մեր բոլորին համար անխտիր։ Այցելէ՛ մեզի, նստէ՛ մեր կողքին, պարզապէս նայէ՛ մեզի, ժպիտդ արևուն հետ տարածէ՛ մեր վրայ, խօսէ՛ մեզի, զրուցէ՛ մեզի հետ, աղօթէ՛ մեզի հետ և մեզի համար։ Որքա՞ն, որքա՞ն կարիքն ունինք հոգիները առողջ պահող քու զերազանց ու անկրկնելի տաղանդին և տաղանդէն ծորող արուեստին։

Ապա զնա բոլոր անդաստանները կաթողիկոսութեանդ թեմերուն, այցելէ ժողովուրդիդ բոլոր զաւակներուն, անխտիր, — ա՞հ, որքան կը սիրէիր այս բառը — և պատմէ անոնց թէ՛ Սէրն է զահակալը բոլոր զահերուն և բոլոր սիրտերուն։ Հեղ մը ևս թող լսեն սիրաթթիռ ձայնդ։

«Հայ ժողովուրդ, Հայ Եկեղեցւոյ բոլոր զաւակներ,

«Նոյն անցեալին, նոյն ներկային եւ նոյն ապագային սահմանեալ զաւակներ,

«Ասուծոյ յանձնելէ եսք զիս եւ մեզ, իմ պատուէր եւ մաղբանիս է մեզի, սիրել եւ հասկնալ զիրար, Հայց. Եկեղեցւոյ նոյն միւռոնով մկրտուած զաւակներ, — Սիրեցէ՛ ՔիրԱ.Բ., որովինետեւ առանց քրիստոնէական ըմբռնումի եւ քրիստոնէական գործնական կեանքի, մեր ապրումները թերի են, մեր կեանքը զժուար, ու մեր ապագան՝ մուր։

«Եկեղեցւոյ, քրիստոնէուրեան եւ մարդկուրեան կեանքի ըմբռնումը նիմնուած է Սիրեց վրայ. Սիրեցէ՛ ՔիրԱ.Բ., յանուն մեր նահատակներուն ևն հայրապետներուն։ Ոչինչ կը բանիէ մեզ իրարմէ։ Մածողութեանց տարբերութիւններ կրնան ըլլալ, սակայն մեր անցեալը, ներկան եւ ապագան նո՛յնն են։»

Եկո՛ւր, այցելէ՛ բոլորիս, անխտիր, հաւասարապէս. անոնց՝ որոնք քեզ պաշտելու աստիճան սիրեցին և անոնց՝ որոնք այդ սէրը ունենալու կարելիութենէն զուրկ մնացին։ Թող սիրտդ պատռող կանչը համահայկական միասնութեան, ազգային ամբողջականութեանն, եկեղեցական անբաժանելիութեանն մարմին զգենու մեր բոլորին կեանքին մէջ քսանհինդ տարիներ ետք այն օրէն, երբ այդ կանչը ա՛լ խամրեցաւ շրթներուղ վրայ, բայց մնաց որպէս սուրբ աւանդ քու յաջորդներուդ և քու ժողովուրդիդ զուակներուն։

Վախճանմանդ քսանհինդամեակը մեր բոլորին համար պիտի դառնայ այդ քաղցը երազիդ վրայ լոյս ցանող ոգեկոչում մը։ Գիտեմ, հողիդ պիտի տուայտի երկնքին մէջ եթէ ունէ մէկը մեզմէ փորձէ հին, ա՛լ մարած և այժմ թաղուած

կիրքեր վերաբժարծել ու փորձել սիրոյ և միութեան առողջարար այս մթնոլորտին մէջ խռովայոյզ և անյարիր ու աններդաշնակ ձայներ խառնել։ Հին վէճերը թող մոռացութեան թմբիրին մէջ սուզուած և ուժաքամ մնան, և թող անոնց դառն փորձառութիւններէն քաղուած իմաստութեան լոյսը առաւել ևս պայծառօրէն շողայ մեր այսօրուան կեանքին մէջ։

Սիրոյ սերմնացան,

Միութեան մշակ,

Եղբայրութեան զանդահար,

Համերաշխութեան ժամակոչ,

Բարութեան առաքեալ,

Անյիշաշարութեան ախոյեան,

Զոհողութեան նահատակ,

Հաւատարմութեան մտատիպար,

Արիութեան կենսօրինակ,

Դո՞ւրս ելիր կիսանդրիէդ և առաջնորդէ մեզ Յիսուսանման հովուութեամբ «ի վայրի դալարոջ և առ ջուրս հանդստեան»։

Վեհափա՛ռ Տէր,

Բա՛ց մեր աչքերը բառերովը քու այնքան սիրած Ս. Աւետարանէն, զորս ողջ էութեամբդ արտասանեցիր սիրտդ պատռելու աստիճան։

«Տէ՛ր, զի բացցին աչք մեր»

Որպէսզի՝

Տու երկնայնացեալ աչքերուն հետ մեր նայուածքներու սուրբ հանդիպումէն սէր, միութիւն, եղբայրութիւն, լոյսերու հեղեղանման հոսումով, լեցւին մեր կեանքին մէջ և լեցնեն մեր բոլոր գործերը։

ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Մեծի Տանն Կիլիկիոյ

25 Յունուար 1988, Հալէպ, Սուրբա



ԿՐՈՆԱԿԱՆ

ԽՕՍՔ ԵՒ ԳՈՐԾ

Մատթէռսի Աւետարանը իր իԱ. գըլիսուն 28-32 բդ համարներուն մէջ մեզի կու առյ մէկը Քրիստոսի խորիմաստ առակներէն, որ սակայն քիչ անգամ եղած է հոգևոր խորհրդաժութեան նիւթ քարոզիչներու քերնին մէջ կամ գրչին տակ, հակառակ իր պարունակած բարոյական մեծ դասին:

Հոն կը պատմուի թէ հայր մը իր երէց որդւոյն կը յանձնարարէ երթուլ և իր այգիին մէջ գործել: Ան նախ կը մերժէ, բայց շատ չանցած՝ կը զզջայ, կը համակերպի ու կ'երթայ: Իսկ կրտուերը կ'ընէ ճիշդ հակառակը: անմիջապէս կը յայտնէ իր համամտութիւնը, սակայն կը դրժէ իր խոստումը և չ'երթար:

Այս երկու եղբայրներէն իւրաքանչիւրը կը ներկայացնէ մարդկութեան — Քրիստոսին մինչև մեր օրերը — ուրոյն դասակարգ մը՝ խօսքով բարեպաշտութիւնն ծախողները և գործազ զայն դրսեռողները կամ արտայատողները:

Մեզմէ ո՞վ իր կեանքին մէջ յաճախ — և գրեթէ ամէն օր — չի հանգիպիր մարդերու, որոնց խօսքն ու գործը զիրար կը հերքն: Որոնք իրենց խօսքին մոգութեամբը կը ջանան Փարիսեցիական օրինապահութեան գլուխիդար նետել իրենց ուսեւուն: Որոնք իրենց կոկորդիլոսի արցունքներով կը ճգնին մեզ համազել թէ բաւխ ու սիրավառ սիրա մը կը կրն իրենց կուրծքին տակ: Որոնք պատրաստակամութիւն գիտեն յայտնել ուրիշին օգտակար ըլլուլու կամ ծառայելու, բայց վարպետ են աման պատրուակներով խուսափելու՝ երբ գործելու ժամը համարի Որոնք երբեմ կ'անդամակցին իսկ բարենպատակ կազմակերպութիւններու, բայց այնքան վարպետորդի են զոհողութեան լոյն ու ծանր բաժինը ուրիշներու ուսին բեռցնելու: Որոնց երբեմ կատարած բարեկործութիւններն իսկ իրենց իրեն ան-

դրագոյն նպատակ աւնին փառաւորութիրենց ճիզ անձերուն, թերթերու սիւնակներէն ու մարդոց շրթունքներէն:

Կայ, բարերախտարար, շոշոփորթ ու ցուցամուլ մարդոց դասակարգի կողքին, փաղանգը տարբեր տիպի մարդոց, օժարւած հակունեայ նկարագրով, որոնք լուս

ու անազմուկ գործունէութեամբ, առանց էփողի ու թմբուկի», կը փորձեն հասնի մարդոց ծավ ու աղաղակող կարիքներուն: Որոնք թերես չունին առաջիններուն չափ մեղմ ու հաղորդական նկարագրիր, որոնց քայլերը թերես նուազ յաճախակիութեամբ կ'անցնին Աստուծոյ Տան սեմէն ներս, բայց որոնց ազատ ժամերուն լաւագոյնը տրամադրուած է իրենց անձնամէտ ու վայրահամ կորիքներուն գոհնացումէն աւելի (աւելի ճիշդ՝ փոխարէն) տիրահանձոյ ու մարդկօգուտ գործերու: Որոնք իրենց միտքը, սիրտն ու քսակը գիտեն միշտ բաց պահել, տալու ուրիշին բան մը իրենց գիտցածէն և ունեցածէն, մտաւոր, բարոյական և նիւթական օժանդակութեան՝ կորիքաւորին ու բարերարեալին չափ մատուակողին ալ պատճառած ներքին ու անփոխարինելի գոհուն ակութեանը գիտակից: Որոնք, այսո, կը տատամսին երբեմն, հերկուելիք անդաստանին անսահմանութեանն ի տես, իրենց ձեռքը մաճին նետելէ, բայց որոնց քայլերը շատ չանցած կը դառնան աշխոյժ ու անյոզգողդ, իրենց ունեցած հաստատուն հաւատքին ու խորունկ լուսաեսութեան իրը որդինք:

ՀՀաւատք առանց գործոց մեռեալ է ըստ մէծ առաքեալը քրիստոնէութեան: Մեր ամսուլ հաւատքը մեր շուրջիններուն օգուտ մը չունենալէ զատ, անկարոզ է մեր անձերը փրկելու: Գործը ծազիկն է խօսքին ու պատուղը հաւատքին: Ու գիտենք թէ ինչ ճակատագիր կը սպասէ անպատւղ ծառին:

Անշուշա թէ լուսագոյն պիտի ըլլար առանց գոյզն վարանումի դրականօրէն պատասխանել մեզի եղած բարենպատակ բոլոր կաչերուն: Այդ ընելու համար ջանանք Տիրոջ օգնութիւնը հայցել միշտ:

Գիլրդ Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱԽԱՆԴՈՒԹԻՒՆ

Բալօր Քրիստոնեայ հին և առաքելական Եկեղեցիները - Կաթողիկէ և Արքելական - ունին իրենց ծագման և կազմակրման շրջանէն խօսող աւանդութիւնները։ Շատ բնակոն այս երեսոյինը - քանի որ այդ օրերուն գոյութիւն չունէին թերթեր ու հրատարակութիւններ, ու այնքան նախնական մակարդակ մը կը պարզէին գրելու և իրար հետ հաղորդակցելու միջացները - ոչ ինչով սակայն կը հակասէ Եկեղեցիներու հիմին կամ արժատներուն խորութեան ու տոկունութեան - «գրունք դժոխոց զնա մի՛ յաղթահարեցն» - կամ հուատաքին և դաւանանքին ուղղափառութեան։

Մեր այս հաստատումը հիմնաւորուած է առաւելաբար Յովհաննու Աւետարանը եղրափակող նշանակալից համարին վրայ, թէ Յիսուսի ըրած գործերը - կամ Անոր աստեր կեանքին հետ մօտէն կամ հեռուէն առընչութիւն ունեցող դէպքերն ու եղելութիւնները - ամբողջովին չեն արձանագրուած, և չէին կրնար արձանագրուիլ իրենց անսահմանօրէն ծաւոլուն հանգամանքին պատճառաւ, Ա. Գրոց մէջ։

Մեզ նման հաստատումներ ընելու և այս կորպի խորհրդածութիւններ կատարելու մղիչ ոյժը կու գոյ նորաբոյս Եկեղեցիներու - կը խոդահարիմ բառը գըլիսպրելէ, «ազանդ»ը աւելի յարմար պիտի գոյր - վերջերս Եւրոպական ձայնասփիւռէ մը Արևելեան և Առաքելական Եկեղեցիներու հասցէին ըրած անձան մեղադրանքէն, իբր թէ աւանդութիւններու անտեղի առատութեամբը պղտորած ենք պայծառութիւնը մեր բիւրել հաւատաքին։

Աւանդութիւններու դէմ բարբառազ քրարեկաբեալ Եկեղեցիներէն շատեր - անոնց թիւը այնքան մեծ է ու անկայուն - իրենց յարձակման թիրախ դարձուցած են ամենէն աւելի Ա. Կոյսին անձը։ Կ'ուրանան մանաւանդ անոր Վերափոխման աւանդութիւնը, զոր կը սկսած ինքնամար ու մտացածին վարդապետութիւն։

Մեզի տարօրինակ չի թուիր երեք այդ բանգէտներուն այս տեսակէտն ու

կեցուածքը, քանի որ անոնք կ'ուրանան կուսութիւնը Տիրոմօր, ինչպէս նաև որբութեան յատկանիչը ամէն արարածիւ։

Տիրամօր որբութիւնն ու յաւերգաւական կուսութիւնը, իբրև Ուղղափառ Եկեղեցւոյ (Եկեղեցիներ չկային գետ երանեալ այդ օրերուն) հիմնական վարդապետութիւն, ընդունուած և հոչտակուած է 431 թուակոնին Եփիսոսի մէջ գումարուած երրորդ Տիեզերակոն ժողովին կողմէ, որուն մասնակցած են 200 հայրապետներ, տալով անոր Աստուածածին մակդիրը։ Բալոր այս Եկեղեցիները, կամ իրենք զիրենք այդպէս կոչել յանդգնող անգըլուիս ու անկազմակերպ կազմակերպութիւնները, որոնք կը մերժեն յիշեալ ու նախորդ երկու Տիեզերական ժողովներու մէջ բանաձեռուած վարդապետութիւնները, դուրս են Ընդհանրական Եկեղեցւոյ մարմինն, և որոնց որակումին համար ցաւէ մեզ գործածել Հներձուածող և Հներհտիկոս, առնաւազն ոչ - ուղղափառ մակդիրները։

Վերափոխման աւանդութիւնը, եթէ նոյնիսկ իր ետին չունենար միահաղոյն գուանութիւնը բոլոր Ուղղափառ Եկեղեցիներուն, ամբողջապէս հաշտ է ողջամիտարամբանութեան։ Մայրը ամենասիրելի էակն է մարդ արտածին։ Մենք ուրախ խութիւն պատճառելու համար մեր մայրերուն, կ'ընենք մեր գերագոյն կարելին։ Քրիստոս, որ տէրն է կեանքին ու մահուան, կրնա՞մ միթէ թողուլ որ որդնակեր ըլլար մարմինը իր սիրառուն մօր և չփսխադրէր զինք իր մօտ, իբրև թագունի երկնքի և երկրի ընելու զինքը ընակիչը յաւերգաւակոն լոյսի կայանին։

Աւանդութեան շնորհիւ է որ Եկեղեցիներ հոստատած են իրենց առաքելական հիմնարկութիւնն ու հանգամանքը։ Սուրբ Երկրի սրբավայրերէն գրեթէ իւրաքանչիւրը ունի իր աւանդութիւնը։

Աւետարանները տուած են մեզի հիմնատարրը մեր հուատաքին։ Աւանդութիւնները կոչուած են զայն առաւել հիմնաւորելու և պղացաւորելու, և ոչ թէ քանդելու կամ անէացնելու։

ԳէՈՐԳ Ա. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ

Զ Կ Ա Յ Ի Բ Դ Ո Ւ Ն

(Գրուած Զարեն Կարողիկոսի մահուան օրերուն)

Լեցուն էր վանին ու վեհարան,
Բազմութիւնով յուղաւկաւոր.
Զկայիր դուն.

Կը բաղցրանար սիրտեռու խոր
Պատկերդ աղուոր,
Ծաղիկն ինչպէս
Ասկի լիճին մէջ արեւու:

Պարապ էր վանին ու վեհարան,
Զկայիր դուն.
Մարդեռն ամէն կարծես ծառեր
Ըլլային լոկ,
Զոր կը շարժէ հովը աօնան:

Պառկեր էիր դագաղիդ մէջ,
Յոզնած կարծես հազար ամով,
Անառազաս նաւը մահուան
Կը տանէր եեզ հեռու աշխարհ,
Զէին հասներ ուր մեր քեւեր:

Դէմիդ վըրայ չէր դողդըղար
Հսուուեր ժայիսն մեռեներուն,
Ու մանն ու բուն
Կ'ընէ իրար ա'յնքան նըման.
Քար էր կտեր մարմինդ ամբողջ,
Զահանդանէ մը անանուն:

Ո'վ էր փեւեր մահէն առաջ
Սիրտդ բիւրեղ,
Ինչո՞ւ ամուր էին այնքան
Կղպուեր աչերդ,
Մարդու մը պէս ու ա'լ չուզեր
Ետին նայիլ:

Զէիր զիսեր, չզիսցար դուն,
Թէ ամէն իղձ, ամէն երազ,
Աշխարհին մէջ այս ապերախս,
Մերմեր են լոկ,
Մահուան դաշտին վըրայ ցանուած:

Թէ դիրք ու փառք
Մուրհակներ են մարդոց կողմէ
Մեզի տրուած,
Զոր կը պարտիթք մեր արիւնով
Վընարելու:

Թէ բարութիւն, սէր ու համբոյր,
Կեանին դիմաց այս վատըւէր,
Քարեր են կեղծ,
Արեւին դէմ լոկ տողացող:

Տարիներով մեղմ հալեցար քաղցրաւթենէդ,
Բուրվառին մէջ բու Ասուծոյն,
Իրեւ սաւախ, իրեւ նեններ.
Եւ աչեւէդ ինկաւ արցունք,
Ճամբուն վրայ բոլոր տնոնց,
Քայլերն որոնց՝
Զարիներու եւ մեղմերու պողոսայէն
Ընթացան լայն,
Փակած ամուր դուռներն իրենց
Խղճմանին . . .:
Լաւ է տաել խոր ներման,
Զերք վարագոյր,
Միրսերուն դէմ դառնադածան:

Մարդեր կան որ չեն պատմոիր,
Առան հողին ու երկնին
Դաշնակութեան իրեւ աղբիւր
Կը բաժնին
Այլոց ցաւին ու երազին:

Վերն ես հիմա,
Պարտէզին մէջ բու Ասուծոյն,
Առուն եղար դուն այնքան մօս.
Բաց հոգիիդ ծալքերն ամէն,
Ան դեղքափներ ունի յարմար
Մեր վիշտերուն,
Այս աշխարհին մէջ չամոնուած:

Ըսէ՛ երեն ձայնուդ բարի,
Թէ դուն հոս շատ տառապեցար:
Պիսի նայի Ան վէրթերուդ,
Հօր մը նըման.
Երկրի սնիրն երկնին մէջ
Կը տառուի լոկ:

Ք Ա. Ռ Ե Ա. Կ Ն Ե Ր

Լռած էր գրիչս ատենէ մ'ի վեր,
Հոգիս կը խոկար՝ աճասաղ, աճերազ.
Մտէս կ'անցնէին ժիրամած խոհիւ,
Բաղիսելով երկնի խորհուրդին աճիաս:

Հին սէրեր, իղձեր՝ թեւաս, հաւմանդամ,
Ժպրհեցան մերք մօտենալ սրտիս.
Անոնց դէմ այսօր բայց ես կը կենամ
Յաղբականի պէս սէգ ու բարձրավիզ:

Մեծ է այս խինդն սրտիս նամար
Վիշտերուն հով իր անհամար
Կու զայ բազմիլ երք պերճուէն.
Կեանիր ինչպէս ես չփրեմ:

Խինդս մեծ է ու անսովոր,
Կ'ուզէ դառնալ նոդիիս Տէր.
Կրնայ դառնալ վանզաւոր.
Խինդը սրտէն ներս չեն բանտեր:

Նոր է տարին, բայց ոչինչ նոր
Կայ սրտիս մէջ, ուր հին սէրեր
Բոնանալով՝ թեւով նզօր
Նորերու դէմ դուռն են փակեր:

1988

Գ. ՃՈՐՏՈՐ

*

Վեհարանի պատուհանէն,
Շողի արեւուն,
Ցիւատակի մը պէս խօսուն,
Կ'երկարէր թեւ.
Անդին նննդուկ մը սրսրփուն,
Կը նայէր լուռ ոււրջն ու նեռուն,
Զկայիր դուն:

ԵՂԻՎԱՐԴ

ՀՆՁԵՑԷՔ, ԽՈԼ ԶԱՆԳԱԿԱՆԵՐ ...

Հնչեցէք, խոլ զանգակներ՝ խոլ, մռայլ երկնի,
Թռչող ամպի, սառած լոյսի յանդիման,
Տարին ահա կը մեռնի մէջ զիշերուան,
Հնչեցէք, խոլ զանգակներ, բոլ ան մեռնի:

Դուրս քրէք նինը եւ նորը ներս առէք,
Դուք երջանիկ զանգեր, ձիւնին մէջէն զայն,
Տարին ահա կը մեկնի մէջ զիշերուան,
Կեղծը դուրս ու նոմարհը ներս բերէք:

Դուրս վանեցէք վիճը լլկող միտքը մերին՝
Վասն անոնց որ պիս' չտեսնենք ալ ասդին.
Դուրս քրէք վէնը աղբատին հարուստին,
Հոչակնեցէք հատուցում ողջ աշխարհին:

Դուրս վանեցէք դանդաղ մեռնող շարժառիրն,
Ու նին ձեւերը խմբական մրցանին.
Ներս կանչեցէք ազնիւ ձեւերը կեանին,
Մայութ օրէնք ու վարժունքը բաղցրակիրը:

Դուրս վանեցէք կարօտրիւն, նոգ եւ մեղք,
Տիրող պաղը անհաւատ սա դարուն մեր
Արտախեցէք, իմ սպանոր զանգակներ.
Հրաւիրեցէք ներս նոր գուսան հանճարեղ:

Դուրս՝ հպարտանիք կեղծ արեան ու դիրքին,
Քաղաքային զրպարտանիք քինաբոյր.
Ներս՝ ամէնուն համար անկեղծ սէր մայութ,
Ներս առէք սէրն արդարութեան, նոմարհն:

Վարեցէք նին, նեխած ձեւերն ախտերուն,
Ու ոսկիին անյազուրդ եւ անձուկ սէրն.
Ներս կանչեցէք հազար խաղաղ տարիներն.
Դուրս, դուրս հազար տարիները մարտերուն:

Ներս առէք մարդն արի, ազատ, ընտանի,
Ներս՝ սիրը լայն, ձեռքը զբոս ու բարի.
Դուրս վանեցէք մքութիւնը աշխարհի,
Հրաւիրեցէք Քրիստոը որ կը ծնի:

ALFRED LORD TENNISON

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ

1. — Յովհաննես Բժիշկ. — Բժշկութեան Գրքին (տպ. Երևան, 1987) մէջ, էջ 41, կը կարդանք. «Մեր ձեռքի տոկեղած փաստական տվյալները հասրաւարութիւն չեն ընձեռում աւելի սույզ պարզելու, թէ այդ երկու բժիշկներից որին է ակնարկում բաւնիաթ Սեբաստացին»։ — Ակնարկուած բժիշկներէն առաջինը Յովհաննէս կ'ապրէր թ. Դարսուն, իսկ երկրորդը, նոյն անունով, ապրուծ է ժե. Դարսուն։ Արդ՝ Յովհաննէս բժիշկի կիրարկած առմէօրէն լեզուն, արտառոց ուղղագրութիւնը, և Ֆլումննգու քաղաքին յիշատակութիւնը ամենենին չեն պատշաճիր թ. Դարսուն Յովհաննէսին, բայց շատ յարմար կու գան ժե. Դարսուն համանուն բժիշկին։

2. — Թէկով. — Նոյն, էջ 86, տող 5-6, կը կարդանք. «զցաւն չուտ եփէ ի գլուխն հանէ, թէ զով խալսի»։ — Ուղելի է թէկով [= չուտով]։

3. — Ալի կ. — Նոյն, էջ 89, տող 26-27, կը կարդանք. «և տաք ջրով բերաբերութիւն այն է»։ — Ուղելի է. «և տաք ջրով վերաբերութիւն այն է»։

4. — Մի տար. — Նոյն, էջ 116, տող 30, կը կարդանք. «և միս և գիսի մի տար»։ — Աւելի ուղելի է «մի տար», ինչպէս ունի Ծ ձեռագիրը։

5. — Խանճաղ. — Նոյն, էջ 127, տող 3, կը տեսնուի շշահմ-ի խանճաղ։ Սպասելի էր որ այդ բարը տրուած ըլլար Բառարանին մէջ «ընագրի ուղղագրութեամբ»։ բայց տրուած է տարբեր ձեռվ, «Շահմ-ի հանդալ» (էջ 172)։

Հետեւեալ նշումները կը վերաբերին Ղրիմեցի Յակոբ Վարդապետի «Տամարագիտական Աշխատառութիւններ» գործին, որ տպուած է Երևան, 1987ին։

6. — էջ 87, տող վարէն 11, «թէ ոչ սիսէ է զարուհօտն»։ — Ուղելի՝ սիսէ։

7. — էջ 106, տող 9, «կերէն 9» և պատճառ է զբուրակ ծիրն»։ — Ուղելի՝ պատճառ։

8. — էջ 152, տող 8, «Զայս ոչ է թէ վասն պակաս գոլոյ»։ — Ուղելի՝ ոչ եթէ։

9. — էջ 153, տող 6, «ի Նիսան եղիցի զօտարիկ»։ — Ուղելի՝ Զօտարիկ։

10. — էջ 155, տող 4, «զամանանման մեծ տառապանս կացեալ»։ — Ուղելի՝ ի մեծ, ինչպէս ունին երկու ձեռագիրներ (էջ 318)։

11. — էջ 156, տող 5, «Աստուած և բաց զմիւս նոցա»։ — Ուղելի՝ Աստուած երաց։

12. — էջ 159, տող 2, «վասն չորիցն ապրիլի շատ ասացի այսքան»։ — Ուղելի՝ շատասցի այսքան։ Նոյնպէս, էջ 164, տող 18, «Բայց այսքան շատ ասացի», կարդալ՝ շատասցի։

13. — էջ 163, տող 8, «զոր կէտ ունին ի յեղանակք տարւոյն»։ — Ուղելի՝ ունին յեղանակս, ինչպէս կը տեսնուի տարւնթերցուածներուն կարգին (էջ 320)։

14. — էջ 166, տող 20, «վասն որոյ բուն հարցուք»։ — Ուղելի է՝ բուռն հարցուք, ինչպէս ունին երկու ձեռագիրներ (էջ 321)։

15. — էջ 179, տող 25, «աւուրք պայտաման նոցա», Ղուկ. Ա. 40. — Ուղելի՝ պաշտաման նոցա, Ղուկ. Ա. 23։

16. — էջ 211, տող 25-26. «և խրատիչ ոչ գտանի զնա, ետ վարդապետ բաւոր աշխարհի ի երես երկրից»։ — Ուղելի՝ և խրատիչ ոչ գտանի, զնա ետ վարդապետ բոլոր աշխարհի ի երես երկնից։ Վերջին բառին կը վկայեն ութ ձեռագիրներ (էջ 348)։

17. — էջ 263, տող 13, «ի միոյ զծից բազկանոյ»։ — Ուղելի՝ ի միոյ զծէ, ինչպէս կը գտնուի երկու ձեռագիրներուն մէջ։

18. — էջ 267, տող 17, «և ոչ ի տեղւոջէ իմիք»։ — Ուղելի՝ և ոչ յանտեղւոջէ իմիք, համաձայն տարւնթերցուածնին (էջ 372)։

19. — էջ նոյն, տող 26, «և Աստուած գալով ամենօրեք»։ — Ուղելի՝ գոլով, ըստ երեք ձեռագիրներու (էջ 372)։

20. — էջ 268, տող 12, «զոնէ ըստ աղօտ տեսանել»։ — Ուղելի՝ ըստ աղօտ (Ա. Պետ., Ա. 12)։

ՆՈՐԱՅԻ Ն. ԲԻՒՀԱՆԴԱՑՈՒ ԱՆՏԻՊ «ՀԱՏԵՆՏԻՐ ՏԱՂԱՐԱՆ»Ը

Նորայի Ն. Բիւհանդացին (1845-1915 դեկտ. 25) նույն եղել է Վենետիկեան Միսիթարեան Միքարանութեան անդամ, ապա 1876 ին աշխարհականացել է՝ որպէս քահանայ կոչուել է Հայր Յարօւին Թերզոնց, 1869 թ. ապրիլին ուղարկվում է Պուլիս, 1870-1872 թթ. պաշտօնավարում Քաղկեդոնի (Գատը Քէյ) Միսիթարեան վարժարանում: Շարունակում է աշխատել գեռես վանքում ձեռնարկած ֆրանսուրէն-հայերէն բառարանի վրայ: Վանքում եղած ժամանակ, ուր երկու տարի վարի վարել է մատենագարանապետի պաշտօն և կարգի դրել գրադարանի բոլոր գրքերը, Հ. Յ. Թիրզոնցը հատաքրքրուել է հայկական միջնագարեան տաղերով: Պուլում տաղարան հրատարակելու միտք է ունենում, ինչպէս վկայում են ստորեն հրատարակուող նրա երկու նամակները և ուրիշներ. ուստի հաւաքում է տաղեր, որքան հնարաւոր է. այս նպատակով գիմում է Ս. Ղազարում միացած իր եղբայրակիցներից երկուսին: 1870 թ. օգոստոսի 19 ին գրել է ումն Հայր Ասհակին: «Աղաչեմ տալ ընդօրինակել Զարնի Շիշմանեան կամ այլում ուժեք ի մասնկաւոյդ ուտանաւոր մի Ամմիր Մուսէ Նազաշի, զոր դացես ի Հայկարան Դ., էջ 997, առանց գգուշացուցանելոյ տեսչիդ թէ վասն իմ իցէ. նոյնպէս ի Հայկարան Զ., էջ 309, զպատմութիւն առմանն է. Պուլսոյ գրեալ յԱթրակասէ Անկիւրացւոյ, դարձեալ տացես գաղափարել որ ինչ գտանի զԱռաքելէ Բաղդիշեցւոյ ի Հայկարան Դ., էջ 459,

21. — էջ 272, տաղ 23, «որպէս շարագրեալ է ի Գիրս. սանդուխտա». — Ուղղղելի՝ ի Գիրս Սանդոս, ինչպէս ունի ձեռագիրներէն մին (էջ 374) կամ, ի Գիրս Սանդուխը (Սանդուխը), որ գործն է Յավհաննէս Կիմաքըսի:

22. — էջ 304, տաղ 28, «յար և երթաւն էր». — Ուղղելի՝ երթեալն էր, բայ վկայութեան երկու ձեռագիրներու (էջ 387):

Ն. ԱՐԲ. ՇՈՒԱԿԱՆ

982, 1005. Հայկարան Զ, էջ 801, և Հայկարան Յիշատակարանաց, էջ 745, 811, 1052: Խնդրեմ ի սիրոյդ մատուցանել ինձ անյապաղ զայս ծառայութիւն, եւ միւս թուղթս յանձնել ի ձեռալ Հ. Վահանայ ամենայն զգուշութեամբ, զի մի՛ անկցի ի ձեռալ այլոց: Ողջ լեռ (Նորայրի դիւն, Թղթ. 4:1-14, Վաւ. 4:7, էջ 30, մեր էջակալմամբ): «Միւս թուղթը» հետեւեալն է, նոյն օրը գրուած. «Պատուական եղբայր Հ. Վահան, աղաչեմ սիրելութեանդ ընդօրինակել վասն իմ զատղս Ֆրկան երգասացի, որոց սկիզբն է «իմ սիրտ, վատին մի՛ լսել», Տղր. ԺԶ, էջ 407, և Կ'ուղե՞ս որ աղիզ կենաս, Տղր. ԺԵ, էջ 214. դարձեալ զտաղս Յովհաննիսի թուղթուրանցւոյ՝ «Բիմսէ պէսի պիլմէզ իտի», Ռոկիմորիկ Դ, էջ 7. «Ծղքեզ Աստուած խոստովանիմ», գիրք ստանաւորաց, էջ 730, թիւ ձեռագրին՝ 171. Դ. գ. «Ծղքեզ ունիմ յոյս շապաւէնց ի նմին ձեռագրի, էջ 733 (ն. տ.): 1870 թ. զեկոեմբենի 1ի նամակում դարձեալ Հ. Վահակից խնդրում է. «Կ'ուղաչեմ որ օրինակել առւած տուղերդ առաջին առթով անմիջապէս ձեռք հասցնես. Հ. Վահանին սիրոյդ յանձնած տաղերէն զտա, կը խնդրեմ որ առ առ հետևեալներն ալ գրել տաս. 1. Յովհ. Թուղթուրանցւոյ «Տաղ ի Լիսպրիտն», Տաղորոն ԺԵ, 249. 2. «Տեսայ իմ հոգուս հոգին», Տաղր. ԺԶ, 437. 3. «Երթայաք ու գոյաք», Տաղր. ԺԶ, 485. 4. «Աստուած իմ Յիշուու», Տաղր. ԺԶ, 581. 5. Առաքել Վարդապետի սեղանորչնէք որ կը սկսի «Օրհնեսցուք մեք միարան», Ռոկիմորիկ Դ, 433. 6. «Իմաստնոյն կեանքն», Տաղր. Զ, 189. Ասոնցմէ զատ Ալիշանէն տեղեկացիր, բայց առանց ամենելին իմ անունս տալու, թէ ո՞ր տաղարանին մէջ է Յովհ. Թուղթուրանցւոյն այն տաղը յորում կը պատմէ Նարեկացւոյն եփած աշտանիները պահող օրով կենդանացնելու հրաշքը, և մէյմալ Դաւիթ Ալյաձորեցւոյն ծաղկանց տաղը ուր չատ մը ծաղիկներու անուններ կը գտնուին, և ասոնք ալ ընդօրինակել առւր, բայց կ'աղաչեմ կարին գաղափարողի մը յանձնես և խնամով բաղ-

դատես սկզբնագիրներուն հետ օրինակուած տաղերը որպէսզի ամենայն կերպով ապահով ըլլամ [. . .] Ալիշանին բարելը է իմ կողմանէս և չնորհակալ եղիրը նրա նուիրած մի գրքի համար (Դիւտն, թղթ. 4: 1-14, վաւ. 4: 7, էջ 38-39): Ստոցի է խնդրած ընդօրինակութիւնները և 1871 թ. օգոստոսի 3ին գրել Հ. Սահակին. Ունդուննցայ խրկած տաղերդ, սակայն կ'աղաւեմ կը պաղատիմ որ ուելի որոշ և ընթեռնելի ըլլան գրերդ, վասն զի շատ տեղ չկրցայ հանել. չեմ գիտեր թէ ինչպէս պիտի կարենամ ստուգել: Շնորհակալ ըլլալով աշխատութեանդ համարը և այլն (անդ, էջ 47):

1872-1876 (ամառ) տարիները Հ. Յ. Թերզոնցը, հոգով աշխարհական, հայ երկու երիտասարդի որպէս դաստիրակալ-խնամակալ և ծախսուարա անց է կացնում նախ Լօգանուում (մի ամրի) և ապա՝ Փարիզում, իսկ 1876ի աշնանից մինչև 1879ի գարունը մնում է Փարիզում, միշտ իր Փրանսերէն-հայերէն բառարանի պատրաստութեամբ և Հայկական բառալենուը ինձ փոքրիկ աշխատութեան շարադրումում զբաղուած, և ժամանակ չի ունենում տաղերի համար: Պոլսում այս երկու աշխատութիւններից առաջինը հրատարակելուց (1880 թ.) և երկրորդը տպարան յանձնելուց և մամուլներ տպագրել տպարան յանոյ, 1882ի աշնանը ընդմիշտ մեկնում է Ստոքոնլմ իր կնոջ մօտ: Այստեղ է, որ իր բանասիրական և բառարանացրած աշխատանքներին զուգընթաց գարձեալ հաւաքում է տաղեր, տաղարաններին ու տաղասացներին վերաբերող տեսզեկութիւններ, ինչպէս վկայում են նրա գիւտանի անտիպ նիւթերը: Նրա պաշտելի կիւնը մահանում է 1899ի մարտի 30ին, աշխարհը փուլ է գալիս Նորայրի գլխին: Դարձեալ թախծոտ, ինչպէս էր Ս. Ղազարում, տաք կրիմայի կարօտ, 1903 թ. վերջաւորութեանը հաստատում է վենետիկում և այստեղ է, որ Ս. Ղազարի մատեսագարանում իրականացնում է հատընտիր տաղարան պատրաստելու վաղեմի երազանքը, ինչպէս վկայում են նրա դիւնում պահուած և ստորև մեր թուարկած տաղերի հարիւրաւոր էջերը, թէ'

սեագիր և թէ մաքուր ընդօրինակութեամբ, տպագրութեան պատրաստ: 1905 թ. նոյեմբերի 10ին գրում է Վիճնանս, Հ. Թովմաս կէտիկեանին. «Նահապեաթուչումնէկի Տաղերուն նոր հրատարակութեամբ կը զբաղիմ երեք ամսէ ի վեր, ի խնդիր ուսումնակում և բարեսէր ազգայնոյ մըզ» (որի անունը չի տալիս): Եւ քանի որ անձամբ չի համարձակուել դեռ վենետիկեան Մխիթարեաններից օգնութիւն խնդրել նոյնիսկ տաղերի համար, ուստի գիմել է միջնօրդութեան» Հ. Թովմաս կէտիկեանին. «Եատ չնորհակալ եմ որ լսեցիք աղաւանցայ». Հ. Մկրտիչ Պատուրեանի միջնօրդելով, և ի 28 Հոկտեմբերի տարւոյս հասուցիք առ իս զընդօրինակութիւնս (Նահապեաթի): Տաղիս և այլն: Հ. Թ. կէտիկեանից է խնդրում նաև, որ Վիճնայի Մխիթարեան վանքի իր նշան գրքերից կամ ձեռագրերից արտագրի և ուղարկի իր ուղած տաղերը: Նրան առինքնել են յատկապէս նահապեաթուչուի (կամ նրան վերագրուած) տաղերը. Եկեյս անզուգական բանտառեղծիս Սիրոյ Տաղերն այնպէս են ուրիշ նոյնպիսի Տաղերու համեմատութեամբ, ինչպէս Սոխակի գեղգեղանքն հարիւրաւոր թունոց երգերուն մէջ. խորուիլ անհնարի է («Նորայր Ն. Բիւզանդացու նամակները Վիճնայի Մխիթարեաններին», հրատ.՝ Մարտիրոս Մինասեան, լոյս են տեսնելու Գէյրութում, համակ 25):

Հայերէն միջնադարեան տաղերի մի ուրիշ գնահատող, սիրահար և հրատարակի եղել է Հ. Ն. Ակինեանը: 1908 և 1909 թթ. Նորայրը, երբ անտանելի ցաւերով է տառապել ու վիրահատութեան ենթարկըել, չի մոռացել իր սիրելի տաղերը. խնդրել է Հ. Ն. Ակինեանից, որ այս ինչ կամ այս ինչ տաղը հրատարակի Հանդիկ Անօրեայթում, և տպագրուածների մասին իր դիտողութիւններն է հազորդել նրան (նշառած նամակների թ. 32-36 նամակները) և խնդրել, բացի լոյս տեսածներից, որոշ տաղերի ընդօրինակութիւնները:

Նորայր Ն. Բիւզանդացու կազմած անտիպ Հայունիցից տաղարանն իր նշաններից տարբերում է բնագրերի խոր ԲԵԿալանուրեամբ և անհրաժեշտ որբա-

գրութիւններով, գլխաւոր տարբերակների տերողջի համագրութեամբ ոչ թէ էջատակում այս կամ այն բառի դէպքում, այլ ամբողջ տողի կրկնութեամբ: Ով զրադուել է գրաբար որևէ քննական բնագրի պատրաստութեամբ, անզեսկ է անթիւ գժուարութիւններին, որոնք ծառանում են: Արդ՝ գրաբարի քերականութիւնը և բառապաշտը քիչ թէ շատ ծանօթ են: Բայց Նորայրը պատրաստել է միջին կամ շատարին» (ինչպէս գրել է) Հայերէնով գրուած տաղերի զիտական բնագրեր, հայերէն, որի քերականական կանոնները ճշտուած ու սահմանուած չէին նրա ժամանակ, իսկ բառարանը միանգամայն անծանօթ էր: Սակայն Նորայրը տարիներ առաջ պատրաստել էր միջին:

Հայերէնի բազմահատոր բառարանը՝ «Բառապիեք սուրին հայերէնի» (անտիպ), որի հարստացմանը նպաստում էին, միւս կողմից, տաղերը: Ուստի կարող էք պատկերոցնել, թէ գիտական ինչպիսի՞ թանկագին աշխատանք է Նորայրի «Տաղարան»ը: Նորայրին անծանօթ հայերէն ձեռագրերը, որոնք բովանդակում են քուչտակիան և այլ տաղերի տարբերակներ, կարող են միայն լրացնել այդ գործը, բայց ոչ նսկանացնել կամ արժէ քաղցրկել: Ուստի աւելորդ է կոչ անել, որ Նորայրի «Տաղարան»ը ուսումնաատիրուի կամ լոյս ընծայուի ի պատիւ նրա յիշատակի և յօգուտ «իր ազգի», որի համար նա աշխատելի է եղել անդադրում:

* * *

Հետեւեալ անտիպ երկու նամակները Նորայրի գրչից են, երբ գեռ Ա. Ղազարի Մխիթարեան վարդապետ էր:

Նորայր Ա. Ղազարնեցին միջնադարեան տաղերի եւ բատերական լեզուի մասին¹ ռեկնիւ Պարսն Մանուէլ իսայեան,

Շատ շնորհակալութեամբ ընթերցայ Քնար Հայկականը՝ զոր խնդրեր էի Զեզմէ Յ. Հ. Բառնաբառ Վ. ի բերնով, և անա կը փութամ գարձնել զայն ձեռութեամբ Գրքին մէջ նշանակուած ծանօթութիւններէն իմացայ որ գուշ ալ ինծի պէս սիրող էք աղգային երգոց և խաղուց, որոնք թէպէս գրուած ռամիկ լեզուով և երբեմն նաև անարուեստ տաղաչափութեամբ, պէտք չէ արհամարհուին ճշմարիտ հայ բանասիրէ մը: Զեմ գիտեր թէ ի՞նչ աստիճանի ընդունելութիւն գտած է Զեզմէ Միանարեանի երգոց հոււաքածուն, որ քորեւեստ Քնար Հայկական կը կոչուի, բայց ըստ իս ատկէ աւելի խառնիխուռան, անոն և ցուրտ խմբագրութիւն մը չի կրնար ըլլալ, ուր քովէ քով շարուած են առանց ամենենին ընտրութեան սրբազն երգիչք և տարփաւոր բանաստեղծք, ուր փոխն ի փոխ կը լսուին հոգերգողաց ձայները շարականներու և մեղներիներու մէջ, և նամէլի Մելիքոյի, Միսկին Քուրզիի, Գուրջի Նազէի, Քիչիկ Օղլանի և ուրիշ կովկասային առուղիներու խաղերն: Միթէ մեր յետին ժամանակաց մատենագրութեան մէջ՝ սկսեալ ժԴ և ժԵ գարերէն՝ չկա՞ն տաղասացք որ քաղցր լեզուով և քաղցրագոյն իմաստներով երգած չըլլան սէրը, ուրախութիւնը, պանդիխութիւնը, ժամանակակից տիսուր գէպքերը: Ո՞ւր է Յօվհ: Թուլկուրանցւոյ մը, Աղթամարցի Գրիգորիս կաթողիկոսի մը, Եւգոկիացի Մինասի մը, Խոչիկ Երէցի մը, Սարկաւագներու, Ստեփանոսներու, Մարտիրոսներու և այլոց յիշատակումը: Ինչո՞ւ համար հրատարակիչը և ոչ առոնց անուանը տեղ մը կը շնորհէ իր սառւար հատորին մէջ և ընդհակառակն լիուլի կը ծեփէ զայն շամախեցի, տիխիսիցի երգիշներու կամ Լազարեան և Դորպատեան վարժարանաց աշակերտներուն տաղերովը:

¹ Նորայրի Դիւան, «Նամակն» (սեագրութիւններ), Թղթ. 4:0, 1:14, Վաւ., 4:7, էջ 31-34 (մեր էջակալմամբ):

² Տաղարանը կամ երգարանը 1868 թ. լոյս է տեսել Միքայէլ Միանարեանցի հրատարակութեամբ:

Արդիօք աղիսութիւնն է, մոռացութիւնն, չէ նէ երկրորդ հատորի մը պատրաստութիւնն; — Ո՞ւր դնենք նաև ոռւսերէնէ, գերժաներէնէ, գաղղիերէնէ և իստլերէնէ թարգմանուած երգները, զորոնք խառնած է հայկական արտագրութեանց հետ Հայկական Քնարի անուամբ: Ես կարծեմ թէ Ազգային Տաղարան մը պէտք չէ այսպէս խմբագրուած ըլլայ, կամ թէ այսպիսի խմբագրութիւն մը պէտք չէ Քնար Հայկական ըսուի: Ժիով բանիւ՝ թօթափինու խիստ շատ բան կը տեսնեմ այդ գրքին մէջ, իսկ առնելու՝ խիստ քիչ բան:

Ընդունեցէք սիրոյ բարենիրու:

Հ. Յ. Թերզոնց

Գատը գիւղ, 1870 օգ. 8.

Առ ազնիւ Պ. Մանուէլ իսայեան, Օրթագիւղ

1870 սեպտ. 2

«Ազնիւ Պարոն Մանուէլ իսայեան,

Հաճութեամբ կարդացի Զեր պատուական թուղթը, յորում քիչ շատ կը միաբանիք Քնար Հայկականի վրայ ըրած տեսութեանցո, և որովհետեւ կ'իմացնէք թէ նոր տաղարան մը հրատարակելու միտքն ունիք, ժամ է որ Զեղի յայտնեմ թէ նոյն փափաքը ևս ալ ունեցած եմ և ինչուն այսօր ունիմ սրտիս մէջ: Տարիներէ ի վեր այս փափաք գործադրելու նպատակաւ աշխատած եմ հաւաքել, գասակարգել և միկնել՝ ձեռագիր տաղարաններու և ուրիշ բանասիրական հրատարակութեանց մէջ ցան և ցիր սփռուած երգները, և տակաւին աշխատութեանս և ոչ իսկ կէսը հասած կը համարիմ ինքզինքու իմ վախճանս էր մեր ոմէն երգիչներուն վրայ՝ սկսեալ այն ժամանակէն յորում ռամկական բարբառը կը սկսի ի գիր արժանանալ, կենսագրական դիտելիք հետախուզել, հշուել տաղերուն մատենագրական կամ բանաօտղեական արժէքը, դիտողութիւններ ընել գործածուած լեզուայն կաղմաւածքին, ոճերուն և բառերուն վրայ, և առանկով լուսաւորել մեր յետին դարուց զրականութեան մթին խորչերէն մէկը: Աշխատութեանս մէջ կը քաջալերիմ այն յօւսովը թէ օգտակար ծառայութիւն մը կը մատուցանեմ համազգեացու որ միշտ ի սկզբանէ ի վեր սիրած են զղիւրեանց երգս առաօպելաց զվիպասանութեան», և թէպէտ ձեռւլիս հասած երգոց մէծագոյն մասը հոգեշան կամ տօնական տաղեր են նկեղեցականներէ գրուած, չեն պակսիր ուրիշ կողմանէ գողտրիկ և սթափական երգներ ալ, որոնց մէջի փափաւկ բացատրութիւնները, աշխայժ նկարագիրները, տափոտ սրտի մը մեզմ կամ ուժգին զուրցուած քները չեմ փոխեր Անակրէսոնի և կատուլլոսի գրածներուն հետ, Մանօթ է ամենուն որ հայկական դպրութիւնը իբրև պատմագիրք, ճարտասանք, քերթողք, առակսիսոք, քերտականք, ևայլն, մշակողներն, ծաղկեցընողներն եկեղեցականք եղած են. բայց շատ միծ նուազութեանը երբեմ պարագաներու ամէն սիրերգակ և ծաղրերգակ բանաօտղնիս ալ՝ կրօնից սրբամօրուս պաշտօնայք են, երբեմն լոկ քահանուոյ կամ վարդապետ մը, երբեմն արքեպիսկոպոս մը, երբեմն ինչուն նուն կաթողիկոս մը: Ասանկ են Յավի: Թուլկուրատնցի Ասոյ կաթողիկոսը ժե գարուն վերջերը, և Դրեգորիս կաթողիկոս Աղթամարտյ Ժ գարուն մէջ, սրոնց տաքուկ և գարձագարձ հառաջանքները, երեակայեալ կամ իրական սիրունիիներու հեշտալից նկարագիրները և բուռն խօսուածքը չեմ կրնար շատ յարմար դանալ իրենց վիճակին: Կան սիրոյ ուրիշ երգներ ալ օրոնց հոգինակները՝ հոււանորէն քահանայական կարգէ ըլլալնուն համար՝ չեն ուզած որ անունին ծամծուի աշխարհականաց բերնին մէջ, և ծածկեր են իրենք զիրենք, և ըստ իս՝ ամենէն ունի զգածմամբ և խանդաղատանոք զրուածներն տօսնուք են: — Ուրիշ զարժանալի բան մ'ու որ շատ անօտկ խորհրդածութեանց ասիթ եղաւ ինձի: ազգասիրտական տաղի մը և ոչ իսկ հետքը գտած եմ:

Դալով ձեր գրած Աւետի Բ օղբերգութեանը, սրմէ օրինակ մը տղնուութեամբ չնորհեցիք ինծի և կը խնդրէք որ ըրած քննադատութիւնո չլլանամ ձեզմէ, պէտք

է խռոսովանիմ որ թատրոնական սճոյն վրայ մասնաւոր ուսում ըրած չըլլալով՝ չեմ կրնար ո' և իցէ դատաստան մը ընել գրութեանդ վրայօք և կը ձգեմ զայն ձեռնեաս և աւելի կիրթ ճարտարներուն։ Միայն մէկ քանի մասր և թեթև դիտողութիւններ կը համարձակիմ համառօտիւ նշանակել հոստեղ, գիտայլով որ հեղինակ մը միշտ կ'օգտուի նոյն իսկ իրեն խծրծող կրիտիմաներուն շատ հեղ ոնիրիրաւ դատաստաններէն, ո'ւր մեաց բարեկամի մը սիրալիր և մտերժական խորհուրդներէն։

Նախ և առաջ, լեզուն քիչ մը չտփէն աւելի քերած մաքրած՝ որպէս տեղ տեղ քաշկատած երեցաւ ինծի. պարզ խօսինք՝ չեմ կրնար ընդունի որ այսպիսի լեզու մը, զոր կը բանեցնէ նաև Պ. Հիսուսքիւն իր ներն վիպատանութեան մէջ, հասարակց գրութեան լեզու մ'ըլլայ. որչափ որ ալ կը սիրեմ կը պաշտմէ մեր գրոց սքանչելի բարրառը, չեմ ուզեր որ աշխարհիկ լեզունիս ալ կորսնցնէ իր պարզութիւնը, որով և չնորհքը, և տեսակ մը լեզու ծնանի՝ որ հարազատ գրաբարին քով նուազի և նսեմանայ, սովորական աշխարհաբարին քովն ալ՝ գոյնզգոյն և խատուտիկ լոթեր հագած մարդու մը պէս երենայ, աչք շլացնող, բայց չէ թէ յագեցնող։ Տեղ տեղ չկրցայ լաւ ըմբռնել խօսքերուն իմաստը, և թերեօ դուք ալ այդ բանէն կտօնկածելով՝ մէկ երկու անգամ գաղղիերէն բացատրութեամբ ուզեր էք յայտնի ընել մտքերնից։ Մենք այնպիսի գարու մը մէջ կ'ապրինք որ ամէն բանէն առաջ պարզութիւն կը սիրեն. ինչո՞ւ գրաբար լեզուին խթնութիւնները և զարտուղութիւնները ջանանք մացնել հասարակ խօսակցութեան մէջ, որ անհամականալի կամ գժուարհասկանալի ըլլալէն զատ ուրիշ բան շշահիր։

Էջ 37 Ալասակայ երկրորդ խօսքին առջի տողին մէջ գրուած նոմանի բառ ին միտքը չեմ հասկընար. Նոյնպէս էջ 22: Զրուանդիւտոյ խօսքին մէջ վիալականանանշեցուցնիցնա տասնավտնկեան բառը որ տողին կէսէն աւելին բռնած է, չյարմարիր խիտ առ խիտ գրուած փաղաքչական և փափկավանկ բառերուն քով և կը խնդրեմ որ առոր տեղ ուրիշ բառ մը գտնաք։ Էջ 43, «Չմեկնես ի՞նչ են այն լեռներն զարոնք քթիդ չէիր տառներ» խօսքը Բիւզանդի գրոց մէջ այդ նշանակութիւնը չունի. «Ո՞վ են լեռինքն այսոքիկ՝ զորս գուն ընդ ունջ տանէիր» կը հասկցուի «Ո՞վ են այն լեռները զորոնք գուն գիտնին տակ կ'անցընէիր», վասն զի առաջ և ետքը կ'ըսէ նաև ընդ զետին տօնել. ա'յլ է ունչը՝ քիթ, և ա'յլ՝ ունջ՝ տակ, խոր, յարմէ և ընծովին։ Էջ 8 Ալասակայ խօսքին մէջ «Դո՞ւ այլ մի յառնեաց ևայլն, բացատրութիւնը նման է տաճիկ զաւրցուածքին սկզ տէ մի. անոր համար կարծեմ վերցնելու է այդ մին, և եթէ կ'ուզէք, կրնաք 1847 տարուան Բազմավիպիին 165 երեսը գրուած հմուտ յօդուածը աչքի անցնել սի մասնիկին նկատմամբ։ Երբեմ կու կը գրէք և երբեմն կը, ինչո՞ւ միութիւն պահուած չէ. կարենի՞ չէ որն որ կրկին յարաբերականին տեղ միտյն որ գործածել. — ամեն շամենայն բառի նշանակութեամբ միշտ եսզ գրելու է և եղով գրելը ուզզագրութեան գէմ կը համարիմ, թէպէտե Ալիշան Վարդապետն ալ միշտ ենզով կը գրէ. ձեռագրաց մէջ ամեն կը գրուի, և Արտ. Այտընեան ալ իր Քննական ենթականութեան մէջ ամեն գրութիւնը կը դատապարտէ. Էջ 23 Շահանդիւտոյ երկրորդ խօսքին մէջի սոսակին բառը ոսկերուույ համար կարծեմ չկրնար ըսութիւ, վասն զի այդ իմաստը ահազին և քսամենելի գաղափար մը կը զարթուցնէ մարդու մտքին մէջ, մինչդեռ սոսակին բարակ հովէ մը ձածանեալ տերեւոց մեղմիկ խօչիւնը կը յիշեցնէ։

Բ Հանդիօին Ե տեսական մէջ ախոռապետին երենալն և աներեսյթ ըլլալը մէկ կ'ըլլայ. այդ անձը էական մաս մը չունի ողբերգութեան մէջ, և հանդիսատեսք անշուշտ կրնան իրենք իրենց հարցնել թէ ինչո՞ւ աննշան մարդ մը կը ներկայանայ տեսլարանին վրայ և ընդհանուր խօսքին հետ կապ չունեցող պարագայ մը ճոխանալով կը պատմէ։

Ահաւասիկ ասոնք են, ազնիւ Պարսն, ողբերգութեանդ վրայ ըրած փաքրիկ դիտողութիւններս, որոնք ամենեին չեն կրնար նուազեցնել մտքիս մէջ հայրենա-

ՀԵՏԵԿԵ՛ՆՔ ՆԱԽՆԵԱՑ ՊԱՏՈՒԽԻՇԱՆՆԵՐԻՆ

Մարտիրոս Մինասեանը «Սիռնչի 1987թ. Մայիս-Յունիս-Յուլիս ամիսների միացեալ համարում» (էջ 137-144) հրապարակել է մի գրախօսական, նուիրաւած «Քրտական թերթ»ի 1986թ. էջ 50ում տպագրուած «Մի յօդուածի առիթով» և «Պատասխան ընդդիմախօսիւշ բանավիճային» յօդուածներին, որոնցից առաջինի հեղինակը տողերիս հեղինակն է, երկրորդինը՝ Բագրատ Աւլուքարեանը: Խմ յօդուածում յայտնուած է, որ Բ. Աւլուքարեանը ճիշտ չի թարգմանել Մովսէս Խորենացու «Հայոց Պատմութեան» երկրորդ դրափի կդ գլխի վերնագիրը և սխալ է հասկցել այդ գլխում հանդիպող չերպէր ձեռամբը բառակապակցութեան իմաստը: Բ. Աւլուքարեանը չի ընդունել իմ դիտութիւններից ո՛չ մէկը: Մարտիրոս Մինասեանը խոստանում է յայտնել իր անկողմնակալ կարծիքը բանավէճի մասին: «Ստորեւ արտայայտելու եմ անկողմնակալ կարծիքս» (137): Այդ կարծիքն այն է, որ Աւլուքարեանն իսկապէս սխալուել է և՝ որ Խորենացու երկու հատուածի վերծանութեան դէպքում էլ ինքը (Մինասեանը) համաժիա է Արգարեանին: «Համամի եմ (ընդգծել է Մինասեանը — Գ. Ա.) Ստ. Մալխանսեանցին և Գ. Արգարեանին» (139), «Գ. Արգարեանին» (143), «Գ. Արգարեանինը պայմաններում սպասելի է, որ գրախօսը քննադատեր սխալուզին

և պաշտպաներ սխալն ուղղողին: Սակայն Մարտիրոս Մինասեանը նախընտրել է հակառակ ճանապարհը: Քննադատել է ինձ և պաշտպանել Աւլուքարեանին: Փաստն աւելի ակնյայտ դարձնելու համար նախնականանք այն սխալին, որը պաշտպանել է Մինասեանը: Պաշտպանութեան առորդիոն է Ենթգէր ձեռամբը բառակապակցութեանը վերաբերող անիրազեկութիւնը: Աւլուքարեանը չիմանալով, որ բառակապակցութիւնը համաշխարհային գրականութեան մէջ (Աստուածաշնչի երրայական բնագրում) գործածուել է Մովսէս Խորենացուց աւելի քան հազար տարի առաջ և նշանակում է «Նուազում էր ձեռքով», կարծել է, թէ բառակապակցութեան առաջին գործածողը Խորենացին է, որը նկատի է ունեցել ոչ թէ նուազելը, այլ պարելը: Սոյն սխալը ես ուզզել եմ, վկայութելով Աստուածաշնչի երրայական բնագիրը և յունարէն ու հայերէն թարգմանութիւնները, որոնցում զրուած է: «Դասիթ երգեր ձեռամբ իւրով» (Նոյն բովանդակութիւնն ունեն նաև երրայական և յունական Աստուածաշնչերը): Աւլուքարեանն ինձ չհաւատալով, ստուգել է հայերէն Աստուածաշնչը և չի գտել իմ նշամը: Համոզուած լինելով, որ ինքը ճիշտ է ստուգել և՝ որ իմ նշամ բառակապակցութիւնն Աստուածաշնչում չկայ, նա ինձ մեղադրել է Աստուածաշնչը կեղծելու և շարդար ու անխարդախն վէճ չմղելու մէջ: Այսպէսով գործ ունենք

» իրական խօսքերէդ, վառվռուն նկարագրութիւններէդ և ճարտար դրուազներէդ զարգած ախորժու: Զեզի համար ամենէն մեծ վարձք և ամենէն մեծ խրախոյս կը համարիմ այն ծափահարութիւնները զորոնք անշառչա աննախանձարար Զեզի պիտի չնորհն հանդիսականք, ցուցնելով թէ կը զգան, կը հոսկնան Արշակայ և իր զօրագորին բերանը գրաւած հայտորուն գեղեցկութիւնը և վասմութիւնը:

Մաղթելով Զեզ յաջողութիւն, մեամ աղնուութեանդ սիրոյ ողջունիւս:

Հ. Յ. Թերզոնց»

(Մնացեալը Խաջորդիս)

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ
Ժնեւի համալսարան

մարտնչող անիրազեկութեան բացայայտ գրսեռըման հետ, եթէ բառակապակցութիւնն Աստուածաշնչում գործածուած լինէր ընդամենը մէկ անգամ, կարելի էր ինչ-որ ձեռվ բացատրել անիրազեկութիւնը, բայց երբ գործածուած է երկու տարրեր գլուխներում (Թագաւորաց առաջին, գլուխ 18, առևն 10 և գլուխ 19, առևն 9), այս գէպքում միակ բացատրութիւնը մնում է Աստուածաշնչից օգտուել չիմանալը, այսինքն մասնագէտ չլինելը:

Աստուածաշնչի մասնագէտ չլինելը հասկանալի է, բայց երբ մէկը յանդգնուում է Խորենացի թարգմանել, պէտք է դուք Խորենացիազէտ լինի: Խորենացիազէտը կ'իմանար, որ բառակապակցութիւնը գործածել է առաջին անգամ ոչ թէ Խորենացին, այլ Թագաւորութեանց գիրքը: Կ'իմանար նուե, որ Խորենացին բառակապակցութիւնը գործածել է ոչ թէ պարելու, այլ երգելու իմաստով: Թագաւորութեանց գրքի մասին նա կ'իմանար և ինձ ստուգելու կարիքը չէր զգայ, եթէ ծանօթ լինէր, օրինակ, Գր. Խալաթեանցի և Ռ. Թոմսոնի խորենացիազիտական աշխատանքներին: Խալաթեանցը՝ 1896թ. Մասկուայում հրատարակուած «Հայկական իպոսը Մովսէս Խորենացու Պատմութեանց» 229-331րդ էջերում, իսկ Թոմսոնը՝ «Հայոց պատմութեանց» 1978թ. Լոնդոնում հրատարակուած անգլերէն թարգմանութեան 207րդ էջում նշել են, որ բառակապակցութիւնը գտնուում է Թագաւորութեանց գրքի չորս հատորներից առաջինի 19րդ գլուխի 9րդ տառը: Թոմսոնը բառակապակցութիւնը թարգմանել է նույզելու (և՝ ոչ պարելու) իմաստով, որովհետեւ ա'յդ իմաստն ունի Աստուածաշնչում և ա'յդ իմաստով են թարգմանել նաև Մովսէս Խորենացու նախորդ թարգմանիչները, նրանց թւում՝ նաև Մալիխանեանցը: Աւերեմն նոխքան Խորենացուն թարգմանելն անհրաժեշտ էր ծանօթանալ նախորդների վաստակին և իմանալ, թէ ինչ է նշանակում բառակապակցութիւնը, իմանալու գէպքում Խորենացին ճիշտ կը թարգմանուէր, Մալիխանեանցն էլ անաեղի չէր մեղադրուի սխալ թարգմանելու մէջ:

Սխոլուելը մարդկային է և ամէն ոք կարող է սխալուել, Բայց երբ Ուլուբարեանն ինձ մեղադրում է Աստուածաշնչը կեղծելու, իսկ Մալխանեանցին՝ բառակապակցութիւնը սխալ թարգմանելու մէջ, նշանակում է նա հանգէս է գալիս որպէս կրկնակի անիրազեկ, որը չի իմացել Աստուածաշնչից օգտուել և ծանօթ չի եղել խորենացիազիտութեանը կրկնակի անիրազեկի, որը չի իմացել Աստուածաշնչից օգտուել և ծանօթ չի եղել խորենացիազիտութեանը կրկնակի անիրազեկին պաշտպանելը դատապարտնելի է ոչ միայն գիտական, այլև բարոյական առումներով, որովհետեւ պաշտպանելը հրապարակային շրջանառութեան մէջ է դրեւ սխալ գիտելիքներ գիտական առարկայի վերաբերեաւ և վարկարակող տեղեկութիւններ իր տարածած գիտելիքներն ուղղողի բարոյականութեան մասին, և Անդադմակալ Մարտիրոս Մինասեանը, ինչպէս ասուեց, բռնել է մարտնչող անիրազեկին պաշտպանելու ճանապարհը: Նա իր պաշտպանելի վարքազիծը համարում է շարդար ու անխարդախւ և գտնում է, որ Արգարեանը ոչ միայն արդար ու անխարդախւ չէ, այլև ծածկամիտ է և աղքարենները թաքցնող: «Բ. Ուլուբարեանն իր պատասխանի վերջում մազթում է, որ վէճը գիտութեան մէջ և կեանքում լինի չարդար ու անխարդախւ», ես (Մինասեանը - Գ. Ա.) աւելացնում եմ՝ նուե առանց ծածկամտութեան կամ աղքարենների գաղանապահութեան» (144):

Եթէ նոյնիսկ Արգարեանն իսկապէս թաքցրոծ լինէր բառակապակցութեան աղքարենը և դա՛ լինէր պատճառը, որ Ուլուբարեանը սխալուել է, դարձեալ Մինասեանի վճիռը գատապարտելի է, որովհետեւ մեղադրու է ճանոչուած ոչ թէ սխալուղը, այլ սխալն ուղղողը: Եթէ Ուլուբարեանն արդար ու անխարդախւ բանագիծէր, կարիք չէր զգայ Արգարեանին ստուգելու և չէր սխալուի: Նա կամովի՞ն է ստուգել ինձ, հետեւարար կամովի՞ն էլ պէտք է գտնէր բառակապակցութեան աղքարենը Այն բանից յետոյ, երբ ես յայտնել եմ, որ բառակապակցութիւնը գտնում է «Թագաւորութեանց» գրքում, Ուլուբարեանին մնում էր Հայկակեան բառարանի միջոցով իմանալ, որ նկատի անեմ «Թագաւորութեանց» առաջին գիր-

քը, որում և գտնուում է բառակապակ-ցութիւնը: Ի դէպ՝ Ուլուրաբեանն այդպահէս էլ վարուել է: Նա գիտակցել է, որ չԳրական թերթումը աղքիւները միշտ չէ, որ նշուում են ամենայն մանրամասնութեամբ (այդպէս նշուում են գիտական հանդէսներում) և մտքով անգամ չի անցկացրել, թէ ես թաքցնելու կարիք զգացած կը լինէի (թաքցնելու վարկածը զուրկ է տրամաբանութիւնից, որովհետեւ իմ հպատակը եղել է, ընդհակառակը, Ուլուրաբեաննին ցոյց տալ, որ բառակապակցութիւնը գործածուած է «Հայոց պատմութիւնից» բացի նաև Աստուածաշնչում), Հետեւելով իմ մատնացոյց արած աղքիւրին՝ նա ՇԹագաւորութեանց առաջին դրքի, 16րդ դիսի, 23րդ տանը չի գտել իր որոնածը:

Խնչպէս տեսնում ենք, Մինասեանն ընթերցողին թիւրիմացութեան մէջ է դցել, երբ յայտարարել է, թէ աղքիւրը թաքցուած է եղել: Ուլուրաբեանն ինքն է հերքում թաքցնելու վարկածը, ամենայն որոշակիութեամբ նշելով ՇԹագաւորութեանց գրքին հատորը, 16րդ դիսինը, վերջին տունը (23րդ): Հարց է ծագում. շանկովմակուլ Մինասեանն ինչո՞ւ է բռնել Ուլուրաբեանի կողմը. նոյն իսկ այն դէպքում, երբ Ուլուրաբեանն ինքը հերքում է այդ կողմնապահութեան հիմքերը: Մինասեանին արգէն ճանաչելով՝ կարող ենք կուսնել, որ նա պէտք է շարունակի պնդել թաքցնելու վարկածը, որովհետեւ Ուլուրաբեանը յամենայնդէպս Աստուածաշնչում չի գտել իմ նշանը, և լիս պնդումը կանխելու և Մինասեանին նորանոր անյարմար վիճակներում յայտնըւելու հնարաւորութիւնից վալօրօք առածելու համար, առաջարկում եմ կարգագու «Պատմութանասիրական հանդէսի» 1987 թ. Նո. 4ում տպագրուած իմ յօդուածը («Մագսէս Խորինացու ՀՀայոց պատմութեանց մի քանի մեկնութիւնների շուրջ»), որում բացատրուած է բառակապակցութիւնը չգտնելու պատճառը: Իսկ այժմ բառարարուեմ յիշեցնելով Գր. Խալաթեանցի և Ռ. Թոմոսոնի աշխատաւթիւնները, որոնցում կէտ առ կէտ նշուած են ինչպէս բառակապակցութեան տեղն Աս-

տուածաշնչում, այնպէս էլ Խորինացու և Աստուածաշնչի կապը: Սա մասնագիտական աշխարհում հանրայայտ գիտելիք է, այնքան հանրայայտ, որ այն կասկածի տակ վերցնելու ու իմ գրածն ստուգելու կարիքն զգալը բացայացուամ է ոչ միայն ստուգողի, այլև նրան հովանաւորողի անյարմար վարքագիծը:

Ստուգելու կարիքն զգալուց աւելի անյարմար էր ստուգելու ու չգտնելը, այն դէպքում, երբ բառակապակցութեան տեղը նշուած է ոչ միայն Խորինացին, Բաժանի և այլոց աշխատաւթիւններում, այլև Աստուածաշնչից օգառուազի համար նախատեսուած ամենաստաջին ձեռնարկում երաւաղէմի հայերէն Համարաբառում, (աշխատասիրութեամբ թ. Աստուածաշըրեանի, Երուսաղէմ, 1895), որի 924րդ էջում դրանցուած է. «Ա. Թագ. Ժ. 10... Դասիր երգե ձեռամբ իւրովշ: Ահա սո' է իմ նշած աղքիւրը, այսինքն ՇԹագաւորութեանց առաջին դրքի, 18րդ դիսի, 10րդ տունը: Հենց այս տունն եմ ես նշել, երբ գրել է. «Եսորենացին ժամանակից էր Աստուածաշնչի հայերէն թարգմանութեանը, և հնարաւոր է, որ ինքն էլ թարգմանել է «Գիրք թագաւորութեանց» կոչուող մասը, որում Դասիր թագաւորի մասին կարգում ենք. «Դասիր երգե ձեռամբ իւրովշ: Աստուածաշնչում ուրիշ ո՛չ մի տեղ չկայ իմ նշանը, և եւ էլ սեով սպիտակի վրայ գրել եմ, որ նշած գտնուած է ՇԹագաւորութեանց գրքում: Եթէ անդամ այդ դրքի տունը տուած էլ չէինէի՛ պէտք է, որ Ուլուրաբեանը գիմէր Համարաբառին (նոյնիսկ՝ իթէ Գր. Խալաթեանցի և Ռ. Թոմոսոնի մասին չգիտէր) և «Երգել» կամ չձեռքը բառերի դիմաց դաներ նշան:

Այսքան ատրբական ու այսքան բացայայտ մի փաստ Մինասեանը համարել է թաքցուած, որովհետեւ, ինչպէս պարզըւում է նրա գրախօսական ուսումնասիրութիւնից, նա ինքը չի իմացել ո՛չ Խալաթեանցի ու Թոմոսոնի, ո՛չ էլ Համարաբառի մասին: Ահա թէ նա ինչ է գրում. «Երան (Ուլուրաբեանին - Գ. Ա.) պիտի օգնէին Երուսաղէմի հայերէն Համարաբառը, բայց առ չունի այդ արտա-

յայտաւթիւնը՝ երգիլ բառայօդուածում» (140). Արպէսզի Մինասեանին զրկենք արդարանալու հնարաւորութիւնից, ասենք, որ նա նշել է միայն «երգել» բառայօդուածը, բայց նկատի է ունեցել բառակապակցութեան բացակայութիւնն առհասարակ Համարարբառում։ Եթէ նա իմանար, որ Համարարբառում բառակապակցութիւնը կայ, բնականաբար, կը գրէր այդ մասին։ Այսինչ նա ոչ միայն չի գրել, այլև Աւլուրաբանին արդարացրել է հենց նրանով, որ Համարարբառում նո իբր չէր կարագ գտնել իր որոնածը։ Չենք կարծում, թէ նա Աւլուրաբանին այնքան անիրազեկ համարէր, որ կարծէր, թէ նա բառակապակցութիւնը պէտք է որոնէր միայն «երգել» (և ոչ՝ նաև «ձեռք») բառայօդուածում։ Երբ քննութեան առարկոն ոչ թէ միայն «երգել» բառն է, այլ բառակապակցութիւնը, կը նշանակի այդ առարկան բաղկացած է հաւասարապէս երկու բառից՝ «երգել ձեռք»։

Միայն «երգել» բառայօդուածը մատնացոյց տնելը և այդ հզանակով Աւլուրաբանին արդարացնելը կը նշանակէր դիմել ընթերցողին խարելու միջոցին։ Որ Մինասեանն այդ միջոցին չի դիմել, այլ սպարզապէս ի՞նքն էլ չի իմացել, «որ Համարարբառում իմ նշան բառակապակցութիւնը կայ, դա երեւում է նաև նրանից», որ նա ենթադրել է, թէ ես բառակապակցութիւնն Աստուածաշնչում գտել եմ «ինքնուրոյն կամ ՆՀԲից» (Հայկազեան Բառարանից - Գ. Ա.) իմանալով» (141), ինչպէս տեսնում ենք, նա չի գրել, թէ ես կարող էի օգասուի նաև երօւսողէմի

Համարարբառից, որում նոյնպէս բառակապակցութիւնը գրանցուած է, ըստ ուրում՝ գրանցուած է շատ աւել որոշակի, քան Մինասեանին յայտնի Հայկազեան բառարանում։ Համարարբառից բացի, Մինասեանին յայտնի չեն եղել նաև վերոյիշեալ խորենացիոգիտական աշխատութիւնները, որոնք և հանդիմանում են իմ իրական աղբիւրները։ Ես Հայկազեան բառարանին կամ Համարարբառին դիմելու կարիք չեմ ունեցել, որովհետև մասնագիտութեան բնորումով վաղօրոք զրագուել եմ մեր մատենագիրների բառու բանով, ծանօթ եմ եղել Խորենացու երկում դեռևս բացատրութեան կարօտ հատուածներին, փորձեր եմ դրանք բացատրել, իմացել եմ, որ Խոլաթեանցն ու նրա հետեւողութեամբ՝ Թոմոսնը բացայաց նշել են բառակապակցութեան տեղը Աստուածաշնչում։ Այս ամէնը յայտնի չի եղել Մինասեանի պաշտպանեալին, «որ ոչ միայն չի իմացել, այլև չի' կամեցել իմանալ տարրական մի գիտելիք և պատճառ է գարձել «Դրական թերթում» և «Սիոնում» վարելու մի բանագէճ, որն անյարմար վիճակ է ստեղծել ոչ միայն իրեն ու Մինասեանի, այլև խմբագրութիւնների համար։ Այսպիսի մի բոնավեճին ես չէի անդրադառնայ, մանաւանդ՝ «Պատմա-բանասիրական հանգէսում» հրապարակած յօդուածից յատայ, բայց ում մաքով կ'անցնէր, որ «Սիոն»ը պաշտպանելու է սխալուզին, իսկ ինձ ներկայացնելու է «արդար ու անխարդախ» վէճ չմզողի գերում։

ԳԷՈՐԳ ԱԲԳԱՐԵԱՆ
Երեւան, Մատենագրան



ՀԱՅ ՆԿԱՐՊՈՂՆԵՐ

Ա Ա Ր Գ Ի Ս Մ Ա Զ Մ Ա Ն

(1550 ? - 1602 ?)

Ժ. Գ. Դարու վերջերը իրեւ գրիչ եւ ծաղկող յայտնի անձ մըն էր Մոկացի Սարգիս երեցը, մականուանեալ Մազման: Անորդին էր Յովհաննէս քահանայի եւ Թուրքանտայի: Կենակցին անունն էր Սալամ:

Մոկացի Սարգիսը իրեն վարպետ ունեցած է բաջ քարտուղար եւ անյաղթ փիլսոփիայ Հիգանցի Մարտիրոս քահանան, ինչպէս նաև անոր եղբայրը՝ Սարգիս քահանան եւ որդին տէր Գրիգորիսը: Եր կարգին ունեցած է աշակերտներ, որոնցմէ յայտնի են Խիզանցի Մեսրոպ դպիրը, եւ Բաշարաթի որդի Մելքեսէթը:

Մազման Սարգիսի մանրանկարչական գործունէ ութիւնը կը տարածուի մէկ ու կէս տասնեակ տարիներու վրայ (1588 - 1602): Այդ շրջանէն ծանօթ են եղկոտանեակ մը գործեր: Կը ներկայացնենք ժամանակագրական կարգով:

1. - Շարական, 1588: Ստացող՝ Յովհաննէս քահանայ Խասգեղցի: — Զեռ. Զ. Բիտուի, թիւ 592:

Հաս Միքարիթ Տէր Ներսէսեանի, Մազմանի նկարները մերձաւորութիւն կը ցուցնեն իր գլխաւոր ուսուցչին Մարտիրոսի եղբօր՝ Սարգիս բնի. Խիզանցիի զծած նկարներուն:

2. - Աւետարան, 1588 - 1590: Գրիչ՝ Սարգիս: Մաղկած է իր վաղամեսիկ (+ 1589) եղբայրը՝ Աղեքսանդր սարկաւագ: Ստացող՝ Ֆիլիսոփայ Ներսէս Եպս. Շինոցի, «բաջ երաժիշտ եւ համելարան եղանակող»: — Ե. Լալայեան, Ցուցակ Զեռ. Վասպուրականի, էջ 707:

3. - Աւետարան, ծաղկած է Ամրոսու Վանքին մէջ. «ընդ հովանեաւ Սուրբ Յովհաննէսին, ի խնդրոյ տէր Ներսէսին եւ արհեալիսկոպոսին»: — Ցուցակ Զեռ. Մշոյ, էջ 194:

4. - Աւետարան, 1592: Գրիչ՝ Բաղդասար Բոլենց: Մաղկող՝ Սարգիս Մազման: Ստացող՝ Վարդանէս. — Զեռ. Երեւանի, թիւ 5516:

5. - Գանձարան, 1592: Գրիչ՝ Գաւիթ կրօնաւոր: Մաղկող՝ Սարգիս Մազման: Ստացող՝ Խոզայ Պուտախ. — Զեռ. Երեւանի, թիւ 5366:

6. - Աւետարան, 1594: Գրիչ՝ Միսիթ թար: Մաղկող՝ Սարգիս Մազման: Ստացող՝ Յովհաննէս Զանկանց. — Զեռ. Երեւանի, թիւ 5831:

7. - Աւետարան, 1591 - 1595: Ստացող՝ Հայրապետ. — Ցուցակ Զեռ. Վասպուրականի, էջ 739:

8. - Աւետարան, 1595: Գրիչ՝ Մելքեսէթ Մոկացի: Մաղկող՝ Սարգիս Մոկացի: Ստացող՝ Կիրակոս Ոսկոնց. — Զեռ. Երեւանի, թիւ 300:

9. - Աւետարան: Գրիչ եւ ծաղկող՝ Սարգիս Մոկացի: Ստացող՝ Աւետիք քահանայ. — Զեռ. Երեւանի, թիւ 278:

10. - Աւետարան, 1599: Գրիչ՝ Գրիգոր քահանայ: Մաղկող՝ Մոկացի Սարգիս. — Ցուցակ Զեռ. Վասպուրականի, էջ 757:

11. - Աւետարան, 1602: Գրիչ՝ Մլքրտիչ երեց, որդի Ամիրխանի: Սարգիս մկսած է ծաղկել բայց չէ կրցած աւարտել: Ստացողը՝ Խոզայ Աւետ եւ Խոզայ Մելիքը: Ցիշատակարանին մէջ կը կարդանք. «Եի բերանով Ած. ողորմի ասացէք Մոկացի տէր Սարգիս ծաղկողին, որ մականուն Մազման կոչի, որ զլւետարանս առաւ ի ծաղկել, եւ մինչդեռ չէր թամամէր վախճանեցաւ, եւ եկեալ աշակերտացնորա աւարտեցին»: — Ցիշտ. Ժ. Դարի, Ա. Հատոր, էջ 68:

12. - Մեկնութիւն Ժ. Թղթոցն Պողոսի՝ Սանահնեցի Անանիա Վարդապետի, շուրջ 1602: «Ակիզըն տէր Սարգիս վարպետն ի Մոկաց արարեալ էր», Դիլաք սարկաւագ լրացուցած է 1603ին: Ստացող՝ Բարսեղ Վարդապետ. — Զեռ. Ս. Յ. թիւ 234:

ՅԱԿՈԲ ԶՈՒՎԱՅԵՑԻ

(1550 ? - 1613 ?)

Ժ. Գ. Դարու վերջին բառորդին եւ յառդ գարու սկիզբը (1576 - 1610) իրեւ գրիչ եւ մանրանկարիչ յայտնի դէմք մըն էր Յակոբ երեց Զուվայեցի: Մնած է ժ. Դարու կիսուն մօտաւորապէս: Որդին էր Խաւաչա Վալիի եւ Օղանփաշայի: Աշակեր-

տած է Լմեցի Զաքարիա եպիսկոպոսին: Իրբեւ սարկաւագ ստորագրած է 1586ին, եւ երեց 1607ին: Աւսուցիչ եղած է Մկրտիչ գրչի, Մարգարէ երէցի, եւ տէր Մեսրոպի: Իր գործերէն ցարդ յայտնաբերուած են ութ ձեռագիրներ: Կը դասաւորենք ժամանակագրական կարգով:

1. — Պատմութիւն Աղեքսանդրի, շուրջ 1576: Զաքարիա եպիսկոպոս գրած է ի Հառու: Մաղկումը կատարուած է գրչին եւ իր աշակերտին Յակոբի կողմէն, հաւանաբար Լիմի մէջ — Զեռ. Երեւանի, թիւ 5742:

«Այս ձեռագիրն առատօքէն նկարազարդուած է իրական տեսարաններով, որոնց մէջ լիգենդար իրադարձութիւնները մեկնաբանուում են որպէս ժամանակակից դէպքեր» (Հին Հայկ. Մանրանկարչութիւն, Երեւանի, 1952):

2. — Աւետարան, 1585, Կեղի: Ստացող՝ Աստուածատուր քահանայ. — Զեռ. Երեւանի, թիւ 9691:

3. — Աւետարան, 1586, Կեղի: Գրած եւ նկարազարդած է «ղարփառութեամբ». — Արտ. Արք. Սիւրմէեան, Ցուցակ Հայ. Զեռ. Եւրոպայի, 1950, էջ 16, թիւ 11:

«Նկարը յիսունի չափ՝ մէկը միւսէն ինքնատիպ ու յաջող, որոնց բոլորին վրայ ծաղկող Յակոբ գրած է, առդարեւ, իր առուեստին բոլոր նուրբ գաղտնիքները» (նոյն, էջ 16):

4. — Աւետարան, 1587, Հին Չուղայ: Ստացող՝ խոցա Աստիքէկ. — Սիւրմէեան, նոյն Ցուցակ, էջ 33, թիւ 37:

5. — Աւետարան, 1587: Գրիչ՝ Ներսէս, Թվնիկ գիւղ: Մաղկող՝ Յակոբ: Ստացող՝ Կարապետ քահանայ. — Զեռ. Երեւանի, թիւ 6758:

6. — Աւետարան, 1592, Աւանց գիւղ, Վան: Ստացող՝ Սոլթավալի. — Զեռ. Ս. Յ. թիւ 3424:

7. — Աւետարան, 1607, Շօշ: Ստացող՝ Աստուածապով եւ Եղբայրը Դազար. — Զեռ. Նոր Չուղայի, Ա. Հատոր, թ. 105:

8. — Աւետարան, 1610, Շօշ: Գրած եւ ծաղկած է ցանկութեամբ խաւզայ Աւետիքի. — Զեռ. Երեւանի, թիւ 7639: Յիշտ. Ժ. Դարի, Ա., թիւ 468:

Իրինա Դրամբեան գրած է այսպէս: «Քննելով Յակոբ Չուղայեցու մանրանկար-

ների պատկերագրութիւնը, մենք գալիս ենք այն եզրակացութեան որ թէեւ աւետարանական նկարաշարի հիմնական տեսարաններում նա հնուեւում էր Վասպուրականի մանրանկարչական արուեստի հաստատուած կանոննին, սակայն կառչած չէր այդ արուեստից այնպէս, ինչպէս կարող էր ինեւ գուտ միջնադարեան մի նկարիչ: . . . : Նրա ստեղծագործութեան մէջ միջնադարեան աւանդոյթները յուրովի զուգորդվում են արուեստում հանդէս եկող նոր երեւոյթների սաղմերի հնու եւ, որ ամենակարեւորն է՝ նկարիչն այդ երեւոյթի նկատմամբ հանդէս է բերում նոր մօտեցում» (Բանիքը Մատենադարանի, 1971, թիւ 10, էջ 183):

«Յակոբ Չուղայեցու ստեղծագործութեան վառ անհատականութիւնը հանդէս է եկել բացառիկ իրայատուկ պատկերագրութեան մէջ, ինչպէս նաև բազմաթիւ, միայն նրան յատուկ, օրնամենտային մօտիվներում» (Հին Հայկ. Մանրանկարչութիւն, Երեւանի, 1952):

Վ. Ա. Ս Ի Լ Ե Պ Ի Ա Կ Ո Պ Ո Ս

(1550? - 1625?)

Գրիչ, ծաղկող եւ կազմող վասիլ Եպիսկոպոս ծնած է ԺԶ. Դարու կիսուն հաւանաբար: Մնողը կը կոչուէին Մարտիրոս քահանայ եւ Պլաւր: Կենակցին անունն էր Տունիա: Աւնէր գաւակներ՝ Խաչատուր, Ստեփանոս եւ Հռիփսիմէ: Իր ու սուցիչները եղած են Մարգարէ քահանայ եւ Վահան քահանայ: Յիշուած է որպէս եպիսկոպոս 1588ին, եւ արքեպիսկոպոս՝ 1622ին: Իրն աշակերտած են Զէլթունցի Դազար քահանան, եւ Սղազար գրիչը: Իր գործերէն յայտնի են հետեւեալները:

1. — Ճաշոց, 1588, Ֆունուզ գեաւղարադար: Գրիչ, ծաղկող եւ կազմող՝ Վասիլ Եպիսկոպոս, որդի Մարտիրոս քահանայի եւ Պլաւրի: Ստացող՝ մահտեսի Մարգիս. — Զեռ. Հալէպի, թիւ 134:

2. — Մաղմոս, օրինակուած «ի Սեփեստոս Մարկարաց Վարդապետին յաւրինակէն», 1594, Հաղբատ?: Գրիչ եւ ստացող՝ Վասիլ, որդի Մարտիրոս քահանայի եւ Պլորի. — Զեռ. Հալէպի, թիւ 59:

ԺԵ. ԴԱՐ

ԱՐԲ ԳԻՍ ԽԻԶԱԿԱՑԻ

(1550 ? - 1610)

Սարգիս քնն. Խիզանցի որդին էր զրիչ Սարգիս քահանայի եւ Խանումի, եւ եղբայրը Մարտիրոս քահանայի: Ծնած է ժԶ. Դարու կիսուն մօտաւորապէս: Կնոջ անունն էր Հռուսինի (+ 1610): Ունէր չորս մանչ զաւակներ եւ աղջկէ մը: Ուսուցիչ եղած է Խիզանցի Մեսրոպի, Զէյթունցի Վահանի եւ Կիրակոս զրիչ: Իր մանրանկարչական գործունէութիւնը տեսած է քառորդ դար (1555 - 1610): Ոյդ շրջանի իր առդիւնքն կը յիշենք հետեւեալները:

1. - Աւետարան, 1591, Խիզան: Գրած եւ ծաղկած է Անկուրեցի Փաւլատի համար. - Զեռ. Նոր Զուղայի, Ա. Հատոր, թ. 100:

2. - Շարական, 1596, Խիզան: Գրած եւ ծաղկած է Մտեփանոս եպիսկոպոսի համար. - Զեռ. Յ. Գէրոգեանի, թիւ 18: Հայո. Եկեղեցի, 1944, հոկտ., էջ 9:

3. - Շարական, 1601, Հիզան: Գրած եւ ծաղկած է, շողջողուն խորանազարդերով եւ գունագեղ նկարներով: Մտացող՝ Մելքոնէթ քահանայ. - Զեռ. Ա. Յ. թ. 1663:

4. - Շարական, 1602, Հիզան: Գրիէ եւ նկարող՝ Սարգիս քահանայ: Շաղկող՝ իր աշակերտը, Կիրակոս քնն. Խիզանցի. - Զեռ. Ա. Յ. թիւ 1460:

5. - Աւետարան, 1604, Հիզան: Օրինակած է տանուտէր խոզայ Ատումի համար. - Թորոս Աղբար, Բ. Հատոր, էջ 266:

6. - Յայսմաւուրք, 1606, Հիզան: Գրիէթ՝ Սարգիս, Յովանէս եւ Կիրակոս Խիզանցիներ: Մտացող՝ Մելքոն Սարգիս. - Զեռ. Երեւանի, թիւ 4721: Յիշա. ժէ. Դարի, Ա. Հատոր, թիւ 254:

7. - Աւետարան, 1608, Խիզան: Օրինակած է Յովսէփ Վարդապետի պատուէրով, «ի Սրբոց լաւ եւ յընտիր աւրինակէ»: Մաղկած է իր որդին Յովհաննէս քահանայ. - Յուցակ Զեռ. Վասպուրականի, էջ 823, թիւ 355:

8. - Աւետարան, 1610, Խիզան: Օրինակած եւ ծաղկած է Վանեցի խոչայ Աւետի համար. - Յուցակ Զեռ. Վասպուրականի, էջ 837, թիւ 355:

ԽԱՉԱՑՈՒՐ ՔԱՀԱՆԱՅԻ

(1552 ? - 1608 ?)

Խաչատուր Խիզանցի ծնած է ժԶ. Դարու կիսուն մօտաւորապէս: Որդին էր Մուրատի եւ Հռիփիսմէի: Սարգիս քահանայի գատեր: Ունէր որդի մը՝ Միքայէլ: Իր մանրանկարչական գործունէութիւնը կ'ընդգրկէ շուրջ երկու տասնամեակ (1591 - 1607): Երուսաղէմ գտնուած է ուստաւորաբար 1591ին: Վախճանած է 1607ին կամ 1608ին: Իր գործերէն կը յիշենք հնտեւեալները:

1. - Մանրուսմունք, 1591, Ա. Յակոբ Երուսաղէմ: Օրինակած է պարոն Խտըրշահ դպրի խնդրանբով: Հաւանաբար ծաղկողն ալ ինքն է: Զարդանկարչական մասը նոխ է եւ տպաւորիչ. - Միւրմէեան, Յուցակ Զեռ. Հայէպի, 1935, թիւ 117:

2. - Յայսմաւուրք, 1591, Երուսաղէմ, որ օրինակուած է մասամբ իր մօրեղքօր Մարտիրոս քահանայի ձեռքով. եւ ծաղկուած իր կողմէ, Յակոբ Կրօնաւորի համար. - Զեռ. Ա. Յ. թիւ 1920:

3. - Ճառընտիր, 1594 - 5, Խիզան եւ Զուղայ: Գրած է մասամբ, եւ ծաղկած, Մուլթանգուիի որդի Մտեփանոսի պատուէրով. - Զեռ. Նոր Զուղայի, Ա. Յ. թիւ 217:

4. - Աւետարան, 1599, Երգում: Նկարազարդած է պարոն Խաչատուրի խնդրանբով. - Աղաւնունի, Միւրանք, էջ 118 - 9: Լումայ, 1903, թիւ 5, էջ 59:

5. - Յայսմաւուրք, 1604, Խիզան: Գրիէթ՝ Խաչատուր եւ Կիրակոս քահանայ: Մտացող՝ խոչայ Ամիրզադէ. - Զեռ. Երեւանի, թիւ 4692: Յիշա. ժէ. Դարի, Ա. Յ. թիւ 169:

6. - Աւետարան, 1605, Խիզան: Մաղկած է Յովհաննէս քահանայի օրինակած ձեռագիրը, խոչայ Դարմանի պատուէրով. - Ա. Յ. Բարխուտարեանց, Աղուանից Երկիր, էջ 167 - 9:

7. - Աւետարան, 1605, գրուած «ի գտաւու Մոկաց, ձեռամբ Յոհաննէս քահանայի» եւ ծաղկուած «ի բաղարս Հիզան», ձեռամբ Խաչատուր ազէտ քահանայի»: Մտացող՝ խոչայ Աղաջան, որդի Խոնդամիրի. - Յիշա. ժէ. Դարի, Ա. Յ. թիւ 224:

8. — Աւետարան, 1605, Սեպ գիւղ «ի յերկիրն Մայեկաց» եւ Խիզան: Գրիչ Մխիթարյան: Մաղկողք՝ Դրիգորիս, Խաչատուր եւ Մեսրոպ: Ստացող՝ Յովանէս վարդապետ, որդի տէր Միքայէլի. — Յիշտ. Ժէ. Դարի, Ա. , թիւ 240:

9. — Աւետարան, 1607, Խիզան եւ Սպահան: Գրիչ եւ ծաղկող՝ Խաչատուր բհն. Խիզանցի. կը խնդրէ Ած. ողորմի ասել «եւ Մեսրոպ դպրին», որ աւգնական եղեւ ի ծաղկել եւ ի զարդարել Սր. Աւետարանիս»: Ստացող՝ պարոն Պետրոս, «որդի մեծ իշխանին մահճառի Նորվալուն»: — Զիռ. Երեւանի, թիւ 6785: Յիշտ. Ժէ. Դարի, Ա. Հատոր, թիւ 321:

ԶԱՔԱՐԻԱ ԱԿԱՆՑԻ

(1555? - 1616)

Զաքարիա երէց՝ գրիչ, նկարող եւ կազմող էր միանգամայն: Ծնած է ժԶ. Դարու կիսուն մօտաւորապէս: Որդին էր Յովհաննէս քահանայի (+ 1600) եւ Ուլուխամթունի: Մայրը կանուխ մեռած ըլլալուն՝ մեծած է հօրքինամբով: Ամուսնացած էր Մահմուռի նետ: Եղած է աշակերտ տէր Յակոբի: Իր կարգին ունեցած է աշակերտներ, որոնցմէ կը յիշուին տէր Մարտիրոս, Պողոս սարկաւագ, Մելքոն, եւ Յովհաննէս սրկ. Տզաղցի (Խիզակեցի):

Տաճ Արամի Վասպուրականէն Պարկաստան գերի տարածներուն մէջ եղած է ինքն ալ, եւ յետ այնորիկ սկսած է կիրարկել Վանեցի կոչումը: Վախճանած է 1616 թուին: Զաքարիա գրիչ նշանաւոր է իր գործածած բազմաթեսակ ծածկագրերով: Երկու տասնեակ տարիներ (1594 - 1616) տեսող իր մանրանկարչական աշխատանքներէն կը յիշենք նետեւ եալները:

1. — Աւետարան, 1555ին գրած է մասսամբ, եւ նկարազարդած: Դրչութեան մասնակցած են Կարապետ եւ Մելքիսեդէկ: Ստացող՝ մահմտեսի հոստանդ. — Զիռ. Երեւանի, թիւ 6503:

2. — Աւետարան, նկարած է 1596ին:

Գրիչ Սաղաթիէլ արեղայ (1577): Ստացող՝ Սիմէռն արքեպոս: — Զիռ. Երեւանի, թիւ 5507: Ե. Լալայեան, Յուցակ Հայ. Զիռ. Վասպուրականի, 1915, էջ 685 - 690:

3. — Աւետարան, 1599ին ծաղկած եւ կազմած է: Գրիչ՝ Կարապետ արեղայ. — Զիռ. Երեւանի, թիւ 5794:

4. — Աւետարան, 1600ին ծաղկած եւ կազմած է: Գրիչ՝ Մարտիրոս Մոկացի: Ստացող՝ Շահալամ. — Զիռ. Երեւանի, թիւ 2804:

5. — Աւետարան, 1603ին նկարած է Զաքարայ Աւանցի: Գրիչ՝ Կարապետ արեղայ: Ստացող՝ պարոն Յովանէս, որդի Մկրտչի. — Զիռ. Երեւանի, թիւ 4101: Ե. Յակոբինեան, Յիշտ. Ժէ. Դարի, Ա. Հատոր, 1974, թիւ 105:

6. — Աւետարան, 1611ին գրած, ծաղկած եւ կազմած է. — Զիռ. Երեւանի, թ. 5345: Յիշտ. Ժէ. Դարի, Ա. , թիւ 518:

7. — Աւետարան, 1611ին գրած, ծաղկած եւ կազմած է «ի զեաւզն Քատար»: Ստացող՝ Դարրին Աստուածատուր. — Յիշտ. Ժէ. Դարի, Ա. Հատոր, թիւ 528:

8. — Աղօթամատոյց, 1612ին գրած, նկարած եւ կազմած է. — Յիշտ. Ժէ. Դարի, Ա. Հատոր, թիւ 582: Յուցակ Զիռ. Նոր Զուղայի, Բ. Հատոր, Լեւոն Դ. Մինասեան, 1972, էջ 44:

9. — Աւետարան, 1614ին գրած, նկարած եւ կազմած է «ի յաշխարհն Պարսից, ի զեաւզն Քաթար», աստուածասէր Շաղոսկիի ցանկութեամբ. — Յիշտ. Ժէ. Դարի, Ա. Հատոր, թիւ 695:

10. — Աւետարան, 1615ին ծեռնարկած է ծաղկելու եւ նկարելու, բայց մահը վրայ հասած է եւ գործը կէս մնացած. իր աշակերտը Յովհաննէս սրկ. Տզաղցի արձանադրած է սապէս. «Զայս Աւետարանս, Վանեցի տէր Զաքարայ վարպետ ասնն, այն էր սկիզբն արարեալ, թղթերն ամէն ծաղկել էր, տնօրինականքն նկարեաց, ապայ ողորմած հոգին վախճանեցաւ». — Յուցակ Զիռ. Նոր Զուղայի, Ա. , էջ 155 - 156:

Ն. ԱՐԲ. ՄԱՎԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ԳՐԻԳՈՐ ՎՐԴ - ՄԱՐԱՇԵՑԻ

(1100? - 1160?)

Գրիգոր Վարդապետ ծնած է ԺԷ. Դարու վերջերը հաւանաբար: Եղած է միաբան Մարաշի մօտ գտնուող Յեռուանց վանքին: Մանօթ էր իրրև գիտնական և ճգնաւոր: Դրած է ընդհանրապէս կրօնական և հագեստ նիւթերու չուրչ: Իր գըրուած քներէն կրնանք յիշել հետեւալները:

1. - Գիրք Վայրից և Մեղայից. — Վայր քեզ անձն իմ, ընդէ՞ր ոչ սկսանիս տեսանել թէ ո՞րպէս պատրուափի ... — Զեռ. Երեանի, թիւ 38, թէ. 1760, Զեռ. Ս. թիւ 1110, թէ. 1363, էջ 969-1007 {ոչ լժու}: Զեռ. Անկիւրիոյ, թիւ 92, թէ. 1584-97, Մէ (= 260) հատուած,

Գիրքը յօրինուած է 1149ին, պարզ և մտքուր ոճով: Ասկէ առնուած զանազան հատուածներ կը գտնուին շատ մը ձեռագիրներու մէջ:

2. - Անկիւր Խոստավանութեան ... ասացեալ մէկ կեղայիւ: — Արի ի խոստովանութիւն ի գիշերի սկիզբն ի զլուխ պահաց քոց ... — Զեռ. Ս. թ. 1110, էջ 1008-1021: Զեռ. Անկիւրիոյ, թ. 92, Ը և Լ տուն: Զեռ. Երեանի, թ. 108, թէ. 1322, թէ. 117թ-178թ, Ը և Լ տուն:

Կը թուի թէ Վայերը և Մեղաները միասին մէկ գիրք կազմած են նախապէս, և այդ պատճառով երկը կոչուած է Գիրք Վայրից և Մեղայից:

3. - Գովասանութիւն առ Մարիոնն Աստուածածին: — Ավ ամենասրբուհի Աստուածածին, պարծանք կուսութեան ... — Զեռ. Նոր Զուղայի, թիւ 430, թէ. 1619-1631, թէ. 191թ-198թ: Զեռ. Երեանի, թիւ 38, թէ. 70ա-71թ:

4. - Նորին Գրիգորի Յեռուացու առացեալ Ազօթք ... — Աստուած բարձր-

եալ, ահաւոր, անքնին, անիմանուի, անհասանելի, անձանելի, ինքնազայ ... — Զեռ. Նոր Զուղայի, թիւ 430, թէ. 249թ-261թ: Զեռ. Երեանի, թ. 38, թէ. 71թ-80թ:

5. — Աւրհնութիւն հինգչարաթի ժամանուն աւրհնելոյ: — Աւրհնեալ է ամենասուրբ Երբորդութիւնն ի բարձունս, Հայր և Որդին և Հոգին Սուրբ ... — Զեռ. Նոր Զուղայի, թիւ 430, թէ. 261թ-263թ:

6. — Աղօթք. — Տէր մեր Յիսուս Քրիստոս, Աստուած սքանչելտործ, հզօր և փառաւորեալ, անհասանելի, անիմանուի ... — Զեռ. Նոր Զուղայի, թիւ 430, թէ. 263թ-265թ:

7. — Մազթանք աւարտ բանի Վերափախման Աստուածածնին: — Պաղատողդ առ քաղցրալուրն, միջնորդդ առ գթածն, մազթողդ առ ընդունողն ... — Զեռ. Նոր Զուղայի, թիւ 430, թէ. 349թ-351թ:

8. — Բանք գովեստից պատժագրաբար Յազագս ծննդեան և սննդեան և քաղաքափարութեան և վերտփախման ամենասրբունոյ և փառաւորեալ միջա կուսին Մարիամու Աստուածածնին: — Ձլուսաւոր մարգարիտն, ըզքարն պատռական, ըզքարթամացուցիչ զանձն, զանկապուտ ճոխութիւնն ... — Զեռ. Երեանի, թիւ 38, թէ. 41ա-55ա: Զեռ. Նոր Զուղայի, թիւ 430, թէ. 428թ-456թ:

9. — Գովասանութիւն առ Կոյսն Մարիամ Աստուածածինն: — Բարերանեալ ես ամենասրբունի Աստուածածինն, քանզի լոյսն առաջին և արարչական ... — Զեռ. Նոր Զուղայի, թիւ 430, թէ. 456թ-472թ: Զեռ. Երեանի, թիւ 38, թէ. 55ա-61թ:

Այս ցանկը կը համարինք առժամմայ, վասնզի կարելի է որ վերոզրեալներուն մէջ իրին չպատկանող կառըներ մտած ըլլան, և կամ, աւելի հաւանականութեամբ, իր գրչէն ելոծ գործեր՝ անկէ գուրս միացած:

Ն. ԱՐԲ. ՄԱՎԱԿԱՆ

ԱՐՏԱՇԵՍԻՆ ՀԱՐՍՈՒԹԵԱՆ ԴՐԱՄՆԵՐԸ

Արտաշէսեան Հարսութիւնը, որ անց երկու գար (189 թ. Ա. - 6 թ. Ե.), կը ներկայացնէ փառաւուր շրջան մը Հայ ժողովուրդի պատմութեան մէջ։ Այս ժամանակամիջոցին էր որ պատմական Հայաստանի հազարմասին մէջ բնակող գանձագան ժողովուրդները միացան և հիմնեցին Հայ ազգը իր ինքնայտառակ լիզուավ և քաղաքակրթութեամբ։

Այս շրջանին էր որ Հելլենականութիւնը մաւաք գործեց Հայաստանի մէջ և Հայ ժողովուրդը մշակոյթով՝ դէպի Արեմուտքը երբ Մեծն Տիգրան գրաւեց Անտիոքը և ուրիշ հազարմասիր, ան Հայաստանի փոխադրեց բազմաթիւ Յոյն արքեատուգէտներ և արքեատուգէտներ, և այսպէսով զորկ տռւու Հայ ժողովուրդին քաղաքակրթութեանու։

Քրիստոնէ երկու գար տառջ. Յաւնական քաղաքակրթութիւնը կը տիրէր Մերձաւոր Արեկելքի մէջ։ Այս պատճառով, գրամիները, բլլույ Աելեկիան-Պարթեական կամ Եզիդական, ունիին Յաւնական գրութիւն։

Զարմանուի չէ որ Արտաշէսեան գրամիներն ար կը կրեն Յունական լիզունունկատի պէտք է առնել նոն որ Հայ գրերու գիւտը աեղի ունեցաւ քանի մը դարշաւոյ։

Արտաշէսեան գրամիները շտա քիչ ուսումնասիրուած էին անցեալի մէջ։ Գրի խաւոր պատճառոր այն էր, որ Տիգրանի գրամիներէն զատ քիչ նիւթ կոր ուսումնասիրութեան համար վերջին քառասուն տարուայ ընթացքին, մեծաթիւ գրամիներ մէջտեղ ելոծ են և այսօր Արտաշէսեան գրամիները թիւր զանազան հաւաքածուներու մէջ կ'անցնի երկու հազարր վերջինը Բրիտանական գրամագիւտական բակերակցութիւնը տափեց հեղինակիս աշխատաւթիւնը։ Առ իրուած Արտաշէսեան Հարսութիւնը գրամիներու⁽¹⁾։ Այս զորքի Հայերէն թարգմանութիւնը տրամադրութեան արքու վիեննայի Մինիթարեաններու կողմէ⁽²⁾։

Արտաշէսեան գրամիները ինքնայտատուկ արուեստ մը ունին և շատ դիւրութեամբ կը զանազանութիւն միւս ազգերու գրամիներէն։ Այսպէս, Մեծն Տիգրանի գրամիներուն վրայ կը տեսնուի հայկական ժամանելուուր խոյրը (tiara)։ որ զարդարուած է աստղով մը որ կը տեսնուի երկու արծիւներու միջին Արծիւները կոնոկ կոնակի զարձած են։ բայց իրարու կը նային, Այս աստղը կը տեսնուի բոլոր Արտաշէսեան գրամիներու վրայ, հազ չէ թէ ոճը (style) կրած և որու փափոխութիւնը ժամանակի ընթացքին։ Օրինակի համար, Տիգրան Կ ի գրամիներուն վրայ աստղը կը տեսնուի տառաց արծիւներուն, բայց հայկական խոյրը հան է զատահօրէն։ Տիգրան Մեծի Գամատակոսի մէջ կոխած գրամիներուն վրայ կը տեսնուի աստղը մէկ արծիւնուր երբեմն աստղը ունի պաշ մը, ասուափի նման։ բայց հայկական խոյրը միշտ ներկայ է։

Ներկայիս, բարերախառարար կրանքը գասաւորի Արտաշէսեան գրամիները ժամանակադրական կորզով։ Զարմանուի է որ շանինք գրամիներ առաջին երեք զանակալներէն, Թերես ապագ ույն գտնութիւն գրամիներ Զարեհ Ա. Էն (թ. Ա. 189)։ Արտաշէս Ա. Էն (թ. Ա. 189-160), և Արտաշաւզզ Ա. Էն (թ. Ա. 160-123), կան հազարագիւտ գրամիներ Տիգրան Ա. Էն (թ. Ա. 123-96)։

Հասկալի է որ Մեծն Տիգրան Բ. (թ. Ա. 94-54), բլլույի գորուոր թագաւոր մը և տիրելով ուելի բան քառասուն տարի, հաստանած է բազմաթիւ գրամիներ։ Նկատի պէտք է առնել նոն որ ան խլից Շթագաւոր թագաւորաց ախտղոսը Պարթեաներէն և յանգեցաւ ընդարձակել Հայաստանի սահմանները, հաստանելով ընդարձակ կայսրութիւն մը։ Ներկայիս ծանթաթ Արտաշէսեան գրամիներուն կէսէն աշեցին կը պատկանին Մեծն Տիգրանին։

Հետեւու Արտաշէսեան գրամիներու հաւաքածոն նուիրուած է երսւազէմի Պատրիարքարանի թանգարանին։

Մեծն Տիգրան (Ք. Ա. 94-54):

1. — (Tetradrachm). Զորեքդրամ արծաթ, Պա. թիւ 21:

Ակողմ. — Տիգրանի կիսանդրին աջ գարձած, հայկական ժանիքաւոր խոյրով և արքայական ապարօչով: Խոյրին զբաց կան կանգնած երկու արծիւներ, կռնակ կռնակի, որ իրարու կը նային: Մէջտեղնին կը անանուի ութնատամեայ աստղ մը,

Բեկողմ. — Անտառաքի բախուր, աջ, նստած ժայռի մը զբաց: Զեռքն ունի արմաւենի ճիւղ մը և սաքին տակ կը անանուի Որոնդէս գետին ոգիին կիսանդրին, որ բազկատարած՝ աջ կը շողայ:

Գրութիւնը աջ, վերէն վար ՎԱՍԻԼԵΩΣ

Ճախ. » » » ՏԻՐԱՆՈՒ

Պառկիան թիւ 21. դաշտի նշանը

2. — Թիւ 1ի նման, Պառկիան թիւ 19:

Դաշտի նշան, կչիո 15 04 կրամ:

3. — Դրամ (Drachm). արծաթ. Տիգ թիւ 1ի նման:

Պառկիան թիւ 83

Բեկողմի զրութիւնը, աջ, վերէն վար ՎԱՍԻԼԵΩΝ

Ճախ վերէն վար, ՎԱՍԻԼԱՆՈՒ ՏԻՐԱՆՈՒ

4. — Զորս քաղկոս (Four chalci). Պղինձ. Տիգ թիւ 1ի նման:

Պա. թիւ 93-4, զրութիւնը թիւ 3ի նման:

Դաշտի նշան Բ և Ա.

5. — Թիւ 4ի նման, Դաշտի նշանը անորոշ:

6. — Երկու քաղկոս (Two chalci). Պղինձ. Պա. թիւ 99:

Ակողմը թիւ 4ի նման:

Բեկողմ. — Մօրուսաւոր մերկ վահագնը (Heracles), կռնկնած Ճախ, Ազ բազուկին վրաւ առիւծի մը մարթ և ձախ ձեռքը յենոծ ցուզի մը զբաց:

Գրութիւնը թիւ 3ի նման:

Դաշտի նշան Բ և Ա

Կչիո 5 1 կրամ:

7. — Մէկ քաղկոս (One chalcus).

Թիւ 6ի նման, Պա. թիւ 103:

8. — Մէկ քաղկոս (One chalcus). Պղինձ. Պա. թիւ 105:

Ակողմ. — Թիւ 4ի նման:

Բեկողմ. — Ամաղթեղջիւրը Ճախ: Դաշտին մէջ աջին և ձախին Ա զրութիւնը Գրութիւնը թիւ 3ի պէս: — Կչիո 2.51 կրամ:

9. — Կէս քաղկոս (Half chalcus). Պղինձ, Պա. թիւ 107:

Ակողմ. — Թիւ 4ի նման:

Բեկողմ. — Ցորենի հասկ, Գրութիւնը թիւ 3ի պէս:

10. — Մէկ քաղկոս (One chalcus). Պղինձ, Պա. թիւ 104:

Ակողմ և Բեկողմ. թիւ 8ի պէս:

11. — Զորս քաղկոս (Four chalci), Պղինձ, Պտ. թիւ 114:
 Ակողմ — խոյրին աստղը կը նմանի ասուպի։ Զկան երկու արծիւները։
 Բեկողմ — Բախոսը (Nike) կը քայէ ձախու Երկարած ձախ ձեռքով բո՞նած է
 գալիսնեզակ մըր Գրութիւնը թիւ 1ի նման։ Դաշտին նշան, բախտին առկը ՃԻՄ գի-
 րիը։ — Կչիռ 5.30 կրում։

12. — Զորս քաղկոս (Four chalci), Պղինձ, Պտ. թիւ 117։

Ակողմ — թիւ 1ի նման։

Բեկողմ — թիւ 11ի նման։ Դաշտին զրերը ՃԻՄ. — Կչիռ 5.30 կրում։

13. — Թիւ 12ի տարրերանկը։

14. — Թիւ 12ի տարրերանկը, Ակողմի դաշտին մէջ և գիրը. Պտ. թիւ 119։
 Կչիռ 6.79 կրում։

15. — Երկու քաղկոս (Two chalci), Պղինձ, Պտ. թիւ 120։

Ակողմ — Տիգրոնի կիսանդրին զեղեցիկ և խոյրը չորս ժանիքով։ Աստղի
 տեղ կան երկու խոչեր 45 աստիճանով։ Դաշտին ձախ կողմը և գիրը։

Բեկողմ — Աջին դէպի վար ՎԱԾԼԵΩՆ
 ձախէն » ՏԻՐԱՆՈՒ

16. — Մէկ քաղկոս (One chalcus), Պղինձ, Պտ. թիւ 122։

Ակողմ — Ասուպի նման աստղ. թիւ 11ի պէս։

Բեկողմ — Եռոսորդներուն նման։

17. — Երկու քաղկոս (Two chalci), Պղինձ, Պտ. թիւ 121։

Ակողմ — Նախորդներուն նման։

Բեկողմ — Արմաւենիի ճիւղ մը ձախ յենուծ։ Գրութիւնը թիւ 15ի նման։

Աշուազի Բ. (Բ. Ա. 56-34)

18. — Զորս Քաղկոս (Four chalci), Պղինձ, Պտ. թիւ 132։

Ակողմ — Արտօնազդի կիսանդրին աջ, հայկական խոյրով թիւ 1ի պէս։

Բեկողմ — Բախոսը կը քայէ ձախ, երկարած աջ ձեռքին մէջ դափնի մը և
 ձախ ձառքը յենուծ կոնքին վրայ։

Գրութիւնը աջ, դէպի վար, ՎԱԾԼԵΩՆ

ձախ, դէպի վար, ՎԱԾԼԵΩՆ / ΑΡΤΑΤΑΖΔΟΥ

Այս գրամբ կոխուած է օտարազդի պղնձի մը վրայ։

Աշուազի Բ. (Բ. Ա. 30-20)

19. — Երկու քաղկոս (Two chalci), Պղինձ, Պտ. թիւ 136։

Ակողմ — Արտօնչէսի կիսանդրին աջ։ Բարձր խոյր մը, մէկ աստղով (?)։

Բեկողմ — Բախոսը կանգնուծ աջ, ձախ ձեռքին մէջ դափնի մը։

Գրութիւնը կլորակ ձախւու աջ։ ՎԱԾԼԵΩՆ ՄԵՐ . . .

Տիգրոն Գ. (Բ. Ա. 20-8)

20. — Երկու քաղկոս (Two chalci), Պղինձ, Պտ. թիւ 144։

Ակողմ - Թագաւորին կիսանդրին աջ, բարձր խոյրով և վեց ժանիքով աստղ:
Բեկողմ - Զի մը ձախ, առջևի ստքը բարձրացուցած:
Գրութիւնը քառակուսի: Վերը աջ՝ ԱՅԱԼԵΩΣ, աջին, վար՝ ՄԵՐԱԼՈՒ, վարը, ձախ, վերուփար դարձած՝ ՏԻՐԱՆՈՒ, ձախին, գէպի վեր՝ ԹΕΟΥ:

Տիգրան Դ. (Ք. Ա. 8-5)

21. — Մէկ քաղկոս (One chalcus). Պղինձ, Պտ. թիւ 157:

Ակողմ - Տիգրանի կիսանդրին աջ, բարձր խոյրով և վեց ժանիքով մեծ աստղով: Բեկողմ - Մաս կամ ծառի ճիւղ մը:

Գրութիւնը աջին գէպի վար ԱՅԱԼԵΩΣ, Ձախին գէպի վար՝ ՏԻՐԱՆՈՒ, կշիռ՝ 2.53 կրամ:

Արտաւազի Գ. (Ք. Ա. 5-2)

22. — Երկու քաղկոս (Two chalci), Պղինձ, Պտ. թիւ 160:

Ակողմ - Արտաւազդի կիսանդրին աջ, բարձր խոյրով և հինգ ժանիքով աստղով: Բեկողմ - Անձ մը կանգնած ձախ, աջ՝ ձեռքով բռնած սիզակ մը և ձախ ձեռքը վահանի յենած:

Գրութիւնը՝ աջին գէպի վար՝ ԱՅԱԼԵΩΣ/ՄԵՐԱԼՈՒ, Ձախին գէպի վար՝ ԱՐՏԱՎԱԶԴՈՒ:

Տիգրան Դ. և Երասո (Ք. Ա. 2 - Ք. Ա. 1)

23. — Չորս քաղկոս (Four chalci), Պղինձ, Պտ. թիւ 161:

Ակողմ - Մօրուսաւոր Տիգրան աջ գարձած: Աջին կը տեսնուի Երասոս թագուհին գլուխը՝ աջ՝ դարձած:

Բեկողմ - Բախտը սատած ձախ՝ գանձի մը վրայ, աջ՝ ձեռքով բռնած ամազ թեղիւրը և աջով սիզակ մը:

Գրութիւնը՝ աջին գէպի վար՝ ԱՅԱԼԵΩΣ / ՏԻՐԱՆՈՒ,
Ձախին՝ գէպի վար՝ ՄԵՐԱԼՈՒ
Վահանին տակը՝ վերէն վար՝ ՏԵՇ

Մատենագրութիւն

Paul Z. Bedoukian, Coinage of the Artaxiads of Armenia
Royal Numismatic Society, Special Publication No. 10, London (1978)

Հարեն Պատկեան, Արտավազի Հայուսութեան Գրանցեր

Մխիրարեան Տպարան, Վիեննա (1983)





Խւրաքանչիւր պատկերի վերի թիւը յօդուածին զբամի թիւն է: Վարի թիւերը հեղինակին զրգին նոյն տիպի զբամերուն նկարներն են:

ԱՐՑԱՇԵՍԵԱՆ ՀԱՐՍՑՈՒԹԵԱՆ ԹԱԳԱԻՈՐՆԵՐՈՒ ՑՈՅՄԱՁԱԿԸ

ԶԱՐԵՀ Ք. Ա. 189էն առաջ

(Արտաշէս Ա. ի արամելը էն արձանագրութեան մէջ յիշուած, բայց ոչ իրը թագաւոր)

ԱՐՏԱՇԷՍ Ա. Ք. Ա. 189—160

(Նախ Անտիոքոս Գ. ի Կառավարիչը, եւ յետոյ թագաւոր)

ԱՐՏԱՀԻԱԶԴԻ Ա. Ք. Ա. 160—123

ՏԻԳՐԱՆ Ա. Ք. Ա. 123—96

ՏԻԳՐԱՆ Բ. ՄԵԾՆ Ք. Ա. 95—56

(Ամուսնացած Պոլտոսի Միհրդատ թագաւորի աղջկան հետ. եւ յետոյ
ԶՈՍԻՄԻ Հետ)

ԱՐՏԱՀԻԱԶԴԻ Բ. Ք. Ա. 56—34

(Սպանուած Կղէռսպատրայի կողմէ 30ին Ք. Ա.)

ՏԻԳՐԱՆ Գ. Ք. Ա. 20—8/6

ԱՐՏԱՇԷՍ Բ. Ք. Ա. 30—20

ԱՐՏԱՀԻԱԶԴԻ Գ. Ք. Ա. 5—2

ՏԻԳՐԱՆ Դ.

Ք. Ա. 8—5 եւ յետոյ Ք. Ա. 2—1 Ք. Ե.

ԵՐԱՏՈ թագուհի

Տիգրան Դ.ի հետ, յետոյ թագուհի

ՏԻԳՐԱՆ Ե. Ք. Ե. 6ին

ԱՂԵՔՍԱՆԴՐ Ք. Ա. 34—30, (Անտոնիոսի եւ Կղէռպատրայի որդին.)

ԱՐԻՈԲԱՐՁԱՆԷՍ Ք. Ե. 2—4 (Ատրպատականի թագաւոր)

ԱՐՏԱՀԻԱԶԴԻ Դ. Ք. Ե. 4—6, որդի Արիոբարզանէսի:

ԹՈՒՐՔ ԲԺԻՇԿԱՆԵՐՈՒ ԴԵՐԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՎԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Հայերը արդէն իսկ իրենց շռւրջը պատահած զագանային արարքներէն միհանգէս մասնագուած էին, և իրենց համարկուած փորձերը յարմար էին միայն դէպի զիտական առարարութարան քշուող անառաներուն Այս փորձերը զիտական օքէն հաստատուած աեսութեան մը արդիւնքն էին Այսպէս, քրագմաթիւ Հայեր այս անմարդկային փորձերուն ենթարկուցան, բայց անսնք ուրիշներուն առաջ ջութեան ո՞չ մէկ պաւատ ունեցան . . . Ո՞չ մէկ զրտական արդիւնք տուիին անսնք լինեց Հայերը, որտնց զոյսութիւնը անտառներէն աւելի պատու ոզուրկ եղած էր, զիտական աեսութիւններու զոհները զարձան, Արքան որ կը յիշեմ, բժամանդէ վարուկուած հայերէն առանուած արիւնք էր կրզրութիւնութարիշ Թահոնինին ներարկուեցաւ, զինք առնգործունեացած հաշտակելէ առար, բայց բժշկուկան օքէնքներուն յառաւէ պահանջքիւ

Երբ Պաշտպանութեան Նախարարութիւնը այս վկայութիւնները ուրացու, թէ զիտարայժ Քէմալը և թէ Սալահէտինը երկրորդ նամակ մը Խմբագրեցին Քէմալը վերահաստատեց իր ստոխին վկայութիւնը թէ ժամանակի բարդութեան հայ երիտասարդներ բժամանակի ներարկելի շիճուկի փորձերու միջոցու սպաննաւոցան և այս անջնջելի բիծ մըն է Թուրք քժկութեան պատուին, Այս զարմանք կը յայտնէր թէ ինչո՞ւ շատ մը ուրիշ բժշկուկան հաստատութիւններ և բժիշկներ լուս կը մեռյին և իրենց բժշկուկան կոչումնին պատիւը չէին պաշտպաններ Բաւուկու և մատնաւանքներ թէ Պաշտպանութեան Նախարարութիւնը միայն հայտարարութեան Պատաշիւ Այս վարժարանին բարձրացին բացուած էր և իր ուսունացներէն 150ր Հայեր էին, Բայց այս ականատեսներն, Փրօֆ. Համարի Առաջարած կատարուած փորձերուն զբանար նպատակն էր ոքնուել այս շիճուկին զանազան ազգեցաւթիւնները՝ սրաի, ուղեղի, ինորդի և այլ զարձարաններու վրայ, և այս նպատակին նոմար ան բանուուր վաշտերու մէջ ձառայող Հայ զինուուրները կ'զգագործէրը, Առարձութիւն Հայուսաւանի Պետական կեղրանական Պատմական Արխիք. ը միակ անդն և որ այս փորձերուն վերաբերեալ վաստաթուզթեր պահուած են և մանրամասնութեամբ նըշուած ու ցուցակագրուած են,

Ներք ճշմարտութիւնը կ'ուրանային և աճշմարտութիւնը հաստատել չէին պահանջեր, երբ այս վիճարժուութիւնը յառաջ կու զար, Տքթ. Ա. Ասանճեանը յայտնեց թէ Փրօֆ. Համարի Առաջարած շիճուկի փորձերու հեղինակը, մտային խանգարումի ծանր վիճուկէ մը կը տառապէր և զինք սափազգործոր սահմանափակուած էին իր բժշկուկան վարժարանի զարմանաւուն մէջ։ Անորոշ և թէ այս խելագարութեան վիճուկը ծրագրաւուած էր կոմ թէ ան անխուսափելի արդիւնքն էր այս բնդ հարումին, որուն կ'ենթարկը կը լուսաւ Անորոշ և թէ այս խելագարութեան վիճուկը ծրագրաւուած էր կոմ թէ Ասանճեանը պատճառու իր ունեցած մզգուաննչներուն։ Տքթ. Ասանճեանը Մազհար Հարցարանից Յանձնաժողովին կոչ ուղաց որ այս հարցը քանի Ամանաւանդութիւն աշխատի և թէ Տքթ. Ելքիբրի սպանկաններէն մին իր յայտնէ թէ Ելքիբրը զարծու զեր մը ունեկը բժամանակի զինքի Հայ զարմանակի ի Համաշխարհային Պատերազմին բացուած էր և իր ուսունացներէն 150ր Հայեր էին, Բայց այս ականատեսներն, Փրօֆ. Համարի Առաջարած կատարուած փորձերուն զբանար նպատակն էր ոքնուել այս շիճուկին զանազան ազգեցաւթիւնները՝ սրաի, ուղեղի, ինորդի և այլ զարձարաններու վրայ, և այս նպատակին նոմար ան բանուուր վաշտերու մէջ ձառայող Հայ զինուուրները կ'զգագործէրը, Առարձութիւն Հայուսաւանի Պետական կեղրանական Պատմական Արխիք. ը միակ անդն և որ այս փորձերուն վերաբերեալ վաստաթուզթեր պահուած են և մանրամասնութեամբ նըշուած ու ցուցակագրուած են,

Կը յայտնուի թէ Նորէն Երզումկայի մէջ, բանակի բժիշկի հրամանաւուր Համար շիճուկի փորձերու երկրորդ շարք մը կը կառարէր, երրորդ բանակի երեսանիքորդ հետեւակ զօր սրամանի ի հայրուրդ զանդի Հայ սպայ մը կը պատմէ թէ այս փորձերուն կ'ենթարկան ի հայ Պահանձնական Արքայի Այս վարժարանի Առաջարազմին բացուած էր և իր ուսունացներէն 150ր Հայեր էին, Բայց այս ականատեսներն, Փրօֆ. Համարի Առաջարած կատարուած փորձերուն զբանար նպատակն էր ոքնուել այս շիճուկին զանազան ազգեցաւթիւնները՝ սրաի, ուղեղի, ինորդի և այլ զարձարաններու վրայ, և այս նպատակին նոմար ան բանուուր վաշտերու մէջ ձառայող Հայ զինուուրները կ'զգագործէրը, Առարձութիւն Հայուսաւանի Պետական կեղրանական Պատմական Արխիք. ը միակ անդն և որ այս փորձերուն վերաբերեալ վաստաթուզթեր պահուած են և մանրամասնութեամբ նըշուած ու ցուցակագրուած են,

Հայոց ջարդին մէջ ձեռնամուխ եղող
Թուրք թժիշկները որպէս մասգործներ
նկարագրելը անոնցմէ ոմանց ըմբռնումէն
չի տարբերիր։ Արօր պաշտօնեայ մը, «Ր
Օսմանեան Կառավարական Պաշտօնեանե-
րու Վարժարանը ուսանած էր և որ մա-
տէն ծանօթութիւն ունէր կարգ մը նշա-
նաւոր Թուրքերու հետ, որոնք ձեռնա-
մուխ էին ցեղասպանութեան իրագործ-
ման մէջ՝ Շիարքէրիրի և իր հա-
կակշին տակ եղող շրջաններու երեսիի
անձնաւորութիւնները՝ Թուրք թժիշկի
մը կոզմէ արտայայտուած այսպիսի ըմ-
բռնում մը կը յայտնէ.՝

Ալղիկ Պէտ անունով թժիկ մը ինձի
պատմեց թէ երբ Մէրզիֆուն կը գտնուէր,
Սվագի նահանգ, լսեց թէ Հայերէ բազկա-
ցած կարուան մը ջարդուելու կը զրկուէր
Ան Խայմ ուսամին գնաց և ըստ «Գիտենք»
թէ թժիկ մըն հմ և թէ թժիշկներն ու
մասգործները իրարմէ չեն առարերիր
որովհետեւ թժիշկներուն գլխաւոր պաշ-
տօնը մարդ արարածներուն միսր մորթեր
է, Ներկայիս Բայսամալին պարտականու-
թիւնը մեր պարտականութիւնէն չի տար-
բերիր — մարդ արարածներու մարմին-
ները մորթել ուստի կը խնդրեմ որ
զիս արտօնէք այս վիրուրուժական որո-
ճաղութեան անձամբ ականատես Ըլլովա
Արտօնութիւնը տրուեցաւ. Արշաւած գոյ-
րը թժիկը չորս մասգործներ գտաւ. ո-
րոնցմէ իւրաքանչիւրին ձեռքը երկար
գանոսկ մը կար: Ոստիկանները Հայերը
ատար անձեր հաշուաւզ խումբերու կը բաժ-
նէին և զանոնք մէկ մէկ մասգործներուն
կը զրկէիս: Մասգործը Հայէն կը պահան-
ջէր որ իր վիզը երկարէ, և ան կը կո-
տարէր այդ պահանջքը ու ոչխարի պէտ
կը մորթուէր: Բժիշկը անոնց մահաւան
գիմաց տոկուլու կարգութիւնն զարմա-
ցաւ: Զաները ոչ մէկ բառ կ'արտասանէին
և վասի ոչ մէկ արտայայտութիւն ցայց
կու տային:

Աւելի ուշադրութեան մը այնէ,
թէ Մէրզիքուսի (Մարզուան) հովիս-
խամբ բժիշկ մըն էր. Տքի. Ֆայիք. Երբ
ան ձերբակալուեցաւ. Թուրք օրաթերթ
մը ուշադրութեան յանձնեա այն հռապ.

թիւնը, թէ բացի իրեն վերագրուած ան գթութիւններուն, ան կը պարծենար իրեն ևնթակայ հզող հազարաւոր Հայեր ջարդած ըլլալուն։ Մէրգիֆունը կը դառնուի Պոլսէն արեւելք, 250 մղոն հեռաւուրութեամբ, Ավազի նահանգին մէջ։ Նահանգային վարչաձեկի կառուցին համաձայն, բայմահամը ստորագաս է մուրեսէրիթիւն, որ նահանգին հօմիսւրն էր։ Սակայն, ինչպէս Գերմանացի գործիչ Մոզէւը Պէրլին տեղեկացուց, Ֆայքիքը, որպէս Մէրգիֆունի Խթթիւնատին գլխաւորը, նահանգի կառավարիչ Մոււամարի հետ ուղղակի կը հազորդակցէր։ Փոխանակ իր անմիջական գլխաւոր մուրեսէրիթիւն միջնոցաւ Գիտակից դառնալով Մէրգիֆունի մէջ իրագործուած գայրագութիւններուն կարեն, բռւթեան, Բրիտանուկան փոխ Բարձրագոյն Գոմիսէրը Պոլսոյ մէջ։ Փոխ Մովակալ Ռիշըրտ Ռէէպպ, մանրամասն տեղեկագիր մը զրկեց Պալֆուրին, 17 Փիտր, 1919ին, որուն մէջ Տքթ. Ֆայքիքը յաճախ յիշուած էր որպէս գլխաւոր կազմակիր պիշը քաղաքին մատաւորապէս 13 000 Հայոց բնակչներան։ Ֆայքիքի անունը՝ գրլիւուր մեղսուկիցներու ցանկին առաջինը

Համաշխարհային Պատերազմի ընթացքին. Բրիտանական Արտաքին գործոց Նախարարութիւնը վատերագրերու երկար շարք մը հրատարակեց: Այս վատերագրերը հաւաքած էր պատմագիր Անգլիա մինչև առաջնա նախարարնին մէջ կը հաստատէ թէ Մէրգիփառնի ջարդերը տեսի ուշագրաւ էին ռուրիշ տեղերէ. ուր Հայոց դէմ պատրաստուած Օսմանեան կառավարութեան ծրագիրը կ'իրագործուէր . . . և նպատակ չկար տեղահանները որոշուած հանգրուանը զրկել: Անոնց կարաւանները ամբողջութեամբ կը ջարդուէին անմիջապէս որ ճամբան վրայ գտնուող յաջորդ քաղաքը կը հասնէին: Բրիտանական Արտաքին Գործոց Նախարարութեան զրկուած գրաւոր վկայութեան մը մէջ, Տքթ. Ռւայթ. Մէրգիփառնի Անտոտէ Ամերիկան Գուէճի Տնօրէնը, որ ջարդերուն ամբողջ ընթացքին հոն կը գտնուէր, կը շեշտէ թէ քրազմաթիւ դատապարտեաններ բանահերէն ազատ արձակուած էին և ջարդերու վայրերը այս ա-

ւոզակներուն խօսմբերով կը վիտային . . . :
Կ'ենթագրուի թէ Մէրզի փառնի 12,000
հայերէն միայն մի քանի հարիւրը ազա-
տեցան . . . կային նաև մեծագոյն հերո-
սութեան և հաւատքի տիպարներ։ Ամանք
քաջութեամբ և հանդարտութեամբ սկսան
իրենց ճամբարդութիւնը, որպէս հրամէնչա-
ցանով շաղօթեցէք մեզի համար։ Մենք
ձեզ կրկին պիտի չտեսնենք այս աշխարհի
մէջ, բայց օր մը կը հանդիպինք։

«Ան մէկ - երկու օրեր ետք վերադարձաւ և պատմեց թէ ինչպէս այն 1200 տարվի անձերը հինգ հոգինոց շարքերով իրար կապուեցան և Ամսակի քշուեցան... Անոնք կացին ներով ջարդուեցան».

Սամսոնի մէջ, Ամերիկան Հիւպատուստանի ներկայացուցիչ Տիար Փիթը ի զուր ջանաց զերծանել Հայոց պարագումը և բնաջնջումը: Ան կազ կը պահէր Գօւեծին և Մէրդի փունի հիւանդանոցին հատել 25 օգոստ. 1915 ի իր տեղեկագրին մէջ կը յայտնէ թէ կառավարիչ Տքթ. Ֆարիքը համամիտ էր 300 թրք. զրուշ (սակի դրամ) առնելու որպէս փրկարգին, այս Հայերը աքսորէ ազատելու համար: Սակայն ոկը թուի թէ հայմանամբ, նենշեմերէի հրամանատարը և քաղաքապետը իրար համաձայնութեան մը չեկան թէ ինչպէս այս գումարը պիսի բաժնուին:

Վերջապէս, Յոյն Փրօֆ. Զէնէտիս
հետեւալը կը պատմէ այս գաղանային ա-
բարքներուն մասին:

«Կացիններ կը գործածէին զանոնք
(տեղահան և զողովները) սպաննելու համար,
Զանոնք կը մերկացնէին և միայն ներք-
նազգեստով կը ձգէին և մեծ փոսի մը ե-
զերթը կ'առաջնորդէին։ Հան ծունկի կոռ
գային անոնք, իրինց ձեռքերը կռնակին
կապուած, և իրինց զլիսուն տրուած կա-
ցինի հարուածներով շուտով կը սպաննու-
էին . . . Նոյն ձևով կը սպաննուէին Հայ-

եկեղեցականները՝ Անոնցմէ մին, Մամբրէ
քահանայ, ազօթքի պահուսն սպաննուեցաւ
— իր տղան կողքին էր կեցած . . . Ան
(Կառավարիչ Յայքիքը) յաճախ ինձի ըստ
թէ ինք և նկատելերէի հրաժանաւարը
պարզապէս գործիքներէին, իրենց պար-
տականութիւնն արուած հրաժանները կա-
տարել է: Ո՞չ մէկ Հայ պէտք է մնայ:
Ենք թէ երիտասարդ, կոյր, կաղ և կամ
անդամալոյց՝ բոլորը պէտք է տեղահան
ըլլան, անխտիք և առանց բացառութեան:

Օսմանեան Պետութեան ծրագրին մէջ վերոյիշեալ ձևով սպանդներ երբեք տարրորինակ չեն: Իրենց ամենալայն իմաստով՝ իրագործում մըն էին որ կարելի է կոչել «գործադրում»: Թոյնպին այսպիս կը պատճառաբանէ իր «մարտահրաւերը և հակազդեցութիւն» տեսութեան մէջ: «Այն մարտահրաւերը որ Օսմանեան կառոյցին ուղղուած էր հակազդեցութիւն կը պատճառէր... իրենց նոր հապատակներուն հետո որպէս մարդկային հօտեր և նախիրներ վարուիլ, մարդկային արժէքները հաւասար վերածելով վրանաբնոկին հովիրի շռւնինց: Սակայն հօտերու և նախիրներու գոյութիւնը միայն իրենց տէրերուն ոգտին համար է, անոնց գոյութեան և ապրելուն ուրիշ որեւէ արդարացում չկայ: Անմիջապիս որ անոնց պիտանի ըլլալը նուազի կամ դադրի, և կամ երբ անոնք նկատուին որպէս թողօն և ոչ թէ սեփականութիւն, անոնք կը սպանուին: Մարդկային զաներուն միակ տարրերութիւնը կենդանիներէն այն է թէ անոնք սպանուելէ ետք կը դադրէին օգտակար ըլլալէ: Հայոց սպանդը գործնական էր նաև ուրիշ ասպարէզի մը մէջ — ան ծառայեց իրագործմանը թրքական նպտառակին, որ է կազմութիւնը համասեռ ազգային կառոյցի մը:

(Մնացեալո յաջորդիւ՝ 4)



ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

YOVHANNES TLKURANTS!

Յայտնի իրանագիտ և հոյագիտ James R. Russell լուս ընծայած է (1987) «Երաժշակաբան մեծագոյն բանաստեղծներին Յավհաննէս Թլկուրանցիի վրայ զիրք»՝, Yovhannes Tlkurantsi and the Mediaeval Armenian Lyric Tradition ամեզառով, դեսպիլոնիոյ Համալսարանին Armenian Texts and Studies մատենաւորին իրեն հօթներորդ հատոր:

Ահաւասիկ գրքին բավանդակութիւնը:

Introduction (էջ 1-17), Songs of Love and Spring, արուած են առաջերար էն տաղերուն անգլեր հանդերձ բազմաթիւ ծանօթութիւններով (էջ 27-104), Yovhannes and Asha (էջ 105-116), Wisdom Poems (էջ 117-137), The Lay of Brave Liparit (էջ 139-147), The Marvels of Narekatsi (էջ 149-155), The Lay of St. Alexianos (էջ 157-163), Songs of Creation and Adam (էջ 165-187), Three Festal Hymns, այսինքն՝ Գանձեր (էջ 189-196), Index (էջ 197-198), Հայերն ընագիրներ ԻԴ + Ե + Դ (էջ 201-255):

Յավհաննէս Թլկուրանցիի առաջերուն լեզուն ըլլալով միջին հայերէնը՝ անշաւշապիտի կիրարէկը անօր յատուկ բացատրութիւններ, որոնք ի հարկէ պիտի զժուարացնէին թարգմանչին գործ:

Թիրես որոշ չափով հետաքրքրական ըլլան հետեւու նկատողւթիւնները՝ լուսաբանելու համար զանազան կէտեր:

1. — էջ 39, տող 3. «I remember love, if you forget love», թարգմանուած է, «թէ սէր յիշես ու թէ յիշես տողը (էջ 203). — Ճիշդը պիտի ըլլար, «If you remember love, if you forget love»:

2. — էջ 48, տող 13. «Like gold foil held close to the taper» գրուած է իրեն թարգմանութիւն «Ձէտ ըզթիթեղն ի մամի ի մաս տողին [էջ 205]. — Հաս հայերէն «ըզթիթեղն» բառը տպագրական հին վրի-

պակ է. ուղղելի է «ըզթիթեղն»։ Այս տողին մասին արուած ուշը բուրովին բանագրոսիկ է։

Նման տող մը կը գտնուի նաև 13րդ տաղին մէջ (էջ 214). «Բայ զթիթեղն ի հաւըն որ է ի վատման»։ Հաս ալ կրակին մօմ գացողը ոչ թէ թիթեղն է այլ թիթեանը՝ այսինքն սիրահարը։ — Հման Յավհաննէս թումանեանի չքնազ տաղերը.

Առում են, չն թիթեռները,
Որ զիշերուայ խաւարում,
Երակ ձըրագ, սրակ կըրակ,
Որակ լոյս է հէնց վառում,
Հոււաքում են, չուրջը պատում,
Մէջն են ընկնում խելագար,
Առում են, թէ՝ չն Փարւանայ
Զանիլներն են սիրավառ։
Հշատագիրուց թե են առել,
Դորձնէլ թեթև թիթեռներ,
Ու ատկաւին հաւը ահանելիր։
Մէջն են ընկնում անհամբեր։

(Բանաստեղծութիւններ, տպ. 1922, էջ 97):

3. — էջ 49, տող վարէն 5. «Wherever you went they would call you back» թարգմանուած տողին դիմոց հայերէն ընագիրը կ'ըսէ, էջ [206]. «Ընդ որ երթաւ յետք [Ճիշդը՝ հետզ] կոչին», այսինքն, «Wherever you went they would follow you»։

Հայերէն բնագիրներու ապագրութեան մէջ անխուսափելիօրէն կը գտնուին սրբագրելի տողներ։

1. — էջ [206], առաջին առաջին տունը տպուած է սապէս։

Հոյս երեսացդ ամ քո փափաք,
Քաղաք կութան, Զին ու մաշին,
Թէ տեսնու զվարսն Հնդըստան,
Ընդ որ երթաւ հետք կոչին։
Փիխանակ ըլլալու։

Հոյս երեսացդ է քո փափաք,
Քաղաք կութան ու Զինմաշին,
Թէ տեսնու զվարսն Հնդըստան,
Ընդ որ երթաւ հետք կոչին։

2. — էջ [226], «Հիմիկ ճարտար բիշէն ևս գուց տողով սկսող տաղին թիրի և սիստ տողերուն ուղիղ ընթերցումները կը գննաք սոսրին, ինչպէս նաև պակսող է. տունը, ուր Թլկուրանցին կը յայտնի իր ձերացած ըլլալը։

1. — Հիմքիկ ճարտար բժիշկ ես դու
2. — որ մընացիր քան զմագ բարտկ
7. — Երբ քան զաշխարհու ես շտա
անմիտ

10. — որ խրատէ զաշխարհու յերակ
19. — Դու մատումբդ ի հետ չուղնես
22. — քո հոգոյդ յէ՞ր ես փաթերոկ
լ. տուն

Մերացար ու չմռացար,

Ժիմէ մեաց քեզ ժամանակ,

Որ զասենիս դու սիրացիր,
զանդէն թողեր ես բըրիակ:

33. — Գիտեմ զի յոյժ եմ մեղաւոր

44. — Աղտեղցիր զագիդ մեղաւոր:

3. — Եջ [231], ապ 35,
չի գաւազանին անկաւ.

պիտի ըլլայ,

Ի վերայ գաւազանին կոնգնու:

Նոյն էջ, առզ 45,

«Զաւրէնս քեզ համարով առյ».

պիտի ըլլայ,

Զաւրէնս քեզ հրաման ով տոյ:

4. — Եջ [235]. — Կրկնալեզու, Տազ
Աիրոյ, ուղղելի է ըստ հետեւելին:
Ա.

Յայտուր էի ես խիստ տըրառում,
ենկիլէնտի էսկի տորտում . . .

Տաղը Յովաննէսի ծայրանունով գըր-
ուած է, հետեւբար տաշին տողին տա-
շին տոռը պիտի ըլլայ Յ.

Բ.

Ունքեր ունէր ինքն կոմար,
Ղարաբար կօղլարի խումար . . .

Իւզիւ կուլիխան ու զամար:
Գ.

Վայրի եղներու նման . . .

Յովաննիսի ծայրանունը կը ժամանա-
չէ տուներու չիտակ կարգը. հետեւբար
վ. տոռով սկսող չորրորդ տունը պիտի
կանխէ երրորդ տունը, որ Ա. տառով կը
սկսի:

Յարգելի հեղինակին հայկական սիւ-
թերու հանգէպ ցոյց տուած հետաքրքրու-
թիւնը զնահատելի է անտարակոյս: Իր
կատարած սոյն թարգմանութեան շնորհիւ
անդլիտիօս ժաղովուրդներուն ժատչելի
կը դառնայ սիրերգակ մեծ գուշան թլկու-
րանցի Յովիտննէսի դրախտանամ դիւանը:

Ն. ԱՐԲ. ՄՈՎԱԿԱՆ

ՀԱՐՑՈՒԽՆՔ - ԺՊԻԾ

Հեղինակ՝ ԶԱԿԵՆ ԵԿԵՂԵՑԱՆ

Քերթողներ կան, որոնք իրենց վաղ
երիտասարդութեան, իրենց զբացումնե-
րէն և մտածումներէն բիւրեղացած ցու-
քեր թերթերու և հասորիկներու ճամբով
կը ժամանացան մեր զգայարանքներուն:
Անկէ անդին, տարիներն ու աշանամենակ-
ները կը թաւալին և մեծ լուսիթիւն մը
կը պարուրէ անոնց անունն ու յիշատակը:
Այս յանկարծ, օրին մէջկը կու գայ անոնց
ձայնը աշխարհի հնաւուոր մէկ անկիւնէն:
Կ'առնես գիրքը ափերուդ մէջ, կը գար-
ձընես էջերը, խորհնելով թէ ժամանակը
յաջաղած է յղկել իր զգացումները և գու-
նազրդի իր խոհները, բայց կը արամիս
երր կը հաստատես թէ հեղինակը ոչ միայն
մնացած է հոն ուր էր, այսինքն ըրուծ է
տեղ - քայլ, տյլի բռնած է սահանջի տ-
մօթայի ճամբան: (Մանր այս սրակականը
անոր համար, վասնզի գրականութիւնը
սրբազն զետին մըն է, ուրկէ կատար-
ուած նահանջը - կեանքի գրեթէ բոլոր առ-
պարէզներէն կատարուած նահանջներուն
նման - հաւասար է սրբազդութեան):

Զաւէն եկէնեան դժբախտարար կը
պատկանի այս զամակարգի գրազներուն:
Խոսուում մըն էր ան երր 1951ին մեզի
կը բերէր իր ուղանքին Հնայը և երկու-
տարին ետք՝ ՇՄարդը Վեր Աստղերէնը:
ՇԱՐԳՈՒՔ - ԺՎԻԹԱՐ (տաղերս գրողը նոյն
խորագիրը փարձած էր տալ իր առաջին
քերթողազրքին - կատարեալ վրիանք
մը -, բայց յետոյ ժայիսը փոխարինած է
տորբեր բռնով մը, գիտակից անոր ան-
նշան սերկայութեան: Տեղին է հոս յիշել
թէ Անուշ Գրիգորեանը ևս նման խորա-
գիրով մը մկրտած է իր գիրքը, միայն
թէ հակադիր քենաներու վրոյ կեցող բա-
ռերը կամբջելու հմարը ևս է ընտրած
գծիկին տեղ: Ուրիշ հարց՝ թէ պատահած
է արդեօք որ երկու հեղինակներ - ան-
շուշա իրարմէ անտեղեակ - նոյն անունը
դրաշմած ըլլան իրենց երկերու ճակտին),
տարւոյս սկիզբը Սիւնիի (Աւարալիս)՝
մէջ լոյս տեսած միջակածաւու (100 էջ)
հատարը կը ծոցուորէ 1983-1987ի ժիշե
գրի ինկած իր 70 քերթուածները:

«Հայրենական», «Աիծոյ Մորմաք» և «Ընդհանուրական» ստորաբաժանումներուն ներքեւ պառկող քերթուածները, Հնչեակենար՝ մեծաւ մասամբ, հայկական ընդհանուրացած չափով (14 վանկանի 14 տողեր), կը փորձեն կապկումը ընել թէքենանի թէքնիքին: (Որքա՞ն մեծ է թիւը Հայ Բանաստեղծութեան իշխանին քղանցքին կառչի՝ կամ գէթ իր շուրջին ապաւինիլ, իր հմայքովը տաղաւարուիլ ճգնողներուն):

Եկենեանի կառուներուն մէջ յաձախ կարելի է գտնել պատկերներ՝ որոնք չեն լայննար, միտքեր՝ որոնք չեն խորանար և յոյզեր՝ որոնք չեն տարածուիր: Կան նաև քերականական անձողութիւններ և կէտոդ բակոն վրէպներ:

Ալ չենք հարցներ թէ ի՞նչ է բրած (այսինքն՝ գրած) հեղինակը 1983 ը կանխող երեք տասնամետակներու ընթացքին, թանի մը նմոյշներ իր գործէն:

Էջ 50, «Ծիծուք իմ» վարէն Յրդ առղին մէջ: Եկենեան առեղծուածի մը առջեւ եր գնէ մեղ երբ իր մտքին ուղղելով իր խօսքը՝ կ'ուժ: Եթու կը բամեն զիս յաւես միհեմ եռուն տեխարիենք:

Յաջորդ էջին մէջ՝ «Դուն ու Ես», կը դժուարանաս նշելի թէ դունը Աստուծոյ, ուղղուած է թէ մտրու: Այնքան ատրատ է սացուած սահմանագիծը երկութիւն միջև: Զեայ յոտակ, բիւրեղատած խոն:

Էջ 57, «Ծաղիկներ», Յովհ: Շիրազի յիշտակին ձօնած քերթուածին երկրորդ տան պատկերը անհարազատ է: Ծաղիկները լոյսին ու մորիկին եր սպասեն թէ ոչ զարնան մելիմ համբոյշին: Գարնան համբոյշը չընդունած, իր բաժակը ամրան արեւուն կիղիչ նետերուն դէմ տուածին անգամ բացած ինքնայտակի ծաղիկ է արդեօք բանաստեղծին երկաւայտածք:

Էջ 62, «Արգարութիւն» քերթուածը միմնէն վիրաւորներէն է կէտադրութեան անկանոնութեամբ: Առաջին տողի ծայրէն թուած է ստորակէտը: 4րդ տողին մէջ փութն է փոխարինած ստորակէտը, 5րդ և 6րդ տողերն ալ կ'աւարտին անստորակէտ, 7րդին մէջ քովքովի թիմուած են անապս անվերջ նեղեն ու մղեղ բառերը, յաջորդ տունին չկիսատ տուները տպեղ ու տափակ պատկեր մը կը յօրինեն, 9րդ

տողի աւո՞ղ ձայնարկութիւնը ստորակէտով չէ բաժնուած զինք կանխող բառէն, 11րդին մէջ ակնբախ է երկու բայերուն մէջ ստորակէտի չգոյութիւնը, իսկ զերծնթեր տողին մէջ բութը գուրեկ է բոլորովին գոյութիւնն իրաւունքէ: Խմաստը աւելի յստակ ընծայելու համար պատշաճ կ'ըլլար որ անբիւը կանխէր ազգերեն բառը, քանի որ աշխարհի ազգերուն է ակնարկութիւնը և զանթիւը չէ որ աշխարհը որպակելու է կանչուած:

Էջ 64, Թամամեան վարժապետին յիշտակը ոգեկոչելու կանչուած կտորը կը կրկնէ սախորդներուն մեղքը: Հեղինակը իր մտերիմներուն վերջին յարգանք մը մատուցանելու ազնիւ տենչչէն մտրակուած՝ ուղած է անպայման և ամէն գնով բան մը բանի: Ու արդիւնքը կ'ըլլայ ճապաղ ու ծամուած խօսք, անջիղ ու անտւիչ, ելիքսիրէ պարպուած տողեր: Եկենեան, ուրիշ շտաբուն նմտն, կը յամառի սուղ ըերու գործածութեան մէջ ու 5րդ տողը կը բանայ Կրցուր բառով: Աստուծոյ սիրոյն, եթէ գրէր Կրցար, ստանան պիտի յաջողշէ՞ր արդեօք զայն տարբեր հնչել: Նաև, ափ մը աստեր: Եղակի ավին քով տօնը յոդնոկիով չի ենար:

Էջ 84, «Խողողութիւն», երազն արգուր մեր յօյսին: Յոյսին երազը, եթէ կրնա՞ս՝ մէջէն ելիիր: Խեղճ առ երազ բառը նարչրկուած ու իմաստազրկուած է համբակ քերթողներու գրչին տակ:

Այս բոլորով հանգերձ, պէտք է ընդունիլ սակայն թէ որոշ հշմարութիւն մը կայ ժողովրդական, բերնի ծամոց դարձած արտայայտութեանը մէջ թէ սփամանկները փոխուած ենք, Ներկայ և գալիք գարերը չեն կրնար ծնիր ինչպէս նարեկացիներ ու Օդաստինուներ, նոյնպէս ալ Պախեր ու Պէթհովէններ: Շէքքիրներ ու Տանթէներ: Պէտք է յակամայ հաշտուի միջեկութիւններու և տափակութիւններու հետ, մինչև որ մեր զգայարանքները կարիքը զգան անդրաշխարհէն եկող բայց մարդկութեան մեծ սրտին խոր ու իրաւ արովին հարազատ արձագանքը հանդիսացող առողջ ու անսուտ ձայներաւ:

Դ. ՃԱՐՏՈՐ

ՅԻՍՈՒՆ ՏԵՐԻ ԱՊԱՀ

Ա.ՄԵՐ. Յ. ՊՈՏԲԻԱ.ՐՔ ՀՕՐ
Ա.ԲՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Կր շարունակէ գէպի բարեւքում իր թնականոն ընթացքը: Բժիշկը մասնակի կերպով երկիցաւ բացաւ գաճէ փամոյթին սրունքին՝ զիրաւորուած կէտերուն համապատասխանող կէտերը և հաստատեց ուկրին ամբապնդուած ըլլալը: Հաւանաբար, երկու կամ երեք շաբաթ յետոյ, Սրբազն Հայրը պիտի կարենայ Աստուծով իջնել անկողինէն, ուր է այսօր (29 Յունուար) քառասուն օրերէ ի վեր: Յաւերը անհետացած են բոլորովին. ջերմութիւնը գրեթէ բնականոն է, բարձրացած չըլլալով աւելի քան 37 աստիճանը: Միակ նեղութիւնն է ձանձրոյթը անշուշտ, որուն սակայն քաջութեամբ կը յաղթահարէ, ընթերցումով, փոքր ի շատէ պաշտօնական պարապումներով և գրելով: Ընկողմանած դրութեան մէջ է որ գրեց «Սիոնսի Յունուարի և Փետրուարի խմբագրականները և իրմէ ստորագրուած այլ գրութիւններ:


Միաբանք շարունակ կ'այցելեն. համակրական արտայայտութիւնք կը շարունակուին ամէն կողմէ: Լոտինաց Պատրիարքը, միւս հոգեռոր պիտիր և միաբանութիւններ դարձեալ այցելեցին: Երօւսապէմի կառավարիչը՝ Մբ. Քիգրոչ, որ քանից վիխանորդ էր զրկած, ինը նանձումբ և ա այցելեց, նոյնպէս հիւպատոսներէն ոմանք, մեր Ամանորին ութիւն Արտասահմանէն, մինչև Ամերիկայէն և Հնդկաստանէն ևս, հասած են ցաւակցական և բարեմազթական հեռագիրներ և նամակներ: Առաջին հեռագրողը եղաւ Արմենակ Պէյ Կոմմոստական՝ Եզիզիպտոսէն, ոպա բարերար Գալուստ Պէյ Կիւլպէնէն-իան՝ Փարիզէն, երկիցս. Բարեգործականի կեդրանը, Տիգրան Կոմմոստական, Արշակ Զօպտնեան, Տիկին Քէօլէնեան՝ Նիսէն, Առորւց Կաթողիկոսը՝ Համայէն, Ղպտինեան Պատրիարքը՝ Գահիրէէն, Գորիզակը՝ Երքանու, Երևանի Տիգրան, Փարավոն, Ակինհան՝ Վիկիննայէն, Տ. Վառշապտուն Արքան, քահանաւից պառկ ինհանուու:

Հագարաքութիւնը՝ Փարիզէն, և քանի
մը հարիւր ուրիշներ, սահմանակից և
հեռասահման երկիրներէ։ Շարաթ մը առաջ
հասւ նոյնպէս Ամենայն Հայոց վեհ։ Ա.
Հայրապետին հետագիրը, որով Նորին Ա.
Օծութիւնը իր վրդավմունքը կը յայտնէր
և մաղթանքներ կ'ընէր, և կը հաղորդէր
թէ Միաբանութեամբ հանդերձ բժշկու-
թեան ազօթքներ ըրած են Ա. իջմիածնի
Մայր Տաճարին մէջ։

(«Սիսն», 1938, Ժ.Բ. Տարի, Փետրվար,
 (Թիւ 2, էջ 60):

Արկածին ճիշդ վաթոսւներորդ օրը (18 Փետր.) բժիշկը քակեց գաճին պատեանը. հաստատուեցաւ ոսկրին բուժումը և ուրախացանք ամէնքս. Անմիջապէս յաջորդ օրը սկսոն մարձումի գործողութեան, երկու ամիսներու անշարժութեան և սեղմումին պատճառաւ ընդարձացած մկանունքն ու ջիզերը զօրոցնելու և արեան շրջանը կանոնաւորելու համար: Չորս օր վերջը, անթացուպերով և հիւանդապահներու օգնութեամբ սկսաւ օրը անգամ մը իջնել անկողինէն և ստնկելեաց և քաւլու կրթանք ընել: Փորձի այս շրջանը խիստ ցուրտ օրերու հանդիպելով՝ պէտք պիտի ըլլայ քիչ մը աւելի մնալ հիւանդանոց, և բաւական կազզուրուելէ վերջ փոխադրուիլ Պատրիարքարան: Բայց ամէն օր աւելի յառաջդիմութիւն կոյ քայլելու վարժութեան մէջ ևս: Այցելութիւնք և հեռաւոր վայրերէ ցաւակցական և խընդակցական արտայայտութիւնք կը շարունակուին: Վերջին անգամ Նորին Ամենապատռութեան այցելեց Պաղեստինի շրքանաւարտ Բարձր Պամիսէրը, թէ՛ իբր հիւանդանի այց և թէ՛ հրաժեշտի համար, Ս. Երկրէն իր մեկնումին առթիւ: Այցելեցին նաև Յունաց Ըստրակ Պատրիարք Տ. Տիմոթէոս Սրբազնն և Տեղապահ Գիւլիսէ:

(«Ujung», 1938, dpt. Surab., Umrus,
Rp. 3, kg. 94):



ՄԱՅՐ ԱԹՈՌՈ Ս ԷՀՄԻԱՌԻՆ

ԳԵՐԱԳՈՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ս. Էջմիածին, 26 Ապրիլ 1988 թ.

Մայր Արուիս Դիւանը լիազօրուած է հաղորդելու Հայ Առաքելական Եկեղեցու կենտրոններին, հոգեւոր դասին և հաւատացեալ ժողովրդին, թէ Ամենայն Հայոց Կարողիկոս Տ. Տ. Վազգեն Ս. ի դիմումներին ընթացք տալով, Սովետական Հայաստանի ոլետական իշխանութեան ուսումնով՝ Սուրբ Էջմիածինի հոգեւոր իշխանութեանն են յանձնուում՝ Գորիսի Երշաբի Տարեկան Աստուածածին վաճիր (Ժ. դար) և Խջեւանի Սուրբ Մակարավաններ (Ժ. դար), ուստի յես այսու գործող ուխտատեղիներ, ի միիրարութիւն հայրենի հաւատացեալների:

ԴԻՒԱՆ ՄՈՅԻ ԱԹՈՌՈ

* * *

Հայերէնի և ազգային պատմութեան դասընթացքը, զոր Տ. Ասողիկ Վարդապետ սկիզբէն առաջադրած էր կազմակերպել հարպինի մէջ, պասկուած է գեղեցիկ յաջողութեամբ: Երկու սեռէ պատանիներ և երիտասարդներ ուրախութեամբ կը հանեւին անոր: Հայերէն խօսելու աննշը հրամած է ամէնքը: Երբիմ հանդիսական երեկոյթներ ևս տեղի կ'ունենան: տարէցներն ալ սկսած են խօսիլ արդէն Հայերէն, զոր մոսցիր էին երկար տարիներէ ի վերը: — Հոկտեմբեր 24ին, Թարգմանչաց տօնին առիթով, կատարուեր է զրադան և գեղարուեատական հանդէս՝ և Հայ Մշակոյթի Օրը անուան տակ, Եկեղեցւոյ յարակից ազգային տան սրահին մէջ:


Հակառակ պատերազմական վիճակին, ամէն կողմէ կը փափոքին որ Հոգեւոր Հոգիւը այցելէ իրհնց: Ամէնքը կը սիրեն զինքը իր բարի սրտին և անձնանուէր և խոհամիտ հոգւոյն և աշխատասրութեան համար: — Ցուրտը երբիմ կ'իջնէ եղեր հոն մինչև 45 աստիճան զէրոյէն վար, իսկ առ հասարակ՝ 25-30, բայց չոր և տառջ ցուրտ մը, որ կազդուրիչ է անոնց համար մանուանդ՝ որոնք չեն տառապիր սիրուէ:

* * *

Անցնաղ Դիւան, 8ին, Նոր Զաւղայի մէջ վախճանած է տեղւոյն հոգեւորական ներէն երիցագոյնը, 84ամեաց Տ. Մայթոց Աւագ Քննյ. Խորայէլիսն, մատ կիսուգարեան քահանայագործութենէ վերջ: Ծնած է ի Նոր Զաւղաց 1853ին, աւազանի անունով Ցովսէփի:

Հանգուցեալը հայրն է Ս. Աթոռոյան մաննէն անձնդիր Միաբաններէն Հոգէ. Տ. Կիւրեղ Վ. Բ. ին (հետազային, 1944-49, վարամեարիկ Պատրիարքը Ս. Աթոռոյ — Ծ. Խ.), զոր և իրաւագործ կը նկատէր իր պարծանքը, և որուն չգոհացուած կարօտովն էր որ մեկնեցաւ այս աշխարհէն: — Մահուան գոյքը հետագրաւ ստանալուն պէս: Ս. Պատրիարք Հայրը, որ անձնմբ ձանցած էր զինքը Հնդկատան, և իր ձեռքէն ընդունած էր զաւակը ի ծառայութիւն Եկեղեցւոյ, Պատրիարքարանի իր սենեկին մէջ հաւաքեց Միաբանութիւնը և ամէնուն ներկայութեան պատշաճ կերպով իրազեկ ըրաւ իր զաւակը տիսուր իրազաւթեան: Հայր Կիւրեղ՝ Սրբոզն Հօր և իր միաբանակից եղբարց ցաւակից արտայայտութեանց մէջ զովացուց հայրիկից կոկիծին այրուցքը:

(Յոյն, էջ 93-95):



ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻԱԽԹԵԱՆ ԵՕԹՆԵԱԿԲ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԷՋ



Այս տարի, Յունաւարի վնրջին օրը կիրտկի գուգագիպած ըլլալուն, Եկեղեցիներու Միախթեան ազօթաժաղովները կայացան ամսուն վերջին 8 օրերու ընթացքին:

Ազօթաժաղովներու մասնակցող Եկեղեցիները նոյնն էին ինչպէս նախորդ տարիներունը: Զանց առնուեցաւ միայն Ֆրոնչիսկեանց Եկեղեցւոյ մէջ Արևելեան Եկեղեցիներէն միոյն ծէսով մատուցուած Պատարագը, Լատինաց Պատրիարքին նոյն եկեղեցւոյ մէջ մատուցած անդրանիկ Պատարագին (24 Յունուար) և նախորդին Պատրիարքին Սալէղեաններու հիմնադիր Տօն Պոսքոյի մահուան 100 ամեակին առիթով (31 Յունուար) մատուցած հրաժեշտի Պատարագին պատճառաւ:

Կիրակի, 24 Յունուար: Ինչպէս ուրիշ տարիներ, այս տարի ևս ազօթաժաղովներէն առաջինը կայացան Աէյնթ ձօրը Անկլիքան եկեղեցւոյ մէջ: Ազօթքները, ընթերցուածներն ու հոգեոր երգերը մեծագոյն մասումը կատարուեցան Արտերէն և Անգլիքէն լեզուներով: Քարոզիչն էր Անկլիքան Երէցներէն մին:

Երկուշաբթի, 25 Յունուար: Մթնալին, Ս. Յակոբեանց Մայր Յաճարը լեցուն էր ամէնազդի ազօթաւորներով: Ս. Ծննդեան և Աստուածայայանութեուն տօներու քաղցրալուր մեղեդիներ գրաւոծ էին յայտագիրը: Անոնք, ընդմիջուած քանի մը լիզուներով — Շուտտերէն, Անգլիքէն, Եթովպերէն, Արամերէնի տարբերակը, Քրիստոնի խօսած լիզուն), Գերմաներէն և Արաբերէն — կատարուած Ս. Գրական ընթերցուածներէ և ազօթքներէ, ստեղծեցին կրօնաշաւնչ մթնոլորտ մը: Անգլիքէնով քարոզ մը ընթերցան հիւրաբար Ս. Աթոռ գտնուող Գերշ. Տ. Վարդան Եպս. Տէմիքանան: Փակման օրհնութիւնը տօւաւ Լատինաց Պատրիարքարանի Դիւանապետ Մօնս. Քամալ Պաթհիչ:

Երեքշաբթի, 26 Յունուար: Լուսերուկաններու Եկեղեցին փութացած էին բազմազգի հաւատացեալներ, իրար խառնելու իրենց ազօթքն ու մազթանքը քրիստոնէական սիրոյ և միութեան ի խնդիր: Բացի Բազուքական հոգեորականներէ — Լուտերական, Անկլիքան, Սկովտական և լուն — յայտագրին մէջ մաս առաւ Յոյն-Կաթողիկէներու Եպիսկոպոս Գերշ. Լութֆի Լահնամ: Քարոզիչն էր Գերշ. Նա'իմ Նասսար, Լուտերական համայնքի Եպիսկոպոսը: Ներկաները ապա բարձրացան քովետի սրանք, ուր ճաշակեցին աւանդական հացն ու զինին:

Չորեքշաբթի, 27 Յունուար: Քաղաքիս Հրէական բաժնին մէջ զտնուող Եթովպական կլորաշէն եկեղեցին փութացած էին տարրեր համայնքներէ ներկայացուցիչներ: Մեր կողմէ Տ. Գուսան Արեգայ կարգաց Առաքելական ընթերցուած մը: Եղան նաև ոյլ լեզուներով ընթերցումներ: Համայնքի Եպիսկոպոսը Անգլիքէնով քարոզ մը խօսեցաւ և տօւաւ իր փակման օրհնութիւնը:

Հինգշաբթի, 28 Յունուար: Որոշ է վայրը ազօթաւուաքին: Հինգշաբթի և վերջին Ընթրեաց Վերնատուն: Հոյն՝ ուր մեծ օր մը, եօթնեակի նոյն օրուան երեկոյեան, մեր Տէրը հասաւատեց Ս. Հազորդութեան Խորհուրդը և իր հնրաժեշտի երկար ազօթքով խնդրեց Հորմէն որ իր հետեւորդները — քրիստոնեանները — ոմի ի-

ցեն, որպէս դռւ Հայր յիս՝ և ես ի քեզ» (Յովհ. մկ. 21): Ճախ էր յայտագիրը ու տպաւորիչ, և կը բովանդակէր տառնմէկ լեզուներով աղօթքներ ու ընթերցուածներ — Արարերէն, Երրոյներէն, Ֆրանսերէն, Իտալերէն, Գերմաներէն, Հայերէն, Յունարէն, Անգլերէն, Ռուսերէն, Եթովպերէն և Ասորերէն: Իր մասնակցութիւնը բերաւ նաև մեր Տիրացուներէն կազմուած երգչախումբ մը, առաջնորդութեամբ Տիար Սահակ Գալայաճանի և Հայր Գուսանի: Հաճնիի տնակնկալ մը եղաւ Հապէշ աղջիկներու երգեցիկ խումբը: Հանդէս եկաւ նաև Երրայտանօս Քրիստոնեաներու փաքրաթիւ երգչախումբը: Խօսք առին Բննեղիկան Հայշ Պարճիլ Փիքոնէր և Ակզմական երեց Վեր. Միւլլըր-Սքօթ: Փակման օրհնութիւնը, «Ասորը Հոգւոյ իջման» սենեակին մէջ, տուաւ Անկլիքան Եպիսկոպոս Գերաշնորհ Սամիր Քափիթի:

Ուրբաթ, 29 Յունուար: Եաֆայի գրան մօտ գտնուող Յայն-Կաթոլիկներու Աւետան Եկեղեցին հիւրընկալած էր աղօթաժողովը: Աղօթատան բոլոր պատերուն վրայ շարուած ամէնազգի սուրբներու անքթիթ նայուած քին տակ, ամէնազգի հաւատացնեալներ վայելեցին Բիւզանդէս Երեկոյիան ժամերգութեան դաշնաթաւալ մեղեդիները: Տեղի ունեցաւ հացի, գինիի, ցորենի և ձէթի օրհնութիւն: Համայնքապետ Լութֆի Եպս. Լահնօմ իր անուանի պերճախօսութեամբ տպաւորիչ քարոզ մը խօսեցաւ: Աւարտին, ներկայ հոգեւորական դէմքերը Եկեղեցւոյ դասէն տուին իրենց օրհնութիւնը — իւրաքանչիւրը իր լեզուով — ներկաներուն, և նախ իրենք ու յետոյ բոլոր ժողովուրդը ճաշակեցին օրհնուած հացն ու գինին: Աղօթաժողովին բացառար մասնակցեցան նաև Հայ և Ասորի Կաթողիկէ Համայնքապետ Հայրերը:

Շարբաթ, 30 Յունուար: Կարգը Լատինաց էր: Բայց նոյն օրը Պատրիարքը իր առաջին հանդիսաւոր Մուտքը պիտի գործէր Բնեթզեհէմի Ա. Մննդեան Տաճար: Նկատելով որ այս տարի 1000 ամեակն է Ռուսիայ մէջ Քրիստոնէութեան պետականացման, Ռուս Միաբանութեան Մեծաւորը փափաք յայտնած էր առաջին անգամ Ըլլուլով բերել իր մասնակցութիւնը Էկիւմենից շարժումին: Ռւսի, մթնչաղին, բազմազգի հաւատացեալներ խռնուած էին Russian Compoundի St. Alexander մատրան մէջ: Ռուս մայրապետներ եղանակեցին քաղցրաձայն, Մեծաւորը Բուսերէն և Անգլերէն լեզուներու գոհարանական աղօթք մը կարդաց և հրաւիրեց ներկաները ընդունելութեան:

Կիրտօկի, 31 Յունուար: Ասորւոց Ա. Մարկոս Աւետարանչի Եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ եղբափակիչ հանդիսութիւնը: Յայտագրի ընթացքին, Տ. Գուսան Արելայ Եղանակաւորեալ արտասանեց 122 րդ Սաղմոսոը: Գերշ. Տիոնիսիուս Կակկառուի Եպիսկոպոսը կուռ քարոզով մը, Արարերէն լեզուով (որ Անգլերէնի ալ թարգմանուեցաւ), շեշտեց անհրաժեշտութիւնը Քրիստոնէական համագործակցութեան:

Աւելորդ շըլլայ հոս յիշել, թէ Եղբափացիչ հաւաքը տեղի կ'ունենայ փոխն ի փոխն, տարի մը Ասորւոց և տարի մը Սկովացւոց Սէյնթ Էնտրիւզ եկեղեցւոյ մէջ:

Բացի Հինգաբթիի հաւաքէն, որ սկսաւ ժամը 4 ին, միւսները կատարուեցան ժամը 5 ին: Նկատի առած անցնող Դեկտեմբերի 9 էն ի վեր Արեւելան Երուսաղէմի և Արևմտեան Ափին մէջ ընթացք առած քաղաքական խլրտումները, խողացութեան համար մասնաւոր աղօթքներ եղան զրեթէ իւրաքանչիւր հանդիպումի ընթացքին:

Պատրիարքարանիս կողմէ, յիշեալ գրեթէ բոլոր հաւաքներուն ներկայ եղան Հոդչ. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան և Հոգչ. Տ. Գուսան Արդ. Ալճանեան:

Ուրբախութիւն է մեզ հաստատել, որ հակառակ այս տարուան բացառապէս խիստ ձմբան — անզացող անձրեին քանակը անցնող քանամեակի ընթացքին չունէր նման քարձրութիւն —, ամէն ազգէ, տարիքէ ու ասպարէզէ մարդիկ բերին իրենց սրտեանդն մասնակցութիւնը գեղեցիկ այս շարժումին, ինչ որ յայտարար նշան է թէ տարուէ տարի մտրդոց սրտին մէջ կ'արժատանայ Եկեղեցիներու միջև սին ու պատիր նկատումներով բարձրացած արուեստական պատուարները քանդուած տեսնելու և, Քրիստոսի բաղմանքին համաձայն (Ենդիցին մի հօտ և մի հոգիւշ), միակամ ու միասիրա զԱստուած պաշտելու քաղցր երազը:

գ.

Ս. ՎԱԿՈՒՔԻ ՆԵՐՄԸՆ

Ս. Վարդանանց տօնին առիթով (11 Փետր.), որ անուան տօնն է ազգիս Վեհափառ Հայրապետին, հետեւեալ հեռագիրը յդուած է Մայր Աթոռ. —

Երևանի, 9 Փետրվար 1988

Ն. Ս. Օծուբիս Տ. Տ. Վազգեն Ա.
Կարողիկոս Ամենայն Հայոց
Ս. Էջմիածին

Զերդ Մերուբեան անուանակիցութեան
տօնին ուրախ առիթով, հանեցէ ընդունիլ
մեր, Ս. Յակոբեանց Միաբանութեան եւ
Սահմանայ համայնքի գերմագին ընուհաւու-
րութիւնները, երկար ու երջանիկ օրերու
լուսպոյն բարեմատքութիւններով հանդերձ:

ԵԼԻՇԵ ԱՐՔԵՊՈ. ՏԵՐՏԵՐԵԱՆ
Պատրիարք Հայ Երուսաղեմի

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Եր. 2 Յուն. — Ս. Արքարու քաղ. մերոյ:
Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլուխաղիբը:
Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վ. Վ.՝

● Կիր. 3 Յուն. — Ս. Պատարագը մատուց-
ուեցաւ ի Ս. Յակոբ: Ս. Կարապետի խորանին
վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան
Վ. Վ.՝ Զղջանեան:

● ԲՀ. 4 Յուն. — Նախատօնակը պաշտուե-
ցաւ Հքեղօքէն զարդարուած Մայր Տաճարին
մէջ: Հանդիսապետն էր Ամեն. Ս. Պատրիարքը:
Հայրը Ապա, Միաբանութիւնը Սուրբ Աթոռոյ
շարականը երդեւով ելաւ Պատրիարքարան:

● ԳՀ. 5 Յուն. — Դաւիթ մարգարէին եւ Ցակա-
րայ Տառնեղոր (Տօն Առաքելական Ս. Աթոռոյ Ե-
րուսաղէմի): Բառ սովորութեան, առաւտեան
ժամերգութեան ընթացքին, Ամեն. Ս. Պատ-
րիարքը Հայրը զգեստաւորուած բարձրացաւ:
Ֆեանեղօքը Աթոռի պատուանգանին: «Քրիս-
տոն ԱՆ մեր, աղօթքի ընթացքին, Լուսարա-
րապետները՝ Տ. Կարեգին Արքեպոս, յատուկ
մաղթանքները ըրաւ Ս. Աթոռոյ Խահակալին
արեշատութեան համար: Օրուան հանդիսաւոր
Ս. Պատարագը՝ Աւագ Սեղանին վրայ մատուց
Պատր. Փոխ. Կիր. Տ. Կիւրեղ Եպո. Կարեկեան,

Ա.ՄԱՆԱՐԻ ՀԱՆԴԻՇ ԺԱՌԱՆԳ. ՎԱՐԺԱՐՈՒԹ ԵՒ ԸՆԾԱՑԱՐԱՆԻ

Հակառակ ոչակիրառութեան թիւի նուազումին — տրամադ այս երեսյթին պատ-
ճառները կ'երկարին քողաքականէն մինչև հոգեռուականը (սահանջը կրօնա-բարոյա-
յական արժէքներու) —, այս տարի ևս Ամանորի նախօրէին (Չորեքշարթի, 13 Յուն-
սւար), երեկոյեան ժամը 7 ին, Պատրիարք, Միաբանութիւն, ուսանողութիւն, ուսու-
ցիչներ և Ս. Աթոռոյ պաշտօնեաներ բոլորուած էին ժամանդ. Վարժարանի ճաշա-
ռատին անկիւնը կանգնած տօնածառին շուրջ, ողջերթ մաղթելու մեկնող տարիի
և հոգենորդ զգացումներով դիմաւորելու նորը:

Ցայտագիրը — 45 վայրկեաննոց սեղմ ու պատշաճ — բացուեցաւ Վարժարանի
«Սիրտ ի սիրտ» քայլերգով, որմէ ետք հակիրճ բացման խօսքը ըրու Վարժարանի
Ընդհ. Հսկող Բարչ. Պետրոս Սրկ. Ասողլեան. Սաները կատարեցին զոյգ խմբերգներ
— զեկավարութեամբ Եկեղեցական Երաժշտութեան ուսուցիչ Տիար Սահակ Գալյայճեանի
և դաշնուկի ընկերակցութեամբ Երուպական Երաժշտութեան ուսուցիչ Տիար Վահէ
Գալյայճեանի —՝ «Հայատատան. Ապրիր Ցաւիսեան» և ահմ Աշխարհը: Ժառ. Սարգիս
Տօնապետան ապրումով արտասանեց Յովհ. Թումանեանի «Հին Օրհնութիւն»ը, իսկ
Տրց. Ալեքսան Աճէմեան. Պատրիարք Սրբազն Հօր (Եղիվարդ) «Օրերը: Բարեհնորհ
Վարդան Սրկ. Պուրձէքեան և Տրց. Յովիկ Երզրումեան զուգերգեցին աերկիր Հայ-
րենին, իսկ Նոր Տարուան Ռւղերձը կարդաց դարձեալ Վարդան Սարկուագը:

Կորճ գաղաքարի մը ընթացքին, Եկենաց Երգի մեղեդիին կշռոյթով հանդիսա-
ռատն մուտք դորձեց Կաղանդ. Պատպուկը, ներկաներու հետաքրքիր նայուածքին տակ
բաժնելու նախ իր բանաւոր՝ և ապա նիւթական կաղանդչէքները: Նորին Ամենա-
Տէրունական Աղօթքի միաբերուն երգեցողութեամբ:

իսկ Գերշ. Տ. Հմայիեակ Եպօ. Նախագահց Ս. Աթոռոյն հանգուցեալ Պատրիարքաց հոգինեառուն համար կատարուած պաշտամութիւն:

● Դէ. 6 Յուն. — Նախատօնակը պաշտուեցաւ ի Ս. Յակոբ: Հանդիսապետն էր Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Տօնին բարդապետն էր Հայրն էին Հոգ. Տ. Տ. Ս. Ան և Վանիկ վարդապետներ: Ապա, Լուսարաբառակ Սրբազնը դպրութեան աստիճաններ շնորհեց ֆառանդ. Արքարանի նորեկ աշակերտներուն:

● Եշ. 7 Յուն. — Ա. Անվանուն նախավկային: Ս. Աթոռոյն Սարկաւագներն ու Ուրարակիթները, թիւով 7, սահմանամերքութեան ընթացքին պանծացուցին յիշատակը իրենց մտատիպարին: Հանդիսութեան ներկայ եղաւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը: Ս. Պատարագը Ս. Ստեփանոս մատրան մէջ — աւանդատան — մատոյց Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Կատարուեցաւ Սարկաւագական ձեռնադրութիւն:

— Երեկոյեան, ժառանգ. սեղանատան մէջ տօնին առթիւ տրուած ընթրիքին խօսք ասին Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, Հոգ. Տ. Անուշաւան Վրդ. և Բարչ. Պատրոս Սարկաւագ:

● Ուր. 8 Յուն. — Նախատօնակը պաշտընեցաւ ի Ս. Յակոբ Հանդիսապետն էր Գերշ. Տ. Հայրեակ Եպօ. Խորյոյ եան:

● Եր. 9 Յուն. — Պետոսի և Պօղոսի առանց: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գետրոսի վերնամատրան մէջ: Ժամանարն էր Հոգ. Տ. Համբարձում Վրդ.: Ս. Բ. Արքարանի աշակերտները Հայրութեցան:

● Կիր. 10 Յուն. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ Եպօ, վերնատան մէր մատրան մէջ: Ժամանարն էր Հոգ. Տ. Ռուրէն Վրդ. Ցովակիմեան:

— Կէորէ Եաք, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Հրաշափառով մուտք գործեց Մայր Տաճար, ուր նախագահեց մեծահանգիստ նախատօնակին և թափորով բարձրացաւ Պատրիարքարան:

● Բէ. 11 Յուն. — Տօն Ս. Արդոցն Առաման և Բարեկենդան Ս. Նննեան պահոց: Մայր Տաճարի Ս. Գլխադրի մատրան մէջ օրուան հանգիստուոր Ս. Պատարագը մատոյց Լասարաբառապետ Գերշ. Տ. Գորեկին Արքեպիսկ. Գաղանեան: Ապա Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, ամպհովանի ներքե, Ս. Խաչափայտի մատունքն ի ձեռին, նախագահեց եռադարձ թափորին, որմէ նուք Միաբանութիւնը երգեցողութեամբ բարձրացաւ Պատրիարքարան, ուր Պատարագի Սրբազնը նշանար բաժնեց բոլորին:

● Եշ. 14 Յուն. — Կաղանդ: Կէսդիչերին, Հայոց և Յունաց դանդերը զուարթօրէն աւետեցին Ամսորը: Լուսարաբառակ Սրբազնը քանի մը խօսք ըրաւ հակառակ ցուրտան մէծ բակը խռնուած ժողովուրդին և զպիրներուն, որոնք ապա երգեցին Ս. Ծննդեան մեղեդիներու: Առաւուն, Մայր Տաճարին մէջ պատարագեց և բարսդ մը կարդաց, ըստ սովորութեան, Ժամանակ Հոգ. Տ. Ռուրէն Վրդ. Ցովակիմ-

եան: Ապա Միարանութիւն և ժողովուրդ թափորով բարձրացան Պատրիարքարան, ուր Ս. Թ. Մանկապարտէզի վացքի կներէն մին, ծաղկեիսունչ ի ձեռին, գողորիկ ուղերձ մը ըրաւ Գերշ. Տ. Հմայեակ Եպօ. Ծրաւ պահէն թելագուած քանի մը խօսք Հուսկ ուրիմն նորին Ամենապատութիւնը շնորհաւորեց բալորին նոր Տարին և նարինչ բաժնեց ամէնուն:

● Եր. 15 Յուն. — Ս. Բարսոյի նայապետին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադրի: Ժամանարան էր Գերշ. Տ. Հմայեակ Եպօ. (վարդապետական զգեստաւորմամբ):

● Կիր. 17 Յուն. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Ս. Աստուածածնայ խորանին վրայ: Ժամանարան էր Հոգ. Տ. Գորդ. Ալճանեան:

● Բէ. 18 Յուն. — ձեռազայոց Ս. Նննեան: Առաւուեան ժամը 10ին, Ամեն. Ս. Պատրիարք Հօր Գլխաւորութեամբ, Միարանութիւնը ինքնաշարժերու երկար շաբանավ մը մեկնեցաւ Բեթղեհէմ: Հակառակ գրեթէ անամոց երկնքին հոգ էր ցուրտը, սաստիանալով երեկոյեան ձամբու ընթացքին զանազան պատիւներու արժանանալէ ետք, թափորը ժամը 11ին ժամանեց Ս. Ծննդեան հրազդարակը, ուր արդէն կը տզանցեին զոյզ Ակումբներու մեր երկառ սկասուագայլիկները, և ուր կը պատիւներու թափար շաբանը Վանք, ուր Տեսչարանին մէջ Հիւրիը պատուասիրուեցան:

— Կէօրէ ետք ժամը 2ին, Պատր. Փախանորդ Գերշ. Տ. Կիւրեղ Եպիսկոպութեամբ, Միարանութիւնը «Հրաշափառակի կարգով մուգ մուգ» գործեց Ս. Ծննդեան Տ. Վրդ. և Վրդ. Մանձկիան (Անթիւիսի Միարան): Նախատօնակին նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպօ., որմէ ետք թափօրը բարձրացաւ վանք՝ ընթիւքի:

● Դէ. 19 Յուն. — Նննեան կ ԱԱՍՈՒԱԾՍՅԱԱԾՆՈՒԹԻՒՆ: Կէսդիչերին, խորեղտաւոր զանդանարութենէ մը ետք. Ս. Այրին մէջ հաստարուեցաւ ժամերգութիւն, որու ընթացքին Ս. Պատրիարք Հայրը տուաւ իր պատգամը (առաջ 7): Խորայէլեան ուստիօկայանէն ճայնապառուած սոյն արարողութեան ներկայ եղան Բեթղեհէմի և երուսաղէմի թափարապետները (Ելիսոս Ֆրէյ և Թէտի Քօրիէք) և Զինուարական կառավարիչը: Ասկէ անդին մատուցուեցան զոյզ Պատարագները: Առաջինը՝ մեր բաժնին մէջ, Հոգ. Տ. Նշան Արդ. Թօփուզեանէ (Անթիւիսի Միարան), իսկ վերջինը՝ Ս. Այրին մէջ, Գերշ. Տ. Կիւրեղ Եպօ. և ու նաև հանդիսապետեց Զօրոհներաց, կարգին: Այս ածագ էր երբ թափօրը վանք ելաւ՝ նախահաշի:

— Կարճ գագարէ մը ետք, Միարանութիւնը պատասխան՝ վերապարձաւ նրանուղէմ:

* Երևանաղէմի մէջ, Ս. Ծննդեան ձրագալոյցի արարողութիւնը կատարուեցաւ ի Ս. Յարութիւն։ Ս. Պատարագը Փրկչի Ս. Գերեզմանին վրայ մատոյց Հոգը։ Տ. Կոմիտաս Վրդ. Եկրպէթնեան։ Տաճարի Տեսուչ Հոգը։ Տ. Վաղարշ Վրդ. Նախագահեց Նախատօնակիւն։

- Երեքշաբթի առաւտօնուն, Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարագնեց Ս. Հրեշտակապետաց Տնօսուչ Հոգը։ Տ. Սիան Վրդ.։ Տ. Հմայեակ Եպո։ Նախագահեց «Քրօննէքրին»։

- Նախատօնակիւն ի Ս. Յակոբ Նախագահեց Լուսաբարապետ Գերը։ Տ. Գարեգին Արքեպոս։

* Իշ. 20 Յուն. — Յիշատիկ մենելոց։ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց գարձեալ Հոգը։ Տ. Սիան Վրդ., այս անդամ իրրի Աւագ Թարգման Ս. Աթոռոյ։ Օրուան յատուեկ Հոգեանդստեան պաշտամունքին Նախագահեց Գերը։ Տ. Կիւրեղ Եպո։ Գարիկեան։

* Եր. 23 Յուն. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գիլանաշիր։ Ժամարարն էր Հոգը։ Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան։

* Կիր. 24 Յուն. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ։ Ժամարարն էր Հոգը։ Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան։

* Իշ. 25 Յուն. — Նախագահակիւն ի Ս. Յակոբ Նախագահեց Գերը։ Տ. Վարդան Եպո։

* Իշ. 26 Յուն. — Տօն Ալուանակոչութեան Տանի։ Առաւտեան ժամը 8.45ին, Գերը։ Տ. Վարդան Եպո։ Տէմիքնեանի գլխաւորութեամբ, Միարան Հայրեր Հրաշաւատառով մաւրու գործեցին Ս. Յարութիւն Տաճար, ուր Քիստոսի Ո. Գերեզմանին վրայ օրուան հանդիսաւոր Ո. Պատարագը մատոյց Գերը. Հանդիսաւոր Սրբազնութեամբ Վանդ վերադարձն Հայոց Թաղի մուտքէն, Միարանութիւն և դպիրներ Հոյս ի լուսոյ շարականը երդելով յառաջացան երարծացան Պատրիարքարան, ուր Գերը Լուսարարապետ Ս. Հօր Նախագահութեամբ կատարուեցաւ «Տնօրնէքրի արարողութիւն»։ Ս. Աթոռոյ բարիքներու օրնութիւննեն և Ս. Ծննդեան գեան ու Միքրութեան շարականներու երգեցութենէն ետք, Նոյն արարողութիւնը, Ժամանակակիւն մէջ, ուր օրնուեցաւ տօնին յատուեկ հերիսայի համեղ ճաշը։

* Իշ. 27 Յուն. — Նախատօնակիւն ի Ս. Յակոբ Նախագահեց Գերը։ Տ. Հմայեակ Եպո։

* Իշ. 28 Յուն. — Անոնի Ցովիսանու Կարասիսին։ Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Ս. Կարապետի Խորութիւնին վրայ Ժամարարն էր Հոգը. Տ. Անոնի Արքունիքի Վրդ.։ Տ. Վանիկ Վրդ.։

* Եր. 30 Յուն. — Ս. Անտոնի ճնճառուին։ Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գիլանաշիր։ Ժամարարն էր Հոգը. Տ. Գևոսան Արքեպոյ։

* Կիր. 31 Յուն. — Բարեկենան Անապաւի պահոց։ Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբը Ժամարարն էր Հոգը. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան։

* Ուր. 5 Փետր. — Նախատօնակիւն ի Ս. Յակոբ Նախագահեց Գերը. Տ. Կիւրեղ Եպո։

* Եր. 6 Փետր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Այր Տաճարի Ս. Սարգսի Ժամարարն մէջ, որ Նախադուռն է Ս. Աթոռոյոյ Գանձատանու Ժամարարն էր Հոգը. Տ. Սեւան Վրդ. Մանկասարեան Հոգը. Տ. Ս. Սեւան Վրդ. Նախագահեց Սարգսի կիւրեղնեանի Հոգուն համար կատարուած պաշտամունքին։

* Կիր. 7 Փետր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ։ Ժամարարն էր Հոգը. Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան։

* Ուր. 12 Փետր. — Այս տարի Մեծ Պահոց առաջին Շարաթ օրը զուգադիպած ըլլաւով Տեառնընդառաջի տօնին, Ս. Թէոդորոս Պօրմալարի տօնը կատարուեցաւ բուն օրէն երկու շարաթներ առաջ։ Առ այդ, այսօր երեկոյեան Ժամերգութիւնն ու Նախատօնակիւր պաշտընեցան նոյն զօրավարին անունը կրող Ժամարան մէջ, որ Զեռագրատառն է Ս. Աթոռոյոյ։ Հանգիստին էր Զեռագրատառն բազմավաստակ Տեսուչը՝ Գերը. Տ. Նորայը Արքեպոս. Պաղարեան։

* Եր. 13 Փետր. — Խամակայ Պարեաի հայրապետին։ Առաւտեան Ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Թարոս եկեղեցայ մէջ։ Ժամարարն էր Հոգը. Տ. Ռուբէն Վրդ. Ցովակիմեան։

* Կիր. 14 Փետր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբը Ժամարարն էր Հոգը. Տ. Անուշաւան Վրդ. Ցղջանեան։

* Իշ. 17 Փետր. — Վարդանանց մեծանանքէն Նախատօնակիւն ի Ս. Յակոբ Նախագահեց Լուսուրապետ Գերը. Տ. Գարեգին Արքեպոս։

* Իշ. 18 Փետր. — Ա. Վաղանանց զօրվացաց մերց (Յիշատիկ մենելոց և Տօն ազգային)։ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ Պատարագեց և աւուր պատշաճի բարողեց Հոգը. Տ. Անոնի Վրդ. Համբարձում Վրդ. Տ. Վանիկ Վրդ. Անուշաւան Վրդ. Հայոց Կաթողիկոս Տ. Վազգէն Ա. Բ. անուան տօնին առթիւ կատարուած «Հայրապետական Մաղթանքին» և, Պատարագի աւարտին, Հոգեհանգստեան պաշտամունքին։

* Ուր. 19 Փետր. — Իրաւական սովորութեան համաձայն, Ս. Պատարագ մատուցուեցաւ Ասորուց Ս. Մարկոս Աւետարանչի եկեղեցայ մէջ։ Ժամարարն էր Հոգը. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան։ Երթ ու զարձի թափօրները և Ասորի եկեղեցայ ու Ժողովուրդի պատմականը բրաւ Գերը. Տ. Կիւրեղ Եպու։ Ապա Միաբանութիւնը պատուասիրուեցաւ Ասորուց Գերը. Եպիսկոպոսին։

* Եր. 20 Փետր. — Կ. Պոլս Ա. Ընդունութիւն (381)։ Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գրլիասպիր։ Ժամարարն էր Հոգը. Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան։

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարի խորաններն ու գիւղաւոր սրբանիկարները վարդապուրուեցան։

• Կիր. 21 Փետր. — Բուն Բարեկենդան: Փակեալ - խորանի Ս. Պատարագը Աւագ Սեղանին վրայ մատոյց Հոգչ. Տ. Ռուրէն Վրդ.:

• Եշ. 24 Փետր. — Սկիզբն կարգա Մեծի պահոց: Առաւտուն, Մայր Տաճարին մէջ պաշտըրւեցաւ: Արևագալիշ առաջին՝ իսկ երեկոյան՝ քաղաքականի առաջին ժամերգութիւնը:

• Ուր. 26 Փետր. — Տեղանընդպառաջի մեծանոցէս Դամականին ի Ս. Յակով Նախագահէց Գերշ. Տ. Դաւիթ Սահականէց Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Սահականէւ:

— Դերշ. Սրբազնը նախագահէց նաև գիշերագիրին Մայր Տաճարին մէջ պաշտուած սեկեցէի և Նկամն կարգերուն:

— Քաղաքական գէպերու պատճառաւ, այս տարի Ժառ. մարզադաշտին վրայ չվառցաւ: Տէրլէսի աւանդական կրակը:

• Եր. 27 Փետր. — Տեղանընդպառաջ: Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց և աւուր պաաշաճի քարոզեց Գերշ. Տ. Դաւիթ Եպիսկոպոս, բնաբան ունենալով ւլոյս յայտնեցար Հեթանոսաց և փառք ժողովրդեան քամ Խորայէի:

— Կէսօրէ ետք, Ամեն. Ս. Պատրիարք Հօր Գլխաւորութեամբ, Միաբանութիւնը՝ Հրաշաբառավի մատոք գործեց Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան ժամերգութիւնն ու նախատօնակը մեր վերնամատրան մէջ, Նախագահնեթեամբ Լուսարաբազետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոսի: Առաջ կատարուեցաւ Ծորինական Որբառելեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս Թափօրապետն էր Հոգչ. Տ. Գուսան Արեղայ:

• Կիր. 28 Փետր. — Արտավան: Քիշերային և առաւտօնան ժամերգութիւնները պաշտըրւեցան և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արդ. Ալճանեան: Առաջ կատարուեցաւ եռուդարձ մեծանոնդէս թափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին և Պատառանդաւութիւնը շուրջ: Թափօրականք կ'երգէին Ալճակերպութեան շարականներ:

• Եշ. 3 Մարտ. — Երեկոյեան, Մայր Տաճարին մէջ պաշտուած Մեծ Պահոց առաջին Նկութին նախագահէց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

• Եր. 5 Մարտ. — Ս. Կիւրեղի Խուսաղիմաւցոյն: Ս. Պատարագը մատուցուեցաւ: Մայր Տաճարի աւանդառան Ս. Կիւրեղի սեղանին վրայ Ժամարարն էր Հոգչ. Տ. Պանիկ Վրդ.:

• Կիր. 6 Մարտ. — Առաւտին: Ս. Հրեշտակապետաց եկեղեցին ստենէ մը ի վեր նորոգութեան մէջ բլլայով, Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնառն մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան: Քարոզեց Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Սահական, մեկնարաններով Անուակի աւետարանական առակը:

• Եշ. 10 Մարտ. — Նկութին ի Ս. Յակով Քարոզեց Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Սահական:

• Եր. 12 Մարտ. — Յավիաննու եռուսաղիմաւցոյն: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլւխադիրը Ժամարարն էր Հոգչ. Տ. Համբարձում Վրդ. Քէշիչեան:

• Կիր. 13 Մարտ. — Տիտիին: Քաղաքական աննպաստ գէպերու պատճառաւ, վորիան Զիթենեաց լերան Համբարձման սրբավայրին, Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակով, Ս. Կարապետի խորանին վրայ Ժամարարն էր Հոգչ. Տ. Ռուրէն Վրդ. Յովակիչեան:

• Եշ. 17 Մարտ. — Նկութին ի Ս. Յակով Նախագանէց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

• Եր. 19 Մարտ. — Գառանու մանկանց Յերասիյի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխագիրը Ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արեղայ Ալճանեան: Վերաբերումը կատարելեցաւ Գառանու մանկանց սեղանին առաջին կառուցուած սեղանին վրայէն, որուն գիմաց կը պլայային 40 գոյնզդոյն կանթեղներ:

— Կէսօրէ ետք, Ամեն. Ս. Պատրիարք Հօր Գլխաւորութեամբ, Միաբանութիւնը՝ Հրաշաբառավով մուտք դործեց Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան ժամերգութիւնն ու նախատօնակը մեր վերնամատրան մէջ, Նախագահնեթեամբ Լուսարաբազետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոսի: Առաջ կատարուեցաւ Ծորինական Որբառելեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս Թափօրապետն էր Հոգչ. Տ. Գուսան Արդ. Ալճանեան:

• Կիր. 20 Մարտ. — Գառանու: Քիշերային և առաւտօնան ժամերգութիւնները պաշտըրւեցան ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցին մէջ, իսկ Ս. Պատարագը մատուցուեցաւ Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ: Պատարագեց և եռադարձ թափօրին նախագահնց Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Սահական: Թափօրը աւարտեցաւ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ:

• Եշ. 24 Մարտ. — Նկութին ի Ս. Յակով Քարոզեց Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Սահական:

• Ուր. 25 Մարտ. — Նախատօնակըն ի Ս. Յակով նախագանէց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

• Եր. 26 Մարտ. — Ս. Գրիգորի Լուսարշին (Մուն ի Վիրապ): Բառ սովորութեան, առաւտօնան ժամերգութեան աւարտին, Ս. Լուսաւորիչ մասունքը թափօրով փախազրուեցաւ Աւագ Սեղան, ձեռամբ Գերշ. Տ. Դաւիթ Եպս. իսկ Ս. Պատարագը մատուցուեցաւ աւանդառան Ս. Լուսաւորիչ սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկի Վրդ. Մանկանեան:

• Կիր. 27 Մարտ. — Գայսեան: Ս. Պատարագը մատուցուեցաւ Երուսաղէմի Հրեշտական րաժնին մէջ գոնուող Ս. Գրիգորի Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր տեղուոյն Հոգչիւը՝ Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան: Թափօրեց Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Սահական:

• Եշ. 31 Մարտ. — Երեկոյեան, Մայր Տաճարին մէջ պաշտուած Մեծ Պահոց վերջին Նկութին նախագահնց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

ԳԱ Հ Տ Տ Օ Ւ Ա Կ Ա Ն Ք

• Բ Հ . 4 Յ Ա Ն . — Կ է Ս օ Ր է ա ռ ա լ ժ ա մ բ 10 ի ն ,
հ ր ա ւ ե ր ո վ ը Յ ո ւ ն ա ց Ա մ ե ն . Տ . Տ ի ս տ ո ր ո ս Պ ա տ -
ր ի ա ր ք ի ն , Դ ա հ ի ր է է ն Ս . Ք ա ղ ա ք ժ ա մ ա ն ե ց Ա -
ղ ե ք ս ա ն դ ր ի ո յ և Հ ա մ ա յ ն Ա կ ի ր է է ի Յ ա յ ն Օ -
թ ա ս տ ո ք ս Ե կ ե ղ ե ւ յ Պ ա տ ր ի ա ր ք ն . Ա մ ե ն . Բ ա ր -
ք է է ն ի ս Գ . Ե ս ա փ ա յ ի դ ր ա ն ա ղ և , մ ե ծ ա պ ա -
տ ի հ ի ւ ր գ ի մ ա ւ ո ր ո ւ ե ց ա ւ զ ա ն ա ղ յ ա ր ա ն -
ա ւ ա ն ա թ ե ա ն ց Ն ե ր կ ա յ ա ց ո ւ ց ի ն ե ր ո ւ կ ո ղ մ է մ ե ր կ ա ղ մ է ն ե ր կ ա յ է ր հ ի ւ ր ա ր պ Ս ո ւ ր ը Ա թ ո ռ
դ ո ւ ն ա ւ ո ւ զ Գ ե ր չ . Տ . Հ ա յ ե ա կ ն պ ս . Խ ն դ ո յ ե ա ն ,
ո ր ը ն կ ե ր ա ց ա ւ թ ա փ օ ր ի ն ն ա խ ի Ս . Ց ա ր ու -
թ ի ւ ն , ո ւ ր կ ա ս ա ր ո ւ ե ց ա ւ Գ ո հ ա ր ա ն ա կ ա ն Ա -
ղ ո վ ք , և ա պ ա Յ ո ւ ն ա ց Պ ա տ ր ի ա ր ք ա ր ա ն , ո ւ ր
կ ա ս ա ր ո ւ ե ց ա ւ պ ա տ ու ս ս ի բ ո ւ թ ի ւ ն :

• չ. 12 թուն. — Անթիվիասէն (Կիպրոսի համբառի) Ս. Աթոռ ժամանեցին Գերլ. Տ. Վարդան Եպո. Տէմիքնեան, Կիպրահայոց Առաջն. Փխուսնորդ Հոգը. Տ. Եղիշէ Ե. Պրդ. Մանճիկեան և Հոգը. Տ. Նշան Արդ. Թօփուղեան, բենելու համար իրենց մասնակցութիւնը մեր Ս. Ենիշեան հանդիսավեանց: Մեկնեցան Հինգարթի, 28 թունուարին:

• 92. 13 Յուն. — Մայրամուտին, Ն. Ամեն.
Տարինենիս Պատրիարքը այցելեց Մայրա-
մանք, որու գրան զիմաւորուեցաւ Խուարա-
պետ Սրբազն Հօր և Միաբան Հարց կողմէ,
ու Հրաշափառութ մուտք գործեց Մայր Տա-
տար, ուր Ս. Գիշագրի ուխտին ետք քարձա-
ւաւ Պատրիարքարան և ընդունուեցաւ Ամեն.
Պատրիարք Հօր կողմէ:

● Եշ. 21 թուն. — Ամեն, Ս. Պատրիարքայրը, հետև ունենալով լուսաբարացնեա Գեաշնորհ Տ. Քարեգին, Տ. Հմայեակ, Տ. Կիրըղ Տ. Վարդան Արքազանները, Ներկայ եղաւ ունաց Ամեն. Տ. Տիռապրոս Պատրիարքի կողէն տրուած ճաշկերոյթին:

• Եր. 23 թուն. — Կէսօրէ առաջ, Լատինաց
որբնտիք Պատրիարք Սոնս. Միշել Սազգահ
ը Հքախումբով իր առաջին պաշտօնական
ուղելութիւնը տուաւ Պատրիարքարանիս, և
նորունուեցաւ ն. Ամեն. և բովանդակ Միա-
անութեան կողմէ՝ մեծ գահի իճին մէկ:

- Կիբը. 31 Յուն։ — Ա. Ռեխտիս երեց Միաւաններէն Դերը։ Տ. Հմայեակ Եպօ. Խնդոյեան, Ի իրք երկու ամիսներէ ի վեր կը մնար մերէջ, վերադարձաւ իր բնակիալայրը՝ Մայամի։
- Եշ. և Փետր. — Կէսօրէ առաջ, Ազրլինի առերակնան Եկեղեց. ոյ պետը այցելեց Մայրաճար և ապա ընդունուեցաւ ն. Ամեն. կողմէ Պատրիարքացան։

• ԲՀ. 22 Փետր. — Երեկոյեան, Խօթք Տամի
հերանցին մէջ արուած ընդունելութեան

• 24. *Φεβρουάριος*. — *Ιανουάριος*, Σ. *Παντελέμωνας* ιερός:

սր տառամելեկէ մը ի վեր փոխն ի փոխ հաւա-
ռական պաշտօն կը քարե Արևմատ . Գերբանիոց
և Կեդր . Ֆրանսայի մէջ , ճամանեց լ . Ալբա:

• 31 Մարտ. — Անթիլիասէն (Կիպրոսի Համբով) Ս. Աթոռ ժամանեցին Գերշ. Տ. Վարդան Եպո. Տէմիր Վրդ. և Տիգր Պ. Հինգը եւան:

• Եշ. 31 Մարտ. — Անթիլիասէն (Կիպրոսի Համբով) Ս. Աթոռ ժամանեցին Գերշ. Տ. Վարդան Եպո. Տէմիր Վրդ. և Տաղ. Տ. Խորեն Արք. Տողուածանեան և Հոգչ. Տ. Խաւասարդ Արք. Մարտոյեան, բերելու համար իրենց մասնակցութիւնը մեր Զատկական հասնգիւսութեանց:

— Նայն օրը, Հրեից Պասեքի առթիւ (2 Ապրիլ), Ամեն. Ս. Պատրիարք Հայոք չնորհաւա-
րական հեռագիր յլեց Խորացէի Նախազգե-
կած. Հայիմ Հերցոգի, Վարչապետ Իշհաք
Չամբիրի, Քնէսէթի (Խորհրդարան) Նախազգե-
կած Հելլէի և Քաղաքապետ Թէտի Գուլէքի:

ԱՐԵՎԱՏԱԳՈՅՆԻ ԶԵԼԵԿԱՐՈՒԹԻՒՆ

Սրբորդ տարին ըլլալով, Ա. Ստեփանոսի
տօնին առաջին կատարուեցաւ Սարկաւագա-
կան ձեռնադրութեան: Զեանազրիչն էր Լուսա-
րապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպիսկոպոս, իսկ
առաջնադրեալը՝ Ընծայարանի Բ. Պատարանի
ուսանող Ուրարակիր Տրց. Սարգիս Գետրոսո-
ւանը: Ստանալէ ետք Ա. Աւետարանի ընթեր-
ցումի և Ա. Սկիզի վերաբերման իշխանութեան,
նորընծան սկսաւ սպասարկել Ա. Խորհուրդին:
Ստարկ. կենսաւառաջնորդ Առաջնական մա-

ԲԱՐԵ. ՍԱՐԴԻԿՈՒՄ ՍՐԿ. ՊԵՏՐՈՎՈՎԱՆ, ձնած է ԿԵՐ-
ՈՐԾ 1967ին: Նախակըթութերն ըստացած է
Ֆենոգրաֆյարի Աբոսր Քառարարեան վարժարանը,
որուն Նախակըթարանի քաժինը աւարտած է
1980ին և անցած Նամիեան - Թաթիկեան Եր-
րազրդական վարժարանը: Տարի մը ետք սա-
կայն, անտեսական անհնապատ պայմաններ
լինք կը նետեն դորդի ասպարէզ: Երուազդէմ
կած է 1985ին և մասն փառնդ Վարժարան:
Ըստ Նախասիրութիւնն նա լզգուական ճիւղերը:
Մեր շնորհաւարանքին կը միացնենք մեր
բարթանքը, որ Տիբացուն մօտ ապագային
սրժանի ԸԼԱՀ քահանայութեան առողջանին:

ՄՈՆՍ. ՄԻԶԵԼ ՍԱՊՊԱՀ ԼԱՏԻՆԱՑ ՆՈՐ ՊԱՏՐԻԱՐքը

Համաձայն Վատիկանի Բ. ժողովին կողմէ առնուած որոշումին, 75 տարիքը բալորած ամէն Կաթոլիկ հոգեւորական (բացի անշուշտ Սրբազն Պապէն) պարտի հրաժարի իր պաշտօնէն: Երուսաղէմի Լատինաց Պատրիարք Մօնա. ծիարօմո Պէթրիթիթի անցած ըլլալով տարիքի այդ սահմանը (ծնած է 1910ին: Ցիշել թէ նոյնն է ծննդեան տարիթիւը Ա. Սթոռոյ Գահակալին, որուն կը մաղթենք երկար պաշտօնավարութիւն), երկու տարիներ առաջ մատուցած էր իր հրաժարականը Սրբազն Գահանայաւելին, որ անցնող Դեկտեմբերի 28ին կը ծանուցանէր իր որոշումը, Նազարէթցի Հայր Միջէլ Ասաւատ Սապպահը կոչելու բարձր այդ պաշտօնին: Այս առաջին անգամն է որ Սրազգի մը կը բարձրանայ Երուսաղէմի Պատրիարքական Սթոռ:

Ըստրեալը, որ կը պաշտօնավարէր իրեւ ժողովրդապետ Ամմանի Լատին համայնքին, անմիջապէս մեկնեցաւ Վատիկան, ընդունելու — Յայտնութեան տօնին, 6 Յունուար — եպիսկոպոսական օծումը Յովհաննէսո-Պօղոս Բ. Պապէն:

Նորապահ Սրբազնը 12 Յունուարին վերադարձաւ Սուրբ Երկիր: Պէն-Կուրիես օդակայանի մէջ կատարուած փառաւոր ընդունելութենէ ետք, իրիկուան մութին, տեղատարափ անձրեւի տակ, շրախումը մուտք գործեց Պատրիարքարանի Մայր Տաճարը որ վայելչորէն վրանորոգուած էր անցնող տարուան ընթացքին եւ որուն երկրորդ նաւակատիքը կատարած էր ծերունազարդ Պատրիարքը Նոր Տարւոյ առաւտուուն:

Հինգշաբթի, 14 Յունուար (մըր Սմանորին), առաւտեան ժամը 10ին, Ն. Ամենապատուութիւնը պատկառելի թափօրով մը իջաւ Ս. Յարութեան Տաճար, ուր տեղի ունեցաւ Գահակալու թեան Հանդէ սր Քրիստոսի Ս. Քիրեզմանին դիմաց: Պատր. Փոխանորդ Տքի. Հաննա Եպս. Քիրտանի (Նազարէթ պաշտօնավարող) կարդաց Սրբ. Պապին Պատրիարքական նախալման պաշտօնագիրը և ընտրեալը բրաւ իր ուխտն ու երդումը: Մեր կողմէ ներկայ էին Կերշ. Տ. Կիրեզ Եպս. եւ Հոգշ. Տ. Անուան Վրդ., որունք յետոյ Պատրիարքարանի տաճարին մէջ շնորհաւորեցին նորբնտիր Պատրիս ըրբը, որ բարձրանալով Աթոռ, ընդունեց Պատրիարքական առան հրաժարեալ Պատրիարքէն. որ ողջ քաջուրուցաւ իր յաջորդին՝ հետ ներկաներու ցնծագին ոգեւորութեան մէջ:

Կիրակի, 17 Յունուարին, Ն. Ամեն. Իր անդրանիկ Պատրիարքը մատոյց Քրիստոսի Ս. Գիրեզմանին վրայ: Մեզմէ ներկայ էին Կերշ. Տ. Կիրեզ Եպիսկ., Տաճարի Տեսուչ Հոգշ. Տ. Վաղարշ՝ եւ Տ. Համբարձում վարդապետներ:

Խեկ Շաբաթ, 29 Յունուար, կէսօրէ ետք յամը 4ին, նորընտիր Պատրիարքը իր առաջին պաշտօնական մուտքը գործեց Բեթղեհէմ: Ս. Ծննդեան հրապարակին վրայ: Նորին Ամենապատուութիւնը դիմաւորողներու մէջն էին Տ. Կիրեզ Եպս. եւ Հոգշ. Տ. Անուան Վրդ.: Կ'արժէ յիշել որ Պատրիարքը Վերատեսուին է Բեթղեհէմի Համալսարանին:

Մօնա. Միշէլ Պատրիարք ծնած է Նազարէթ՝ 19 Մարտ 1933ին: Բազմանդամ ընտանիքի գաւակ՝ իր նախակրթութիւնը ստացած է տեղուոյն Ֆրէնսերու վարժարանին մէջ, ապա մտած է Պէյթ-Ճալայի Ընդայտանը, ուրկէ վկայուած է 1955ին եւ նոյն տարւոյ Պետրոսի եւ Պօղոսի տօնին (29 Յունիս) բահանայ ծննդորուած է իր ծննդավայրին մէջ երան. Ալպէթիօ Կօրի Պատրիարքէն: Հոգուած է զանազան բաղադրներու համայնքները, սկսելով Յորդանանէն եւ երկարելով մինչեւ Լիքանան եւ . . . ծփութի՝ 1970էն ի վեր կը մնար Ամման: Ռւտումը զարգացուցած է ինքնաշխատութեամբ:

Խեկ հրաժարեալ Պատրիարքը, չուզելով բաժնուիլ Ս. Երկրէն («ի տղայ տղոց» Պտակիայէն հոս եկած, յիշեալ Ընծայարանէն վկայուած եւ Սրաբերէնին տիրապետած քլլալուն), բաշուցաւ Պէթթիրի մօտ գտնուող Ռաֆաթի կամ «Պաղեստինի Տիրամայրը» կոչուած վանըը (ուր ուխտազնացութիւն կը կատարուի Հոկտեմբերի վերջին Կիրակիին), հոգեւոր խոկումով անցրնելու համար Տիրոզմէ իրեն շնորհուած գերջին տարիները:

Մօնա. Միշէլ Սապպահ Ծրդ Պատրիարքն է ներուսաղէմի Լատին համայնքին: «Միոն» արդիւնաւոր պաշտօնավարութիւն կը մաղթէ նոր Հովուապետին:

**Ս. ԱԹՈՅՈՅՑ ԿԵԼՎԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԾՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄՄԲ
ԱՅԱՅՈՒ Է ՀԵՏԵՒԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿԱՊԻԹԻԿՆԵՐԻ**

Հայրենի Ապրումներ, Յուշեր, Տպաւորութիւններ — Հայկ Հ. Պօղոսեան, Գահիբէ,
Տպ. «Յաւագեր», 1978, էջ 51.

Օրագրութիւն 1907-1919 — Մարիս Ճէյքըպսըն (Յագոսպսըն): Խարբերդ: Դանիելէն
Ճեռագիր բնագրէն թարգմանեցին Ներսէս Եպու: Բախտիկեան և Միհրան Սրման-
եան: Անթիւիսա, Տպ. Կաթ. Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1979, էջ 963:

Կարաւան — Բիւզանդ Եղիսայեան: Պատմուածքներ: Ա. Դարեր, Բ. Սիրտեր, Գ.
Գոնձեր, Դ. Ազգեր, Ե. Աստղեր: Հրատ. Դպրուկանքի Շրջանաւարտ Սաներու:
Անթիւիսա, Տպ. Կաթ. Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1979, էջ 527:

Նորայայտ Վաւերագրեր Յովհաննէս Կոլոս Պատրիարքի մասին — Դէօրգ Բամպուք-
ճեան: Արտապատմ «Բազմավէլպ» Հանդէսէն, 1977, թիւ 1-2, էջ 281-297:
Վենետիկ, Ս. Դաղար, 1977, էջ 19:

Կենսագրութիւն Յովհաննէս Արք: Նազիեանի — Գերոդ. Յովսէփ Վրդ: Գալայճեան:
Վենետիկ, Ս. Դաղար, 1978, էջ 105:

Հայկական Աղօթազիրք (Հայերէն և Խոտերէն) — Միւլան, Հրատ. Խառլիոյ Հայոց
Հոգուութեան: Վենետիկ, Ս. Դաղար, 1978, էջ 185:

15 ամեայ Հովուութիւն Տօքթ: Մեսրոպ Մ. Վրդ: Գ. Գրիգորեանի: Վիեննա, 1962-
1977: Փորիգ, Տպ. Տէր Յակոբեան, 1978, էջ 44:

Անկապ էջեր . . . — Ենոպք Լոչինեան: Փարիզ, Մատենաշար «Յառաջ», 1979, էջ 370:

Կիրակիօրեայ Առաւօտեան Ժամերգութիւն և Խորհուրդ Սուրբ Պատարազի — Ահարոն
Տէր-Ահարոնեան: (Հայերէն և Ֆրանսերէն): Լիոն, 1962, էջ 129:

Անդրանիկի և Հայկական Առանձին Հարուածող Զօրամասի Հետ — Եղիշէ Քաջունի:
Նիւ Ճըրսի, 1976, էջ 202:

Նկապեղ Հայաստան (Ալպոմ) — Մինաս Մինասեան: Նիւ Եսորք, Բարգէն Քատեհ-
ճեան Տպարան, 1976, էջ 76:

Արցունիք և Ժափիտ — Անուշ Գրիգորեան: Ամբագրեց և Հրատարակութիւնը Իրակա-
նացուց՝ Արմէն Տօնոյեան: Տպուած Նիւ Եսորք, 1980, էջ 328:

Գործելածիւ — Արշակ Անդիքեան: Լոս Անձելըս, 1980, էջ 71:

Անարգուած Մարդիկ — Նուլուր Ակիշեան: Լոս Անձելըս, Գալիֆ., 1978, էջ 210:

Դրելու և Բանախօսելու Արուեստը — Լեռն Գաղանճեան: Տրեքսիլ Հիւ, Փենսիլ-
վանիա, 1978, էջ 62:

Դիմաստուերներ — Զափածոյ Գերթուածներ — Ապրումներ — Գրական էջեր — Մելիք-
Շահ Արմենակ Մելիքեան: Լոս Անձելըս, Կ. Բրինթինկ, 1979, էջ 128:

Երջանկութիւն — Արամ Հոյեկազ: Պէյրութ, Համազգայինի Վահէ Սէթեան Տպարան,
1978, էջ 236:

Քամիներ — Փանոս Ճերանեան: Պէյրութ, Տպ. ըստ Ասխորդին, 1979, էջ 62:

Աղջակէզ — Արամ Սեփեթճեան: Պէյրութ, Տպ. Սկան, 1978, էջ 199:

Իմ Յուշերից — Աշոս Պատմագրեան: Պէյրութ, Տպ. Տօնիկեան, 1978, էջ 346:

Միքայէլ Նայիմի Կեանիքը, Գործը և իր Սիրտատի Գիրը — Սիսակ Յ. Վարժապետ-
ճեան: Պէյրութ, Համազգայինի Վահան Սէթեան Տպարան, 1979, էջ 263:

Երեք Դաշնագիրեր (Ալեքսանդրապոլի, Մասկուայի և Կարսի Դաշնագիրերը, 1920-
1921 թթ.) — Զաւէն Մասրէնան: Պէյրութ, Տպ. Թեքնոսիրէս, 1979, էջ 175:

Դէորգ Կակոսեան — Յուլշամատեան: Պէյրութ, Տպ. «Աստան»: 1974, էջ 170:

Աղուուկը — Արման Վարդանեան: Թատերախաղ: Խոթանպուր, 1978, էջ 137:

Գործի Կաւալիստ — Արեգ Տիրազան: Վէպ: (Երազի Օրագիրը — Անդարայի Օրագիրը —
Բալուսարի Օրագիրը — Երեքով Օրագիր): Խոթանպուր, 1978, էջ 408:

Նոր Գրական Հայերէնը Ժէ.-Ժէ. Դարերում — Ռաֆայել Ա. Խշանեան: Երևան:
Պետական Համալսարանի Հրատարակչութիւն, 1979, էջ 151:

(Ըստունիեան)

ԱՅԱՅՈՒ ԳՈԼՈՅԱՅՄԱՆ

Բարեւուղար Մատենադարանի

ԲՈՎԱԿԱՆ ԳՈՒԱՌԵՐԻ ԹՐԻՑ

Կոնգակ՝ Մեծի Տաճա Կիլիկիոյ Կարողիկոսներ	2
Ամենայն Հայոց Կարողիկոսի Ս. Մենդեսի Խորոզք	5
Ամեն. Ս. Պատրիարք Հօր Մենդեսի պատգամը՝ Թերզենէմի Ս. Այրէն	7
Ենուհաւորական գիր՝ Ամենայն Հայոց Վեհապետներ	10
» » Մեծի Տաճա Կիլիկիոյ Հայրապետներ	11
» » Քենըրբարդի Արքապիսկոպոսներ	12
» » Ռուսաց Պիմկե Պատրիարքներ	13
Ենուհաւորական հեռազիւներ՝ յորուած Ս. Արքուն	14
ՓՈԽԱՌԱ ԽՄԻՌԱ ԳՐՈՒԱՆՆԵՐ	
— Աւդերն առ Զարեն Կարողիկոս	ԳԱՐԻԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԿՐՈՆԱԿԱՆ	
— Խօսի եւ զարձ	ԳԵՂՐԻ Ս. ՃԻՆԻՎԻՉՆԵԱՆ
— Եկեղեցական աւանդութիւն	» » »
ՈՐՆԱՍՑԵՆԱԿԱՆ	
— Զելայիր դուն	ԵՊԻՎԱՐԴԻ
— Քառականներ	Գ. ՃԱՐՏԱՐ
— Հնչեցէք, խօս զանգակներ ...	Թրք. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ	
— Մանեապատում	Ն. ԱՐՔ. ՇՈՎԱԿԱՆ
— Նորայր Ն. Բիրզանդացու	ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ
անիպ «Հասրենիր Տաղարանը	ԳԵՂՐԻ ԱԲԴԱՐԵԱՆ
— Հետեւին Յախնեաց պատուիրահնեներին	32
ՀԱՅ ՆԿԱՐՈՂՆԵՐ	
— Հայ Նկարողներ ԺԱ. - ԺԷ. Դաւերու	Ն. ԱՐՔ. ՇՈՎԱԿԱՆ
ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ	
— Քերպու Վեզ. Մարտեցի	» » »
Արաւուսիս Հարօսուրեան դրամները	ԶԱՐԵԼ ՊՏՈՒԿԵԱՆ
Քաւը բժիշկներու գեր Հայոց ջարդին մէջ Թրք. ԱՐԱՄ ՊԵԼԵԱՆ	47
ԴՐԱԽՈՍԱԿԱՆ	
— Yohannes Tikuranti	Ն. ԱՐՔ. ՇՈՎԱԿԱՆ
— «Արցունիք - Ժայիս»	Գ. ՃԱՐՏԱՐ
ԲՐՈՒԽ ՏԱՐԻ ԱՌՈՋ	
— Ամեն. Ս. Պատրիարք Հօր առողջութուն վիճուկը	53
— Ամսուհայ լուրեր	54
Հաղորդագրութիւն Մայր Արքուն	54
Եկեղեցիներու Միուրեան եօրնեակը Երուսաղէմի մէջ	Գ.
Ամանուր Հանգե Ժառ. Վարժարանի եւ Ընծայարանի	55
Ս. ՅՈՒՆՈՒ ՆԵՐԱՀԵ	57
— Հեռացիր	57
— Եկեղեցական - Բեմական	57
— Պատօնական	57
Սարկաւագական ձեռնադրութիւն	61
Մօնս. Միուլ Սապպան՝ Լատինաց նոր Պատրիարքը	61
Յոնկ՝ Կիւլպենկեան Մատենադարանի կողմէ սացուած գրերու	62
	63

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ
ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ